



Uhn

# Սիոն

Լթ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՑԻՒՐԱՐԴՈՒԹԵԱՆ  
«ՍԻՈՆ» ՀՅ ԱՐՄԵՆ ԽՈՐԵ, ՈՎԻՆԵ, ՃԱՎԻՆԵ

"SION" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY

1965

Ապրիլ - Մայիս

Թիւ 4 - 5

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱՊՐԻԼ 24

Այս տարի կը լրանայ Յիսոնամեակը Ապրիլ 24-ի ահաւոր եղեռնին և մեր մէկ ու հէս միլիոն գարնանամահ վկաներուն, որոնց բոլորի կարմիր յիշատակովը, անգամ մը եւս կը բացուին մեր սիրուերը, զերազայն ոգեկոչումի մը մէջ ոգելու անոնց անքառամ փառքը, որքան եղերական նոյնեան խրախուսիչ, որովհենուե անոնք գիտցան մահուամբ կոխել մահը, վերածելով իրենց դժոխքը երանութեան մուլք հանդէսին:

Արհամիքն ու զարհուանքը զոր արդար մեր ժողովուրդը ապրեցաւ, կամ աւելի նիշտ ապրելու հարկադրեցին զինքը յիսուն տարիներ առաջ, իր ահաւոր գործադրութեամբը տակալին կը հեգնէ մեր մտքին կարելի սահմանները զայն կարենալ ընդգրրիկեաւ։ Հակառակ անցնող տարիներու անջրապեսին, մեր հոգիները չեն պազած քափուած արիւնին հարազատներու և մեր աշքերը կը պահեն սահմոկեցուցիչ տեսարանները մեծ պատմութեան մէջ։

Ապրիլ դարերով լաւագոյն օրերու յօյսավ, յանձնառու ըլլալ ամէն կարգի զոհողութեանց, կրծելով գերութեան ժանգուտած շղթաները, զալ հասնի խաներորդ դարուն, որ փոքր ժողովուրդներու ազատութեան արշալոյսով էր ուշեգոծուած, և հոն, քաղաքակրթութեան սեմին՝ մորթուիլ անխնայ, ի տես հա-

†

մայն աշխարհի, իրողութիւն մըն է որուն հետ կարելի չէ հաշտրիլ, առանց ատելու մարդկութիւնն ու քաղաքակրթութիւնը:

Մեր բիւրաւոր նահատակներու մարմինները մնացին անքաղ, հեռաւոր և ամայի անապատներու մէջ, կեր վայրի գազաններու և գիշակեր քոչուններու, ոչ երկմթի լայսը և ոչ ալ արդարութեան ցողը իշաւ անոնց ցրուած ոսկերներուն վրայ: Մեր դալար կոյսերն ու մատաղերամ մանաւկները ապշոպուեցան վատշրւէր և անարգ շահագործուններու ի հաշիւ, իսկ անոնք որոնք հազար ու մէկ մահերէ վերջ հրաշքով կրցին ողջ մնալ, աստանդական նետուեցան օտար մշուշներու ծոցը, շարունակելու համար իրենց քաւարանեան կեանքը, անցեալ վերյիշուններու սլաքներէն՝ բգիկ բգիկ:

Մեր գիշերը իշաւ մեր դակերուն և երազներուն վրայ, ամայացաւ մեր երկիրը իր զաւակներէն, մեր երազներու բօցավառ խարոյէկն մնաց միայն աղօտ ու տրսում նառագայթ մը Արագածի ստորոտին՝ որուն տմոյն շողերը կը մնան գերագրյն ապառ հովութիւնը մեր երկուան երազներուն և վաղուած յոյսին: Իսկ Արաքսէն անդին որք և ամայի կը մնայ մեր դարաւոր արիւններու գինը եղագ դրախտանման հայրենիքը, մեր նախնեաց սրբազն ժառանգութիւնը:

Մեր նիւթական ժառանգութեանը հետ պիտի կորսնցնէինք նոյնպէս մեր հոգեկան զանձները, մեր հայրերու սրտի և մտքի արգասիքը եղագ հազարաւոր ձեռագիրները, մեր ճարտարապետական կոթողները, մեր վանքերն ու եկեղեցինները, մեր մշակոյթի և արուեստի նմոյշները: Պիտի աննիտուէր մեր սփամչելի և աննման փաղանգը մտաւորականներուն և գործիչներուն, որոնց նմանը կարենալ ունենալու համար, հարիւրամեակներ պիտի են: Այնքան մեծ ու ծանր է մեր կորուստը, որ կարելի չէ մարդկային մտքին ու երեւակայութեամբ մէջ պարտկել, բայց մանաւանդ անոր հետ հաշուուի: Մոռացումը չէ, անտարակոյս, որ պիտի ամոռէ մեր բեկուած ու կողոպտուած հոգին. մոռացումի դաւանանութիւնը ընդհակառակն, ոնիրի հաւասար արարք մը պիտի ըլլար, այս անգամ մեր իսկ մեռնով գործադրուած:

Անշուշտ առաջին ամգամ չէր որ արիւմը կ'ողողէր մեր երկիրը: Պատմութեան կատաղի ցուլը շատ ամզամներ անցած է մեր բգլուուած մարմնի վրայէն: Երկնէր երկին և երկիրը մեր տիեզերածնութիւնն ու դիւցազնախօսութիւնը խորիրդանշող պատկեր մը չէ միայն, այլ պատկերը մեր ժողովուրդի դարաւոր ոգործումին և արիւնումին:

Արտաքին մահացումներ շատ են փորձուած մեր վրայ, սառկայն մենք ունեցած ենք միշտ հագեկան ոյժ մը, զոր վերլուծելը գիւրին չէ, որուն մէջ կը միանան ու կը նոյնանան լեզու, կրօն,

աւանդութիւն, ցեղային ընդունակութիւններ, քաղաքակրթական ճգուռներ, ընթառ համար ժողովուրդ մը կենսունակ և ուժեղ, տաղահովելով անոր գոյատեման խորհուրդը, հակառակ իր վրայ տեղացող հարուածներուն:

Ժողովուրդ մը արտաքին այսքան հարուածներուն կարենալ դիմանալու համար պէտք է գիտակից ըլլայ իր ներքին արժեքին: Մեր նախահայրերը չեն մեռած մեռած ըլլալու սիրոյն, անոնց այդ նակատագրական կեցուածքին մէջ կայ մեր ժողովուրդի կատարելութեան գաղափարը: Մենք կը տարբերինք ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն մեր ինքնութեամբ, այլ մանաւանդ գայն իրագործելու կերպով, վերածելու մահը անմահութեան արշալոյսին:

Մեր ժողովուրդի ողջակէզը քաղաքական փաստ մը ըլլալէ աւելի, մեր հոգիին արիւնումն է, այն ոգիին, որ գիտցած է ժամանակը ունահարել: Վիրաւոր բայց հզօր եռգի մը, որ ունեցած է անծանօթ հեղուկը հզօրագոյն երազին՝ գոր արեւելքը տասայնած ըլլայ երբեք: Ի վերջոյ պէտք չէ մոռնալ որ հայութեան արեւմտահայեաց հակումները քաղաքական ճգուռները ըլլալէ աւելի քաղաքակրթական միտումներ եղած են, լոյսին վազելու բաղձանք մը, որ մտքով արքուն ժողովուրդներու այրող տենդն է եղած:

Մշակոյքը ոգի է, պայքար է, գերազանցօրէն լինելու ճգուռ մը: Այդ պայքարը մենք տարած ենք մեր էւրինք իր կատարելութեան ու միութեան տանիլու համար: Հայ ժողովուրդը այդ ներքին պայքարին գոհն է: Երբեւ լոյսի զինուոր և քաղաքակրթութեան պահակ, հայը եղերական հանգիտութիւնը ունի մարդերան լոյս բերագ, բայց ժայռին շղթայուած դիցարանական հերազին, որուն լեարդին ամէն ժամ անգա մը իր սատափ կտուցը կը փորձէ: Ով որ լոյս կը բերէ մութին մէջ նստողներուն, բայց մանաւանդ լոյսի դտադիրներուն, կը քայէ իր սրբազն ոնիքը: Հայ աշխարհը միայն լեռնակղզի մը չէ, ուշադրութեան առարկայ և թիրախ եղած մեծ ու փոքր ժողովուրդներու, այլ ունեցած է նոյն ատեն եղանական կեցուածք մը: Հայը քաղաքակրթութեան առաջին օրերէն սկսեալ, այսինքն քարինէ իր եռգին հելլենական արուեստի և մուածողութեան ասկեզուրին, և պարսկական մշակոյքի բիւրեղ արծարին մէջ, եղանական մարմնի և արիւնի վերածելով գիտական ու իմաստափական գանձերը ժանօթ քաղաքակիրք աշխարհներուն, այս կերպով վերածելու նիւթը մտքի և միտքը կեցուածքի:

Մեր ժողովուրդը եղանական արժէք մըն է եղած. անոր պացոյցներն են իր լեզուն, իր նարտարապետութիւնը, երաժշգմանը, իր եկեղեցին, և այս բոլոր իրագործող հանճարքները:

կամքը։ Այս յատկութիւնները իրենց գերազոյն ծաղկումին պիտի հասնելին շնորհիւ քրիստոնէութեան։ Հայ հանհարին նիւթը բեղմնաւորուած քրիստոնէութեան լոյսով, սիրով, հաւատքով ու շունչով, պիտի ծնէր հայ մեծագործութեան դարերը, որոնք իր փառքը և իր ազւուը պիտի կազմէին, սրտառուչ գեղեցկութեամբ։

Իրաւունք ուներ հսկուսալ մեծ գործիչը, երբ կ'ըսէր. «Հաւատա Հայ ժողովուրդ, երբ օր մը մարդկութիւնը սրափի իր այժմու բարոյական քմբիրէն՝ գութ չէ որ պիտի ունենայ քու հանդէպ, այլ հիացում»։ Մեր ժողովուրդը գարերով ոչ գութ և ոչ ալ հիացում ակնկալած է, հակառակ իր կրած քիւրազան հարուածներուն և վէրքերուն, այլ Աստուծոյ արդար արեւին տակ խաղաղ և ազատ ապրելու իրաւունքը։ Ցիսուն տարիներ տառաջ, Ապրիլ 24-ին, մարդկային այդ իրաւունքին բռնաբարումն էր որ տեղի ունեցաւ, բաղաբակիրք կոչուած մարդկութեան անտարքեր նայուածքին առջեւ։

Եթէ կէս դար տառաջ մեր դակինը ի վիճակի չէր հակալից շուկուու իր տափաստանային մզումները, կարենալ մոռնալու մարդերու միսին հեշտանքը, ո՞ւր էին բաղաբակիրք կոչուած ժողովուրդները, որոնք յետոյ պիտի պատուէին բարոյական յղացքները իրենց խղնմտանէին, մարդակերութեան այս արարքը վերածելու ինքնապաշտպանութեան տարազի, վարձատրելով ոնքագործը իր խսունելի արարքին համար։ Մարդ մորթելու անսանկան ախորժակը, այս կերպով պիտի վերածուէր բաղաբական արժէքի։

Հազար տարիներ տառաջ կէս բաղաբակիրք ժողովուրդներու դաշնակցութիւն մը պիտի խղնածարէր անմեղ ժողովուրդներ ոնքագործներու վայելիքն ծախսելու։ Եթէկուան բաղաբակիրք կոչուած ազգերը զազան ժողովուրդներու լիցցին ցրիւ հօտեր, որոնց մեղքը անօգուտ ըլլալն էր տիրողներու շահերուն։ Հազար տարիներ տառաջ, մեր հոգին տևի մօս էր մեր մարմինին։

Սուզի յիսուն տարիներ են անցեր մեր մեծ ազէտէն ի վեր, բայց մենք նորէն մինակ ենք մեր դիակներուն հետ, հեռու մեր դրախտանման հայրենիքն, որուն մէկ փոքրիկ կտորը միայն մնացեր է մեզի, Արարատի ոստին, իբրեւ գերազոյն ապահովութիւնը մեր վագուան, իբրեւ կախարդ թթխմորը մեր ամբողջական իրաւունքին։

Անշուշտ թէ չնէք կընար հրաժարի մեր իրաւունքներէն, մեր աստուածաբարեալ նախնիքներու արեան զինը եղող հողերէն, որուն սէրը անհերքելի և չիհնցող զզացում մըն է, անհուն մուրհակը մեր դարաւոր ժառանգութեան։ Հողը եղող ունի, կը սնուացանէ ու կ'ապրեցնէ իր վրայ եղող ժողովուրդը։ Ժողովուրդն ու

հայութենի հողը կը կազմեն ամբակտելի գոյացութիւն մը, մին առանց միւսին չեն կրնար ապրիլ: Այդ հողին ձայնը, շգւնչը, լոյսը, պէտք չէ մարի մեր հոգիներուն խորը, այլապէս մենք կը մեռնինք: Ամէն հայ մեծ է և ամբողջ միայն իր հայրենի հողին վրայ: Մեր մեռելները անզամ մը եւս կը մեռնի եթէ մենք չկարենամք մեր մէջը ապրեցնել անոնց երազը: Վայ այն ժողովուրդին, որ երկրորդ անզամ կը մեռցնի իր մեռելները:

Ցիսուն տարիներ յետոյ կուգան անոնք, հազար ակունքներէ հոսող լոյսի թելերու պէս: Կուգան մեր մեռելները, անապատի աւազներէն, օտար զուրերէն, լեռներէն ու դաշտերէն, իրենց վէրքերու զանազանութեամբը: Շատերու պարանոցին վրայ դեռ կը նշարուի տապարին կիսալուսափնը, ուրիշներու վիզեն կախ է անա պարանին օղակը: Հոն է արեւաչուի մանուկը, որուն կուրծքին վրայ դեռ փոս է մնացեր տեղը ձիու պայտին, որ օր մը զինքը աւազին տակ բաղեց: Ահա փազանգը ողջ բաղուածներուն, իրդեներու մէջ ածխացածներուն և մորթուածներուն: Կուգան անոնք, լուսաւորելով մահուան նամքան իրենց հոգիներու երազով, ընելով իրենց մահը իրենցմէ անդին, յարութեան փառքի: Որովհետեւ անոնց բոլորի նայուածքներուն խորը կ'առկայծի տակաւին բոցը լոյսին, գոր չկրցին մարել կրկնակ բարբարութիւնները մեր օրերուն:

Գերեզմաններու առջեւ միայն կարելի է մտածել անմահութեան, կ'ըսէ Փրանսացի մեծ բանաստեղծը, և չկայ մեզի համար աւելի մեծ և խորհրդաւոր գերեզմանոց մը, քան Ապրիլ 24-ը, որուն գոյգ բիւերուն տակ կը ծածկուին մեր մէկուկէս միլիոն նահատակներու մարմինները: Տիսուր է այդ պատկերը բայց ոչ անփառունակ, որովհետեւ մահուան արհաւիրքը չէ միայն որ կը սաւառնի ենոն, այլ անմահութեան յոյսը, որ արիւնու բայց անբառակ ծաղիկի մը նման կը բացուի մեր պատմութեան և եղիներուն խորը: Որովհետեւ այդ մահը ակամայ և անզիտակցօրէն կրուած մահ մը չէ, այլ գիտակցօրէն դիմաւորուած նահատակութիւն մը, որ դիցագնօրէն դէպի մարտիրոսութիւն վագող ժողովուրդի մը արշաւը եղաւ, յանուն հայօրէն ապրելու երազին և իրաւունքին:

Ցիսուն տարիներէ ի վեր, բոլորս ալ կը մնանք շրջապատուած մեր նահատակներու շարքերով: Ամէն տուն տակաւին իր տուզը ունի, ամէն ընտանիքի մէջ նահատակի մը յիշատակն ու մասունքը կայ, ամէնս ալ սուրբի մը փառքը ունինք, որովհետեւ անոնք գիտցան պահել անյալք խորհուրդը ցեղին, յօրինելով արիւնու բայց ոսկեդրաւագ մեր պատմութիւնը և վերածելով իրենց մահը անմահութեան:

Ամէն ժողովուրդ իր եղերական անցեալը ապագայ փառքի

վերածելու խորհրդանշան մը ունի: Ամերիկացիները ունին ֆիւլատելիքիոյ քաղաքապետարանի աշտարակէն կախուած Աշտառութեան Զանգը, որուն ճայնով, աւելի քան հարիւր տարիներ առաջ, ամերիկացիները իրենց ազատութեան պայքարը տարին: Անգլիացիները ունին Թրաֆալկար Սքուէրը, Գերմանացիներ՝ Ֆալչալայի Գերեզմանոցը, Հրեաներ իրենց Լացի Պատը և մենք հայերս Ապրիլ 24-ը: Այդ մեծ յիշատակարաններու խորհուրդով որ ժողովուրդները կը շարունակեն իրենց պատմական կեանքը, անոնց սրբազն յարգանքին մէջ կը գտննեն անհրաժեշտ ուժը անցեալ եղերականութիւնը վերածելու ապագայ փառքի; Այն՝ ինչ որ կ'ընէ եկեղեցին իր մարտիրոսներուն և սուրբերուն համար, առանձինով զանոնք իր մէջ, վերածելու զանոնք կենդանի ներկայութեան մը, եղքեւը միմիքարութեան մը: Ու չկայ եղքեւոր միմիքարութիւն առանց ներշնչումի, այսինքն այն ստեղծագործ ուժին, որուն շնորհիւ ազգերն ու արաւստագէտները, իւրաքանչիւր իր նամրով ու ծեռով, կը պայծառակերպեն յիշատակը անցեալ մեծութիւններու և մեծագործութիւններու:

Ազգ մը ոզի մըն է և քարոյական սկզբունք մը: Երկու քանի կը կազմեն այդ ոզին, անցեալի ժառանգութիւնը և ներկայի սէրը: Ապրիլ 24-ը եղերական ժառանգութիւնն է մեր անցեալին, իսկ իր լուսաւոր յիշատակը մեր մէջ ապրեցնելու գործը գերագոյն պարտականութիւնն է մեր ներկայ սերունդին: Եթէ կարենանք պահել այն խուլալները, որոնց համար մեռան իրենք, և մեր սիրելիներու քաղցր յիշատակին ընդմէջէն երկարին մեր ձեռքները իրարու եղրայրական գերագոյն սիրով, այն ատեն մեր մեռելները կ'ունենան եռդին խաղագութիւնը, իսկ մենք մեր պարտականութիւնը լիովին կատարած ըլլալու խզնի պարտը: Եւ միայն այն ատեն իրաւունք պիտի ունենանք ըսելու, թէ առաջ օր մըն է որ կ'ապրինք, բայց փառքի տօն մըն է որ կը տօնենք; Կորսնցուցինք, բայց չկորսուեցանք, պիտի կորսուէինք գուցէ, եթէ չկորսնցնէինք: Մեր մեռելները մեր անմահութիւնը շինեցին, վասնզի մեռան յոյսով մը որ լի է անմահութեամբ:

Օրինութիւն և փառք իրենց յիշատակին:

Ե.

## «ԳՈՂԳՈԹԱԿ

### ԹՐՔԱՅԻ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՀՕՏԻՆ»

(ԱՂԵՏԱԼԻ 1915 ՏԱՐԻՆ)

**Երուսաղէմի մեր ձեռագրատան մէջ պահուած կը մնայ անաւարտ այս աշխատասիրութիւնը, պատրաստուած թէուիկի կողմէ։ Զորք հատորներէն ունինք ժիայն երեք և երրորդի գերջաւորութեան՝ չորրորդի բովանդակութեան ցանկը։**

**«Ե-բդ և զերջին հատորին բովանդակութիւնը պետի ըլլայ.**

- 15. — Գօնիայի Կուսակալութիւնը
- 16. — Ալումնայի Կուսակալութիւնը
- 17. — Մասուլ-Թագուատի Կուսակալութիւնը
- 18. — Հալէպի Կուսակալութիւնը
- 19. — Գէյրուքի Կուսակալութիւնը
- 20. — ԵՐՈՒ-ՍԱՂԵՄ
- 21. — Սուրբայի Կուսակալութիւնը

*և*

**22. — ՏԵՐ ԶՈՐ**

**Մեղի հասած տեարակներու 574 էջերը կը նկարագրեն հայ եկեղեցական դասին նահատակութեան պարագաները տասնըշրոս գլուխներու մէջ, բաժնուած Թուրքիոյ կուսակալութիւններու հիման վրայ։ Խւրաքանչիւր կուսակալութեան մէջ ապագոզ հայութեան ցանկերը, ըստ քաղաքի և գիւղի, եկեղեցերու և Հռոմ ծառայող Հոգիւնորականները՝ բայ կարգի, կը կազմեն ամբողջական քայլ և բատարանային պատճերը եկեղեցականներեան հաստակութեան։**

**Թէուիկի Ըւրբ այս վկայութիւնը կը ներկայացնենք յիսնամեակի յիշատակութեամբ անձամ մը եւս ալեկոծած Հոգիւներուն, որպէսզի երախտագիտութեան զգացում մը և յիշատակութեան պարագ մը ընծայր ըլլանք այս Հովիւններուն, որոնք իրենց ժողովուրդին հետ և յաճախ անկէ տասց՝ ըմտցին աքսորի և նահատակութեան դասն բաժակը «աղետալի 1915 տարին»։**

**Թբքահայատանիր, Օսմանեան օրէնքի արամագրութեամբ «Ծլլէթ» իրեւն, կամբակերպուած և պետութեան կողմէ ճանչցուած էր որպէս եկեղեցական համայնք։ Աչ միայն իր ներքին կազմակերպութեամբ, այս նաև պաշտօնական գործունէութեամբ և յարաբերութիւնով, հայկական կենաքի կորիզն էր եկեղեցին և հոգեւոր ու պապային պետը՝ եկեղեցականը։**

**Երկու Կաթողիկոսական Աթոռներ (Սիս և Աղթամար) և երկու Պատրիարքական Աթոռներ (Պոլիս և Երուսաղէմ) կը կառավարէն եօթանատւներկու թեմեր՝ երեք հազարի աւելի եկեղեցականներով, առանց իօսելու տակաւին Հայ Կաթոլիկ և Աւետարանական համայնքներու մասին։**

**Օրմանեան կը յիշատակի 2155 գործող Հայ եկեղեցիներ Օսմանեան Կայսրութեան ահմաններուն մէջ, առանց Հաչուելու աւելուկ սրբալարէրը, ուխտաեղինները, վանքերը, զորս կոնսակը և շննարար մեր ժողովուրդը կը պահէր իրեւն իր հոգիին հայրենիքը, աղօթքին և մոմին գուրգուրանքով։**

**Հայ պետականութեան աւերումէն ետք, Հայ եկեղեցին իր թեւերուն**

տակ հաւաքած էր իր հոռը և, ինչպէս Արշակունեաց կամ Բագրատունեաց անկումէն ետք, այնպէս առ Կիլիկիոյ վերջին թաղաւորի աքսորէն ետք, ոչ միայն կրթական այլև ազգային կեանքի իրականացումներն ու ձգտումները եկեղեցին կնիքով էին օծուած: Են արավէնեւել պատմոխանփառուղւթիւնները կը պրկեն միշտ մարդուն ներքին կարողութիւնները և կը բարձրացնին զայն իր կոչուամի կատարելութեան, հայ հոգեւորականը, ըլլալէ վերջ հովիւ, ուսուցիչ, տեսուչ, խմբագիր, հեղինակ, բանաստեղծ և երգիչ, գիտցաւ ըլլալ վարժապետեան, Օրիմնեան, Դուռքեան, Օրմաննեան և ասոնց նման՝ աղջտավւտ և մարմնացում Աղդին երտղներուն և պոռթկումներուն: Վերջին ինր զարերու Թրքահայոստանի մեր պատմութիւնը ստեղծեց եկեղեցական մեծ վլախորդուներու տիպարներ, որոնք իրենց վայելչութեամբ, հոգեկան ճոխութեամբ, սրտի և մաշի գանձերով, թքական կեանքի դժուարին պայմաններուն մէջ՝ պատուալ փոխարհնեցին հայ իշխաններու ազնուականութիւնը:

Թթարամանիներու շունչավ վարժապետներ՝ որոնք տարածեցին հայ տապարգութիւնը և խաւարի արք գարերուն լոյսի մեծ սերմնացաններ եղան: Լեզուագէտներ և բանաօքներ՝ որոնք հին լեզուին նսկին պահւեցին և նորին ծաղկումնին մեծ մշակները եղան: Համալրանական գիտնականներ՝ որոնք Արմաններ կերտեցին: Գերճարան քարողիչներ՝ որոնք մեր եկեղեցւու բեմը զարդարեցին և բանին հրաշըով զօտեպնեցին հայ հոգին: Եւ տակալին զարչական ճկունութեամբ և բնածին իմաստութեամբ ծնած մարդիկ, որոնք իրենց հոռը փացան պաշտպանել արիւնաբրու ախորժակներու և երբեմ անշնչիլ կացութիւններու մէջ:

Աղետը նախորդող տաննամեսակներուն, Թրքահայոց եկեղեցին վերածնունդի նոր գարագուի մը բացած՝ հմուտ, գիտնական, վարչագէտ և անձնուիր հոգեւորականներու հոյը մը տուած էր Աղդին, մեր գրական և մշակութային մեծ վերելքը առաջնորդու: Եւ բոլորէն վեր՝ ընկերային և ազգային մեծ հոսանքները առաջնորդող վիթխարի վեղարաւորներ էր ծնած ։

Եւ ինչպէս մեր մատարականութիւնը, մեր եկեղեցական իշխանութիւնը հաւատացած էր թէ վերջապէտ ծաղկած է գիտութեան և մարդկային ինքնադիտակցութեան մեծ արշալոյսը, որ, արեւին նման, իր տաք ճառագոյնները պատրի տարածէ զօրաւորին և տկարին, իշխողին և մնչուածին, պետութեան և փոքրամանութիւններուն վրայ, ազատութեան, եղայրութեան, քաղաքացիական պարտականութիւններու և իրաւունքներու մեծ օրէնքին և մանաւանդ քանիներորդ դարու քաղաքակրթութեան երաշխաւորութիւններով՝ վերջ մը տալու համար հայ տառապանքին և ճամրան լայն բանալու՝ վերապարբնող հայ գրականութեան և ստեղծագործ մեծ թափին առջեւ:

Եւ այնքան խոր էր համոզումը հայ Առաջնորդին թէ նոր թուրքը հաւակրութեան ականջ մըն է բացած իր բոլոր հպատակներու ցաւերսուն և իր բարձր հովանաւորութեամբ և երաշխաւորութեամբ ապահոված անոնց կրթական, մշակութային և քաղաքացիական պատմաթիւնը, որ, նոյնիսկ աքսորի Հանունէ ետք, իրենց ժողովուրդին զլուխը անցած Առաջնորդներ հեռագիրներ կու տային էնվէրին և Թալաթին, բաղրելու համար յանուն արդարութեան և օքներ՝ աքսորի ճամբար վայրագութիւններուն դէմ, զանոնք վերագրելով տեղական իշխանութեան մէկ թիւրիմացութեան:

Աղէտը զարկաւ Հայոց եկեղեցին՝ վերածնութեան իր լաւազոյն վիճակին մէջ, Եւ եկեղեցին ու եկեղեցականութեան տրուած հարուածը խախտեց մեր Աղդին ամբողջ կառոյցը: Զէնքերը հաւաքեցին այրերուն հիս և եկեղեցականները՝ եկեղեցիներէն և գպրոցներէն՝ իրենց անտէր հոտին հետո: Զինուրդական ու հոգեւոր երկու ոյժերը ջատուցին, անխոչլնդու բնաշնչելու համար անտէր ժողովուրդը:

Նահատակութեամբ սնած Քրիստոսի եկեղեցին ունի նահատակներու անվերջանալի պատմութիւն մը : Ներոնեան տանջանքներու ահաւոր նկարդրութիւններուն մէջ կարելի է գտնել ահաւորին ծայրագոյնը . սակայն յառակ պարագաներու միայն : Ոչ մէկ պատմութիւն փակաւին արձանադրած է նահատակութիւնը ամբողջ եկեղեցին մը , իր ժողովութեցին հետ : Եւ այդ՝ շարչարաններու ամենն մութ գոյներով :

Թէորիկ տեարակներուն մէջ նկարագրուածը հազիւ թէ գաղափար մը տայ քահանաներու . և բարձրաստիճան եկեղեցականներու տառապանքին : Երբեմն ճակատագրի մը ամրող ահաւորութիւնը նկարագրուած է մէկ բացատրութեամբ կամ նոյնիսկ բառով . «Անհետ» , «Նահատակուած Տէր Զօրի ճամբուն վրայ» , «Նոյնպէս» :

«Անհետ» և «Նահատակ» քահանաներու մէջ կան մտաւորականներ , ծերունիներ , կորովի երիտասարդներ , նուիրաւած Հոգիներ , ինչպէս , օրինակի համար .

— Բառնաբաս Քինյ . Բարունեան . «Ծնած 27 Դեկտ . 1863-ին : Օժակից Տ . Բարբորիմետսի (1908-ին ձեռնադրուած) : Իր կարգակիցներէն իջ մը աւելի պարզած է գտնութեան բաժակը . քանից սխացի հարուածներու և սաստիկ ծեծի ներարկուելով , բանու բանու մուտ գործելով , կողապատկան և անսուազ մնալով Տէր Զօրի նամբուն վրայ , մինչիւ նահատակութիւնը՝ երիցուաւոյն և զաւակացը ենու :

— Տ . Խորեն Քինյ . Համբարձումեան . «... հայր՝ Խարբերդի իդերաբախս Առաջնորդ Պատկ Ծ . Վրդ . ի » ... «Ծնած 85 տարիներու թերմն տակ , կ'ինյայ իր հօսին առաջքը , գումար բաց , ալիկան մօրուեք եռվին տարաւորեք , խելայից վիճակի մը ասնանաւուք...» :

— Տ . Արսէն Քինյ . Պօրտանեան . «... արզացած կ պատուական երեց , վարած ուսուցական պաշտօններ , յօդուածագիր Պալսահայ թերթերու , ըեմբասաց և ներհուն տանկագուն ուսուցիչ և տնօրէն ազգ . երկան փարժարանաց ... Նիկոմիդիան և Ալուս-Փազար . ընտանիք կը խառնափ գաղրականաց հոսանքին և յարդարաք կ'անցնի Պէօյիւք Տէրպէնուն , իսկի Շեմիրէն , Գօնիայէն և էրէյիլէն ... բռնազարդի նորագոյն իրաւուններ զինք կը չշեն աւելի ենուանները , մինչեւ Պապ՝ ուր կ'ենթարկուի սաստիկ գանձակածութեան մը ; Կրկին աքարք Մեսէնէն , Տէսի և Ապու Հարքար , ուրիէ յատկապէս Տէր Զօր կը զրկուի անդայն ոստիկանապետէն...» :

— Շիզա Քինյ . Պանդիստեան . «... աքարքի նամբուն վրայ կ'ենթարկուի անլուր շարչարաններու և բշուառութեանց՝ որոնց ենուեանօք կ'սովուած հազորութեամբ ծախուտ անուանք արկորդի պահանջը մասամբ գնացնելու համար , մինչեւ Խոսակի ժամանումը , գաշտին մէջ վախճանելով անուերաւնք , մերկանդաւ և անսուազ :

— Շմատն Քինյ . Զաքարեան . ... օծակից և քախտակից Տ . Շիզայիք :

Եւ այսպէս , ասպանաքարի արձանագրութիւններու շարքի մը նման , անվերջանալի ցանկերը շարչարանքի և մահուան զոհերուն :

Ցատկապէս անգութ եղաւ ճակատագրիր բարձրաստիճան եկեղեցականութեան : Ցածախ հօտը անհովիք ազելու բացորոշ մտագրութեամբ , աքսորէն առաջ տարրւած և նահատակուած Առաջնորդներուն մէծամասնութիւնն Արմաշի և ներուպական համալսարաններու այն սերունդէն են , որ ոչ միայն եկեղեցագիտական և հոգեւոր , այլ մանաւանդ հայրագիտական և գեղարուեատական մեր գրականութեան մէծ հոսանքին փայլուն ստեղծիչները եղան :

Ասոնցմէ , օրինակ , յարաբերաբար քիչ ծանօթ Գէորգ Ծ . Վրդ . Դուրեանը , Պուսայի Առաջնորդ , ըրջանաւարտ երուսաղէմի Վարժարանէն

1892-ին, Մագիստրոս Աստուածարանութեան՝ Ամերիկայի Հարվըրտ Համասրանէն, արեւելագիտութեամբ պարապած Լարիցիկի Համալսարանին մէջ, իմաստափութեամբ՝ Սոռպոնի մէջ: «Հմուտ Ծին սեմական (Երրայշերէն, Հին Ասորերէն, Արարերէն) և դասական լեզուաց (Լատին և Յոյն), Անդլերէնի, Ֆրանսերէնի, ու Գերմաներէնի»: Հեղինակ երկու անոփակ գործու, «Խորհրդատերի Մէկնարանութիւնը» և «Պատմութիւն Փիլիսոփայութեան»: Աստուածարանութեան, Փիլիսոփայութեան և Անդլերէնի ուսուցիչ՝ Ալբաշչու Դպրեվանքին մէջ...

«Ներհաւ գրուխութ, լրջութեամբ ու վարչական ցայտութ կարսդութիւններպէ» հայ եկեղեցական դասութ պատուաքր այս անդամին վիճակուած էր մահերուն ամենէն անզութը... Զիմուլրական Ասեան տարաւելու պատրաւակով կը հանուի Պրուսայէն, որպէս թէ Կարիմ տարաւելու համար: «Շատ շանցած՝ սեր լուրը կը հանսէր քաղաք, թէ երոսներ, Կիւմիւշխանիէն անդին, Մատրակի Խօսերը, կառէն վար տար և չարաշար նահատակեր են զիմէն, նոյն նպաստակա Բարերդէն են տարաւած Անահիա Վլոդ. Հազարապետանի հետ մայսի 1965 թվականին...»:

Այսօր, յիսուն տարիներ ետք, երբ կը կարգանք հայ Հոգեւորականութեան Գողգոթան և անդամ մը եւս մեր յիշողութեան առջևէն կ'անցնին Հազարաւոր եկեղեցիներ՝ Հրկիղուած ու պղծուած, Արբավայրեր՝ աւերուած, գովորցներ ու վանքեր՝ ամայացած և այլ բոլորին՝ ինչպէս սեղանի մը վրայ պատարագուած հայ եկեղեցականութիւնը, Ժահարոյը սորուուզ մը հազիւթէ կը կարենանք շափել ստեղծուած ամայութիւնը ամայութիւն մը, որ կը սարածուի մինչեւ մեր օրերը: Դարերու ժառանգութիւն մը ննջուեցաւ Մարդկային արժէքներու և մշակութային գանձերու, որոնց ոչ քանակը և ոչ որակը կարելի եղաւ վերականգնել, որովհեաւ ոչ միայն նահատակուեցաւ մեր եկեղեցին, այլ արժատասահիլ եղած՝ անոր բնկորները զրկուեցան նաև Հայենի հողի և արեւի անփոխարինելի բարիքէն: Օտարութեան մէջ հասած ծաղկեները ինչպէս կրնան ունենալ բոյրն ու զոյնը հարազատութեան, հեռու՝ Հինաւուրց վանքի քարէն և զարերու թանձրացած խոնկի բոյրէն: Ոչ միայն զոյութիւն ունեցածը քանդուեցաւ, այլ նաև նորին և նոյնին վերապրումին կարելիութիւնը: Մեր հոգիի կանթեղին մէջ՝ լոյսը աղօտեցաւ, որովհետեւ օտարութեան մէջ մեր կանդնեցուցած եկեղեցիներն ու արբավայրերը շապշեցուցինք ու չեցուցինք մեր Հայրերու զարաւոր հաւատքով և ջերմենադութեամբ: Բեկանուած բան մը կայ մեր եկեղեցական կեանքին մէջ, արժատասահիլ զգացում մը, որ տակաւ կը կորուուի անտարերութեան և օտարութեան մշուշներուն մէջ: Գաղութահայ մեր կեանքը յախղեցաւ պահանովել նիւթը, բայց կարծես ի հեծուկս հոգիին: Վերապրեցանք, սակայն չմերածընանք տակաւին: Եւ այս է թերեւս բացատրութիւնը մեր ներքին տագնապներուն, որոնք կը ջատէն մեր եկեղեցին և, յիսուն տարիներ ետք, տակաւին թոյլ չեն տար որ ան վերապանէ մեծ առաքելութեան իր ճամբան՝ Հոգեւոր Հայրենիքին առանորդողի իր կոչումը:

Նահատակ կը կոչէնք մեր եկեղեցականութեան այն հոյլը, որ 1915-ին Հարդուեցաւ: Նահատակ են՝ իրենց հաւատքին և տեսիլքներուն համար: Նահատակ պիտի ըլլան մեղի համար, երբ նոյն հաւատքն ու տեսիլքը, իրենց առիւնավը ողղուած մեր եկեղեցւոյ զալշտին մէջ իրերեւ հունտ՝ արժատանան և վերածաղկին, երբ անթաղ մնացած իրենց ոսկորները մասունք դարձած՝ վերապրին մեր սրտերու մասնատուփերուն մէջ:

**Կ Ա Ր Ա Պ Ե Տ      Ք Ա Հ Ա Ն Ա Յ      Գ Ա Ր Ա Գ Ա Շ Ե Ա Ն**

**Մենած է 1874-ին, աշխարհական անուամբ Գէորգ, ուսուցիչ, 25 Դեկտեմբեր 1903-ին քահանայ կը ձեռնադրուի ծանրիկ նախկին Առաջնորդ Յակոբ-Ալոյս Եպիսկոպոս։**

**Տ. Կարապետ հուանդուն, բանիմաց, թունդ հայրենասէր և պաշտօնին դիտակից տիպար քահանայ մըն էր, լայնօրէն վայելելով ամբողջ ժողովրդական համակրանքը։**

**Ահաւասիկ այն տողերը զոր արձանագրած է ան՝ ինքնակննսադրութեանը թուղթին լուսանցքին, պատասխանելով «Նկեղեցական ի՞նչ տատինան ստացած է՞» հարցման։**

**«Իմ համոզումով, եկեղեցական ամենաբարձր տիտղոսը կը նկատեմ կոչման ու պաշտօնի դիտակցութիւն, իսկ պարզ քահանայութիւնը՝ տիտղոսներուն ամենամեծը։»**

**Գրած է ուշադրուած տեսութիւն մը եկեղեցական բարեկարգութեան հարցի մասին ԱՄանուպատէից մէջ։**

**Յառաջ բերենք հիմա իր սարսուապին ողիսականը՝ ժողովրդական Գողոթոթային հետ զուգընթաց։**

\*\*\*

**8 Յունիս 1915-ին կը յայտարարուի տեղահանութեան հրամանը։ Հայ բնակչութիւնը սահմուկած կը մնայ այդ պատուասին ի լուր, մինչ «Միլլիթէշբիւթ» անուան տակ կազմուած ջույրը սկիզբ կու տայ իր սանդարամնական գործունէութեան, Հաւաքելով 15-էն մինչեւ 50 տարեկան գրեթէ բոլոր էրիւմարդքէից՝ որոնք նոյն գիշերն իսկ կը քույին անծանօթ ուղղութեամբ։»**

**Շարաթ մը չանցած զոյժը կը տարածայնուի թէ այդ առաջին Ալենի-Քիաթաց բնախնջուած է 5 ժամ անդին՝ Գուրբա-Պէլի կոչուած անտառին մէջ...։**

**Գայլազամ Ասմի Աէլմի (Միլքիէի նախորդ քննիչը) մնացորդ բնակչութեան 10 օր պայմանաժամ կու տայ պարասատուելու համար։ Երկու օր ետք հորիզոն աւելի կը մթնէ, թուրքերուն յոսի տրամադրութիւնները կը շնչուուին։ Հայերը կը գումարեն երկսեռ ժողով մը, ուր Տ. Կարապետ սապէս կ'արտայալուուի։**

**— Ասուուած մեղք պիտի շամարէ երեք, թէ փրկուելու համար գիւմէք իսլամութեան։ Արարա-աշխարհ պիտի վկայէ յետոյ թէ սրտանց չէր բրածնիք։ Ողջ մնացէք ինչ միջոցով որ ըլլայ։**

**Դիտակ կը տրուի թէ արգեօք ինք ալ պիտի առնէ՞ այդ քայլը։ Երեցր կը պատասխանէ։**

**— Ո՞չ. վաղուան Պատմութիւնը պիտի չմեղադրէ զձեզ։ Խնդիրը կը փոխուի երր կղերական մըն է ենթական։ Ճենքն սքեմիս աղարտ բերող այդ ընթացքը, չե՞ն իսկ հաւատար թէ անկեղծ էր հաւատուրացութիւն։**

Յունիս 11-էն 13, երեք զիշերներ հակում կր կատարուի եկեղեցին. խորանին վարագոյրը փոխուելով՝ տեղը կր քաջուի Աւադ Ռոբաթինը, Խաչելութեան պատկերով։ Ժողովուրդը ծնրադիր կ'աղօթէ ջերմեռանդօրէն իր հովիրին հետ, որ սա քարոզն ալ կու տայ.

— Մի՛ յուսահատիք. մեր տղամարդիկր տարին, մենք ալ անոնց ետեւն կ'երթանք։ Այս սեւ վարագոյրը պիտի մայ մինչեւ այն օրը, որ վերջ դունքն մեր տառապահն ու սուզրութեան մասին մասին մեր իսկական ջամանակը տառելու համար . . . :

Տասնօրեայ պայմանաժամը լրանալու վրայ էր. թուրքերը չերս աչքով կը սպասէին երանաւէս ազգ ժամուն որ պիտի հնչէր՝ Հայերու հարստութեանց աւարին բաշխումով։ Տ. Կարապետ կը ձերբակալուի 12 տարու զաւկին՝ Յարութիւնի հետ, Տրապեզոնցի Ալի և Թիրէպօլուցի Մէմէտ ոստիկաններուն կողմէ, առաջնորդուելով «Անվերաթ բէյիսի» հազարապետ իսրահիմի մօտ, որ հետնօրին սա խօսքը կ'ուողէ անոր.

«Փափազ էֆինտի, տէլի-պանլուարըն սէնի պէտք յօրլար Շապան-Գառլէսինտէ»(\*), սէն տախի Փամբիլանլյա օրայա թէշիթի իտէճէ քսին-ու-» :

Քահանան յետայ բանա կը նետուի, մինչ Յարութիւն միջոցը կը դոնէ լուրջ տուն հասցնէլու։ Երիցուին պաղարինը պահելով՝ կր սկսի կարգադրել այն բոլորը զոր որշած էին նախօօք. տանը գուրսի դուռը կը կղպէ, վերնայարկ կը բարձրացնէ իր զաւակներն ու ծոռաւր աղդականները՝ 13 հոգի, մինչ ինք սանդուինները քարիւցելով կրակ կոր տայ շնչքին ճիշդ այն պահուն՝ երբ ժանառամաները կը հասնէին դրան ուռնակը բախելու։ Ու կը սկսի ատրճանակի ուժգին որոս մը վերէն։ Նրգեհը կը բոցավասի. ահարեկ խուժանը հեռուն ծկլած՝ կը նայի ծուխերուն ու բոցերուն մէջ անվիճել կանգնող այդ հերս ևկեավուրեններուն, որոնք կը զոչէին միարերան.

— Մրիկանե՛ր . . . Հայը այսպէս կը մեռնի ահա և չի յանձնուիր ձեզի պէս վատողի մարդոց . . . :

Երիցուին ապա ի՞ր իսկ ձեռքով զնդակահար կը փոէ իննամեայ Զեփիւոը, վեցամեայ Քրիստոսուուրը, քառամեայ Նիկողոսն ու նորածին Արեւալոյոյը, զէնքին փողը հուսկ ուրեմն գարձնելով իր կուրծքին։ Նոյն չշնչին հետ հրոյ ճարակ Կ'ըւան տաճէկի Յ տուններ ալ, և տեղացող սաստիկ անձրեւ մը կու գայ վիժեցնել իրենց ծրագիրը։ որ մտիրացունն էր ամբողջ թուրք թաղին։ Լուրը կը տարածուի կայծակի արագութեամբ. շատ մը հարիւաններ վախնալով որ տաիկա նախանշան մըն է պայթելիք յեղափոխութեան մը՝ կը սկսին քաղաքէն գուրս փափչէլ լուսանեօք։

«Միլլ թէշիթլաթէի զինեալք այդ ցոյցէն կատղած՝ իսկոյն կը ձերբարկաւն և մէկ կողմէն զինուուրական մթերանոցները կը լեցնեն 900 Հայուհիներ։ Երիցը՝ բանաէն հանուած, կը բերուի ժողովուրդին առջեւ, հարաբերակաւ հարցաքննուելու հրգեհն վերաբերմամբ։

ու Զարմանալու ոչինչ կայ, խօսք կ'առնէ ան, կոնակր ժառին առւած և ձեռքերը կառ։ Սրբազն բլիստեաններ էինք մենք. կիմս կառարծց իր ուխտը։ Հիմա մեղցնելու պիտի տանիք զմեզ. զիտենք ատիկա։ Հայը վատ

(\*) Այն վայրմ է այս — բազամէին 5 ծամ հեռաւ — ուր քանի մը օր առաջ վարաւած էր զիշերանց սեղաւյն ամրազ երիտասարդաւթիմը;

չե՛ որ վախնայ մահուանի՛ : Տարե՛ք, բայց ինչ որ ալ ընե՛ք՝ իմացե՛ք, մենք՝ մահկանացուներս կ'անցնինք՝ բայց Հայ Ազգը կայ ու կը մնա՞լ :

Այդ ժպիթը յոյշոնութեան ի լուրի մանտոպմա մը ուժգնորէն կ'ապատակէ զինք ու վար կը ճգէ փակեղը, զոր թուրք լակոտներ կը դարձնեն իսկոյն ոսից կոխան, մինչ զատապարտեալը կ'ազօթէր առ Աստուած ամենայն Հանդարտութեամբ և չէր զագրեր կապուած տեղէն սիրտ տալէ շղթայի տակ առնուած իր հօտին : Յանկարծ նուազում մը կու գայ վրան ու դէպի գետին կը հակի . հրացանի բուներ ուշքի կը բերեն զինք, կը բզբսեն վերարկուն և Հայուշներու տարափի մը տակ կը տանին «Գայնարճա-Եարը Փաշ» կոչուած ծովափը, քաղաքէն մէկուկէն ժամ հեռու . Հոն, գրիբած հեթանոս խուժանը —զահճապետութեամբ իյնչսիլ դիւզացի հղղէթ Զայուշի, կ'ընէ իր ընելիքը՝ շարչարանքներուն գերագոյններն առթելով տարաբախու եկեղեցականին . անինայ ծեծ, թեւերու և սրունքներու ջախջախում և դաշունապեղ պոռթկում մը տեսանելեաց ո

\*\*\*

**Վաղորդայնն է :**

Իբր թէ Մուսուլի համար, Թիրէպոլուցի տեղահան Հայոց եղկելի թափօրն է որ կ'անցնի նոյն Նղեռնավայրէն, նշմարելով արիւնուայ դիակին անթաղ իր սիրելի հոգիւին : Կարաւանին մէջ 50-էն վար տարիք ունեցող էրիկ-մարտ չէր մնացած արդէն : Երբ «կիւկէն» կոչուած ամարանոցը կը հասնին, մնացորդ տարէցները կինքէն զատուելով կը կոտորուին չարաշար, իսկ կական սեռէն զեղանիներուն կը վիճակի տոեւանդում և գիւային տանջանքներ :

**ԹէՌԴԻՒԿ**

«Գողգորա Թրքահայ Հոգեւարականութեան և Խր Հօտին»  
Գ. Հասոր, էջ 540-545 : Անտիպ ;



## ՅԱՆՈՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ

«Կ'ուզէի տեսնել աշխարհի մէջ ուժ մը,  
որ կարենար կործանել Հայ Ցեղը...  
Օ՞ն, գործեցէ՛ք բնաշնչել զայն...»

Ու. Սարոյեան

Ինչպէս Պերեավենեան համանուացի մը առաջին ցնցող առ նախառազ-  
րական հնչինեներով կազմուած պատկեր, Քանանքը Դարձ բացուեցաւ մութ-  
ու մռայլ այն երկրին վրայ՝ որ Թաւրքիա անունը կը կրկը և ուր կ'ապրէր Հա-  
յուրեան ամենեն լայն քեւերէն մին որպէս կազմակերպուած հաւաքակա-  
նութիւն, կեանէի բոլոր մարզերուն մէջ դէպի քարձրահայեաց նշանակւուեր  
խոյանալու ծզուումով տոփի ելած։ Այ այդ երկրին վրայ, եայրենի սրբազն  
հոգէն յանախ ենու, սակայն նայն այդ կախարդող աւանդին սարսուռովր  
բռնուած, Քանանքը Դարէն ե՛ւ անմահութեան լուսաշող պալատէն ներս  
յադրական մուտք գործեցին մեր սփանչելի և հանճարեղ ցեղին ամենէն հա-  
րազատ զաւակները՝ մեր գրականութեան ու արևեստի անկորնչելի՝ փառ-  
ֆերը։

Եւ այսպէս, գաւառական հազարի մը մէջ, համեստ ուսուցիչ մը՝  
զեղզկական կեանէի փոքրիկ պատկերներով դէպի անմահութիւն իր ուղին  
սաւարկեց ու դարձաւ լաւաշ հացի քարմութեամբ և բոյրով համբուրելի՛  
մեր Թղկատինցին։ Անդին, զեղածիծագ Վենետիկէն, տակաւին պատահու-  
թեան սահմաններուն հազիւ նաւարկած Վարուժան մը իր «Սարսուներ»ուն  
դոդին բռնեց Հայութեան խիզնն ու գիտակցութիւնը։ Եփրատի քահեգա-  
վազ եռսէին նման Սիամանքօն շառաչեց մեր գրականութենէն ներս, ա-  
րինին ու սարասիներու, ինչպէս և Վրէծի ու ատելութեան անկրկնելի շե-  
փարահարը որպէս։ Սեւակը երգեց գիշերուած լուռթեամ մէջ զախշախուող  
զակերու և անմշտիքար մահերու մասին։ Հրանդը Արարատ մը գորավով  
հակեցաւ դէպի լէռաւծ ու խեղն մշակը և անոր պանդուխուի քշուառութիւն-  
ներով տառապեցաւ, նման երուխամինն՝ որ պագահ մը համար ամբողջ կեանէ  
մը սպասող մկնութեներուն եղբայրն ու ընկերը եղաւ։ Զարդարեան եղինեն-  
քէն ներս քագաւորմեր փնտուեց և Զօհրաց առօրեայ կեանէի իր զեղեցիկ  
պատկերները բանդակեց։

Եւ տակաւին, գրագիտներու այս եռյին հետ, ամբողջ խումբը ար-  
ևստագէտներու և սունդագործոզներու, միացած ուսուցիչներու և կեանէի  
այլ մարզերու աշխատաւորներու, դարձան երգիչները մեր ցեղային զար-  
նուամին և յառաջընթացին։

Եւ ի՞նչ զարբնում էր, ի՞նչ ծլարձակում, ի՞նչ անզսպելի ծզուում  
դէպի քարձը ու գեղեցիկը ու Հայկականը։

Դարերավ բանուած և անհամար տարիներու քարայրներու խաւարին  
մնացած Հայ Միտքն էր որ կ'արքենար յանկարծական սրափումով մը, լայս  
աշխարի մտմելով կազմանեներ փշած Միերի մը սաստկութեամբ այլ աշ-  
խարհաշէն մտադրութեամբ։ Ցեղին գարերով անաշխատ մնացած իմացա-  
կան ցրաւուած ուժերուն մէկսեղուուն էր ան, արաւեստներու և մտաւորական  
զարթօնի գեղեցիկ ծաղկում մը այն եղին վրայ՝ որ պարարտացած էր

մարդկային արիւնով ու միսով, որում վրայ ո՛չ մեկ գեղեցիկ գոյարքին կրմար ապրիլ բռնութեան խստաշունչ եռվին տակ:

Եւ նոյն այս ամենակուլ հովը, այս անզամ աւելի երիսասարդ և հետեւարար աւելի՛ ուժգին, պիտի սասկար ծլող և որպէս Դաւիթ օրէ օր անող այն երաշալիքն՝ որ «սսրա՛ւկ» ու «այշեա Հայուն զարքօնքն էր կեամբի բռնոր մարզեամ մէջ: Ու «Երիսասարդ» կաչուզ եղքեղէն և բարյալակչուն ծիլրած մարդոց այս խումբը, որպէս գեղալար ու առաջնորդ այն ցինին՝ որ պատմութեամ սահմանամբ ի վեր արիւնառ բարերավ կը մազգէդր, այս խումբը՝ իր դիւային սրատառաւթեամբ գիտէր թէ զարքօնքի շարժումը նախասկիդրն էր այն մեծ ու եզօր վերելիքն՝ որուն սկսած էր «գերի» Հայը և որուն վերջասարաւթիւնը՝ հարավական ապաստութիւն և անկախաւթեան տիրացում մըն էր: Բարորավին անատակ իմացական գործունեութեան և արևատներու, երիտասարդ այս Թուրքիայ ունեկին սակայն առաջինութիւնը գիտակցելու այս շարժումի կարգական ուժին և բանալիք լայն եարիզաներամ: Ունեկին գիտակցութիւնը և՛ հետեւարոր՝ վճռակամութիւնը գործի տնօնցնելու, այսինքն ընելու այն՝ ինչ որ ըրեր էին իրենց բարբարութեան:

Իսկ այսպիսի մռայլ ճակատագրի մը կահխազգացումը ունեկին գրերէ բռնորդ մեր արաւետազէւ-մտաւարականներուն, որոնց կենսուրախ և լաւատես նկարագրին համատնազին մէջ յունեւուրիւնն ու ճակատագրականութիւնը աններդաշնակ հեշիսներ կը բերէին սուկա:

Անակնեակ է ոնքը՝ որ իր գագանային ժանիքներում տակ բգկուց Հայ Միտքը. անակնեալ էր, սակայն միաժամանակ ե՛ւ սպասելի ե՛ւ Թուրք նկարագրին համապատասխան: Որքա՞ն կարելիս թիւններ սպանուեցան, որքա՞ն տերմեր չը կարմանուրաւցան, որքա՞ն բանասանեղութիւններ կային որ չգրուեցան, որքա՞ն գեղեցկութիւններ կային որ չծլեցան ու աշխարհին չըցցան: Մեր սուզը անեատներու կորուստին վրայ եղած պարզ ողք մը չէ. մեր ցաւը յափառեան լոած ֆերքուներու փշրուած հնարիներն չի՛ զար, մեր վիշտը գեղէկական ցամքած աղրիւներէն չի՛ բխիր: Մեր ցաւը՝ ցաւն է յանուն այն բոլորին՝ որ պիտի տոնքոււէր և երկնուէր և որ այնէան ամրազշական կերպավ սպանուեցան իր սազմին մէջ. մեր կաստագրութիւնը կը բխի անկարելիին գիտակցութենին, Զօրեապները, Զարդարեանները ու Թիկասինցինները իրենց ամրող շինգութեամբ շիարեալ ունենալու խորունկ գիտակցութենին: Ինչպէ՞ս, ինչպէ՞ս կարելի է աւենեալ դարձեալ այդ սերամդին տարողութեամբ հսկաներ, ամրող դարաշրջան մը բացող և դարերու տիրագ մեծութիւններ:

Այս ցաւակ տառապեցաւ Ազէտէն անմիջապէս յեսոյ եկող սերամդը, այս ցաւակ ինքնինք վասնեց յաջորդն ալ և այժմ, յիսուն տարիներ ետք, տակաւին կը սպասենք մեր Վեպին, մեր Դիւցազներգութեան, մեր Թարորնին և մեր Քնարերգութեան. տակաւին չանինք նայնիսկ Ազէտը իր ամրազշակառութեամբ պատկերցան մէ՛ր «Մարդկային Կառուկերգութիւնք»: Տակաւին կը զննուինք աղջութեամբ տակ այն եարուածին՝ որուն զարցին Վարուժաններն ու Սեւակներն, և որուն զար կեան մանաւանդ Հայ Գրականութիւնը՝ գորգանալու և անելու իր կարիխութիւններուն մէջ:

Հայ Գրականութեան ծառը անհիսուցեան և տակաւին զայն կենսաւրոգ երաշագործ աւիշը կատառաւուծ միւզերու բացաւած ժններէն կը եսուի ի զար, առանց կարենալ տաղմանարելու այն գեղեցկութիւնները, որոնք մեր ապրելու և տեւելու ցեղային կամքին ու վճռակամութեան անխորուակելի տ-

պացոյցները պիտի ըլլային. Ըլլալէ ետք մահաւանդ փառուեք մեր կենսունակութեան: Մեր եայրենի եղջին վրայ ծաղկող գրականութիւնը նոր շունչ և գյան թերաւ տառապահար մեր դարաւոր և հարուստ գրականութեան, մինչ միւս կեսը մեաց անորոշութիւններու և հպատակի ու իտկալի բացակայութեամբ պատճառաւած տեղքայիլ մէջ: Յետ-պատերազմեան առաջին ուերանդին արտադրած աւշագրաւ գործերէն ետք՝ մեացինք առանց ուղղութեամ և առանց նաւանումներու: Դրացցան վկանք, գրուցան անըին պատմաւածքներ և բանառութեամբների ներկայ գրուցան բառերն առաջնորդութիւններ և փորձութեամ գրականութեան բոլոր ձեւերը, որոնք սակայն ո՛չ մէկ հետք ճգնեցին մեր գրականութեան մէջ: Եկան գարնան առաջին շաբաթով, և գացին՝ երբ տակաւին աշակ խոկ չէր: Վերբութեցինք ինչգիտենիս, յանախ քժշկի մը անաշառութեամբ և գուանի պամանակ, և գուանի բազմարի պատճառներ ու մեղադրելիներ: Սակայն մեր վկրէն խոր էր ու նակառագրական: կը գրտերէինք ամեննէն ժժուար պայմաններու տակ: որովհետեւ հայրենի եղջի կենարար մերկայտքնենէն ենուու, զայը չսեսած և որպէս նոր օրերու Արշակներ անոր կանարդող ուժին սարսաւը ինդիմերէն մերս չընդունած՝ ինչպէ՞ն կարելի պիտի ըլլայ խորապէս հայրենանուէր, հայաշունչ ե՛ւ մարդկայինի սահմաններէն մերս մտնող արուեստի գործեր երկնել:

Սակայն այս երեւութական տեղատուութեան մ՛շ խոկ կը գտնաւին կարելիութիւնները և կարգական ուժերը այն սրափումին և վերելին, դէայի արագաւոսի նոր և ամենի ափեր ա՛յլ մակրերացութեան՝ որ պիտի գա՞յ, որ չի կրծաք չգալի: Ու ասիկա եաւառէ մըն է, խարսխաւած մեր պատմաւթեան շին և երաշալի իրազորժամներուն վաստին վրայ, մեր ցեղային ննրծին ընդունակութիւններու և ինչգինք ըլլալու դարաւոր խորեւրդին վրայ: Որովհետեւ այս երեւութապէս ամսակ կեսնէր՝ կեսնէն և սպասաւիր և գրերէ տնօիտակից պատրաստութեան: որովհետեւ այս անորոշութիւններէն և սպասաւմներէն պիտի մնի այն սերանդը՝ որ նո՞ր խօսք, ե՞ր վերելիք և նո՞ր շունչ պիտի թերեւ մեր վիրաւոր այլ գեղեցիկ դրաւութեան:

Եւ այսպէս, պիտի գայ ժամանակ մը՝ երբ մեր չարշարաւած և տասանորդուած ցեղը պիտի կամզինի բարձր ու վսիմ՝ իր գրագելոններուն և արաւոտագիտներուն թերմակ իր «ընք խօսք ըսկա աշխարհին», և մեր ազմաւական Սիամանքայի եղջին ա՛լ պիտի չգա՞յ «ոտքագիր տառորակի մը նման» հայրենի տաս աւերակներուն վրայ «իր դժբախտի երգը և արցամեքը լալու»:

Երէ «գեղեցիկ բաները արցանէիք մէջ կը ծնանին», ա՛լ կը բաւեն մեր արցանէն ու ոպքը, ա՛լ կը բաւեն մեր ուուգերը երկար դարերու համար: Ա՛լ սուգի արցունիք չունինք մեր նահասանակ գրագէտներուն և ժողովուրդին յիշաշտակին առցեւ: ո՛չ քէ չարցած են տիունները մեր արտասուէքին, այս երէ լամբէ՝ մեր աչքերէն երախտիքի և ուրախութեան կարիւմներ կը ցայտեն, որովհետեւ ժամանակն է մեր ժողովուրդին նահասակութեան մէջ արտօղ ազգի մը և անօր առաջնարդներուն եերասացումը տեսնելու, անանցմով խանդակառուելու և հոգիններ ու կամքները զիցելու: Որովհետեւ այսքան տառապանէնք ու այսքան ցաւելի ետք՝ ժամանակն է որ «ծնանին գեղեցիկ բաննը», սեննէ՝ որոնք ացեալին մէջ մեր փառքն էին և սեննէ՝ որոնց ստեղծումն մեր մշակայրի զանեերը պիտի բազմապատկւիր:

Կը հաւատանք որ պիտի գայ «հանուր կեսնէի արշալոյսը վառ հագած» և պիտի իրազորժամներ մեր ակնկալաւութիւններ ու սպասաւմները յանուն հայ դպրաւթեան, որոնցում յեցուն են մեր կուրիւնները և որոնցմով կ'ապրինք մեր աստանդական կեսները:

Եւ արդ, «Փորձեցիկ բազմնէն այս ցեղը...»:

Ա. Գ.

## ԱՊՐԻԼԵԱՆ ՑԻՍՆԱՄԵԱԿԻ ՑՈՒՇԱՏՈՆՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԷԶ

1915-ի չարաշաւք օրերուն սկզբանառաւած հայկական մեծ աղետի յիսնամեակին առիթրավ, երաւաղէմի հայ գաղութը եւս պատշաճ կերպով ողեկչեց իր անման հասառակերուն յիշատակը:

Չարք, 24 Ապրիլին, որ կը գուգադիպէտք երաւաղէմի Զատիկիլն. հայոց վաճառառուն ները փակ մեացին մինչեւ կետը:

Կիրակի, 2 Մայիսին, երբ Երաւաղէմի Մրցոց Յակոբեանց վամբքը պաշոնապէս կը տօնէ մեր մէկուկէն միջին նախառակերու մարտիրոսութիւնը, հանդիսաւոր Սուրբ Պատարաց մասուցուցան Ս. Յակոբ Մայր Տնտերքին մէջ, ուխտաւուներու և տեղացի հայերու նուռա բազմութեան մը ներկայութեան: Ս. Պատարագի ընթացքին ֆարզոց Ամեն: Տ. Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան: Պատարագէն եւն կատարուեցան եղանակին Ապրիլեան Եղեռնի գոհերուն համար: Նոյն օրը հայոց վաճառառուները փակ մեացին:

Կիրակի, 9 Մայիսի երեկոյեան ժամը 8-ին, Ժառանիգաւորաց Վարժարանի և Ընծայարանի ձեմարանին մէջ սեղի ունեցաւ Յուշանոս մը, հովանաւորութեամբ և նախագահութեամբ Ամենապատիր Պատրիարք Ս. Հօր, և կազմակերպութեամբ գտուրի հայ Առաքելական, Կարողիկէ, Աւետարանիան եկեղեցիներուն և բոլոր կազմակերպութեամբ եղեւըներուն:

Յիշատակի հանդէսը բացուցան պետական հայերգով, իսկ բացման խօսքը ըրաւ Պրե. Կարասիս Յակոբեան: Պրե. Օհան Ամետեան հասկացողութեամբ արտասանեց Գ. Սարեանի «Դայի Կառավարան»ը, իսկ Օրդ. Լուսին Մկրտիչեան մեներգեց Կամիտասի «Հով Արքէ», դաշնակի ըմկերակցարթեամբ Պրե. Վահէկ: Վահայնեան: Վերապատճեն Եղիշէ Հայութը Ս. Հայրը: Սոսոնի կու տակ Ն. Ամենապատութեան փակ մեացին խօսքը, փոքր յապաւումներով:

Հայ պատմութիւնը մեր ժողովուրդի հոգին իրագործութերուն հանդէսն է: Հայ Հոգին և Հայ պատմութիւնը բազմաթիւ երեսներ ունին և սակայն անոնց ամենէն զեղցիկ և սրտառուչ էջր ազատասիրութիւնն է: Ազատասիրուն Հայ ժողովուրդի անմար կիրքը եղած է, և անիկա զարերով արիւն է թափեր իր այդ երազը, իր այդ ըլքանքը իրացործելու համար: Անոնք որ ծանօթ են մեր պատմութեան, գիտեն թէ Հայ պատ-

Սամուրեանի, կատարեց Լ. Նազարեանց «Հանգչեցէց Դուք Անդորրը» և ժողովրդական «Սարերի Հովին Մեռնենմ»ը: Ապա խօսք առաջ Հայ Կարողիկէ համայնքին կազմէ Յ. Ռ. Վահ. Կամսարական, որ բացատրեց Ապրիլեան մարտիրոսութեան իմաստն ու ոգին: Պրե. Վահէ Գալայնեան դաշնակի վրայ արւեստով նուազեց Տօփինի «Մահուան Քայլերգը», Օրդ. Այսուա Քեւրանեան ապրումայ արտասանեց Միամաներայի «Ակի մը Մոնիքը», մինչ Տիմ. Աստղիկ Սահեար մերգեց Կոմիտասի «Կուռելէքը: Ապա խօսք առաջ Պրե. Մանուկ Քէսուեան, որ Անդուին ամփոփակ պատմական ընելի եւնք, արագ զիժերակ անդրադարձաւ արտասահմանի մեր կեամինի բանի մը յատկանշական երեւոյթերուն: Խերայինի արտասանութեան և Կենդանի Պատիկը մը յետոյ բեմ բարձրացաւ Պրե. Մերապ Երկարեան, որ իր խօսքի վերջաւորութեան կոչ ուղղեց երիտասարդ սերանդիմ՝ ոգեգիտուիլ և խանդավառուիլ մեր նահատակիներու յիշատակով: Պրե. Յ. Մարտիկան ապրումով արտասանեց Յ. Թումանեանի «Էլլան Վահիքը»: Երգչախումբի կողմէ կատարուած «Ալազիաց» (Կարս-Մորզա), «Քաղիան» (Կոմիտաս) և «Օօրօ» (Բ. Կանչախան) երգերէն եւնք, փակման խօսքը ընելու երակիրաւցան Ամենապատիր Պատրիարք Ս. Հայրը: Սոսոնի կու տակ Ն. Ամենապատութեան փակ մեացին խօսքը, փոքր յապաւումներով:

մութեան տրամբ կը բացումք պատութեան տևառանով մը մեր նախահայր Հայկը իր լոյնային աղեղը բարձ՝ զայ կը իրէ մեծ րունակալին՝ Բէլի կուրծքին։ Մեր պատմութեան ուրիշ մէկ սրտառուչ դրուագը կը բացումք Մէծն Տիղանով, որ իրբեւ չքեզ ներկայացուցիչը Հայ Հոգիին, կինար իր ձեռքբորդ բռնել Արեւմուտքի և Արեւելքի Նրկու ցուցերու հասուներէն և զանոնք քով խոփի թիրել, անոնց վրայ տարածելով իր տիրամասութիւնը։ Խոկ անկէ յետոյ, մը Երկու հազար տարուան պատմութիւնը երրենն յանուն այդ պատմութեան բարձունք մը և փառք մը եղած է, և երրենն պարտութիւն մը և կորսնեց մը։ Եւ ասկայն Երկու պարագային ալ Հայ ժողովուրդը առատութեան այդ մեծ խորհուրդն է որ իրադրծած է, ամենամեծ ջերմութեամբ և ամենախորունք զգացումով։

Պատմութիւնը հակադիր ճակատն է նիւթին և հոգիին, և պատմութեան մէջ առակաւին նիւթականն ու հոգեկանը չեն կրցած հաշտուիքի։ Եղած են ժողովուրդներ, որոնք կարեւութիւն առւած են նիւթականին և ուրիշներ՝ որոնք վեր բռնած են հոգեկանը։ Անտարակոյս անոնք որ գերադասած են մարմահոնը հոգեկանէն, անոնք մեռած են և այսօր զոյւութիւն չունին։ Հայ ժողովուրդը այդ երկու զգացումները, այդ երկու արժէքները հաշտեցուցած է, զոհած է նիւթականը՝ յանոն հոգեկանին, և այդ հոգեկանը զինք ապրեցուցած է։ Ազգ մը ողի է, ոկրունք է։ Այդ ոտին և սկզբանքը երկու երես ունին։ մէկը որ կը կարկառուի դէպի անցեալ՝ որ մեր ժառանգութիւնն է, մէկը որ կու դայ ներկային մէջ և իրբեւ իրականութիւններ առջեւ։ Ապրիլ 24-ի նահատակիները այդ սկզբունքն էր որ դրին մեր ազդին և ժողովուրդին առջեւ։ ունենալ անցեալի ժառանգութիւնը, ունենալ այն դդացումը՝ յանոն որուն իրենք մեռան և ունենալ մեր ներկայ իրականութիւնը։ այսինքն անոնց դիակներուն վրայէն երկարել ձեռքբը յանուն սիրոյ և եղբարյութեան, որոյն հետեւ ներկան ուրիշ բան չէ՝ բայց եթէ

ապրումը, իրարու հետ մեր ունեցած յարաբրութիւնը։

Մեր մեռնեները երազ մը ունեցան և յանուն այդ երազին մեռան։ Այն օրը այդ երազը մեռնի մեր մէջ, այն օրը կը մեռնին անոնք։ և այն օրը որ ժողովուրդի մը անցեալը կը մեռնի, այն օրը որ ժողովուրդի մը մեռնեները կը մեռնին և կը մեռնի այդ երազը, այն օրը այդ ժողովուրդի անգամ մը ե'ւ կը մեռնէնէ իր մեռնեները և կը մեռնի իր մեռնեներէն զերջ։

Գեղեցիկ դրուագ մը կայ։ Կը պատմուի թէ Հոռոմէն քանի մը քիլոմետր հեռու, վանքի մը պատկանող անտառակի մը մէջ հսկայ ծառ մը կայ բոլորովին տարբեր իր շրջապատի ծառերէն, և այդ վանքի վանականները կը պատմէն թէ այդ ծառին տակ Հայ տորք մը թաղուած է։ Հայ տորքին սկիորներուն վրայ այդ ծառը մեծցած և ուժով րուսած է և կը շարունակէ իր կեանքը։ Հայ ժողովուրդը մէկուկէն միլիոն իր զույթու ոսկորներուն վրայ կը խարսխէ ինքնինքը արտասահմանի մէջ, խոկ Հայ ազգը ամբողջապէս, թէ՛ գուրսը և թէ՛ հայրենիքին մէջ, միլիոնաւոր-միլիոնաւոր Հայ նարհատակներու արիւնոյ ուռնացած Հայ հերոսներու զերեզմանոցին վրայ կը կանգնի։ Եւ շատ բնական է որ այդ կարգի ծառ մը, նման զեկցիկութիւն մը, ամրութիւն մը երբեք չարժի։

Մենք շատ բնական կորսնցուցինք Ապրիլ 24-ով մենք ոչինչ շահեցանք Ապրիլ 24-ով։ Բայց մենք շահեցանք մէկ բան։ այն՝ որ մենք անզամ մը եւս տեսանք մեր նախահայրերու հսկայածեւ ողին, տեսանք անզամ մը եւս որ մէկուկէն միլիոն ժողովուրդը մը մարտիրոսութեան վաղեց՝ չուրանալու համար ինքզինքը, փրկելու համար ինքզինքը։ Եւ Ապրիլ 24-ը և մեր նահատակները մէկ գառ ունին։ Ծրէք ա'յն, ինչ որ մենք ըրինք, զոհեցէ՛ք ամէն բան, պահելու համար Հայ նկեղեցին և Հայ ժողովուրդիր։

Ցուշատօնը փակուեցաւ Ն. Ամենապատւարեան Փակախականով և Տէրութական տարօքի երգեցողութեամբ։

## Ս. ԳՐԱԿԱՆ

### ՕՏԱՐԱԿԱՆԸ

Գարուն էր, բոց կար օդին մէջ և կրակը ներ երկրի վրայ է կեանքի ասրտուը կը հայէր բոլոր իրերուն և սիրտերուն, նոր յոյսերով և երազներով։ Բնութեան և մարդոց աղեւորութեան և առոտուն ոսկի արեւուն մէջնէն՝ Պիղատոսի պալատ կը տարուէր մահուն գատապարտուած Օտարականը, աժգոն ինչպէս ցողի մէջ բաւացուած մարդարիար և քաղցր նման երազին՝ երկինքն աշխարհ իջած։

Պիղատոս ջղագրգիռ կը ճեմէր պատշաճամին վրայ, պատամին մէջ անախորժ ժամադրութեան՝ որուն պատճառաւ ստիպուէր էր ոսկորականէն աւելի կանուխ արթըննալ։ Գիտէր թէ ըրեաները կ'ատէին զինք իրեւ ներկայացրոցիչը օտար իշխանութեան։ Իր Հրէատան զայէն ի վեր միշտ պայքարի մէջ ետած էր երկրի առապանին և կրօնական գոտուն հետ։ Դժգուաթեան այդ գրացումները ամելի կը սրուէին ժառնաւոն Պասերի առներուն, երբ ըրեաները ինքինքնին քիչ մը աւելի պատ զգալ կ'ուղէին, իրենց ազատութեան առնի հանդիպաւումի ընթացքին։ Փոխարքան առվորաբար կեսարիա կը մնար, մեծ առիթներուն միայն նրուազդէմ կուգար, մօտէն հակերու քաղաքի իրազարձութիւններուն։ Իր ապարանքը մօտ էր Տաճարին և մաս կը կազմէր Անտոնիան մեծ ամրոցին, ուր կը մնար հռովմէական լէգէնոր։

Խուլ աղմուկ մը լիցուց յանկարծ պալատի հրապարակը։ Պիղատոս պատշաճամին վար նայեցաւ և տեսաւ որ ընթարձակ գաւիթը կը ծփար հոգայ բազմութեամբ, ուրունք իրեն կը բերէին ձեռքերը նախին կապուած մէկը։ Կուածեց նոր դաստավարտեալը, որուն մասին նախորդ իրիկումէն գիտէր տրգէն, և որ այժմ վաղելէ յոշնած եղնիկի նման կը կենար իր շուրջը բոլորուած վուճակին միջնւ։

Երբ փողերը հնչեցին, երկու սեւամորթ

ոպասաւորներ բացին ամբոցին գոյր գարպանները։ Պահապան զինուորները զգաստացան և ձեռքերնին իրենց կուրծքին դրած սպասեցին, որովհետեւ Պիղատոսը զատարացանի սրանը կ'իջնէր։ Փոխարքան իր հետեւորներով իջաւ և կեցաւ հրապարակին նայոյ զոյր սինէրու միջնւ, երես բաղմութեան, որ կը գլխաւորուէր Քահանայապետներէն։ Բոլորը սառն ու անտարբեր իրեն կը նայէին, առանց զինք ողջունելու։

Պիղատոս հագած էր մինչեւ ծռանկիրը իշնող զինուորական տարազ։ Բաց էր գլուխը, ունէր կարճ և մոխրացոյն մազեր, ինչպէս նաև ածիկուած գիմք՝ որոնք կը զատարոշէին զինք բոլորէն։ Իր սուր և խստոն նայածքին մէջ ամբապատողի քամահարանը կար նշմարեց Քահանայապետնը և Սինէդրինի ծանօթ անդամները, բանդառասիկ ծպիտով զղունեց և ներս հրաւերց։ Քահանայապետն ու իրենները նոյն կեզծ ժպիտով պատասխանեցին թէ սրացան տօնին առիթով չէին կինար ներս գտլ։ Պիղատոս հրամայեց որ գուրք ընթուի դատասորի կը աթոռը։ Զինուորներ փոխարքեցին վահոյքը և փոխարքան բազմեցաւ, երես հոծացող ամբախին։

— Ի՞նչ մեղագրանք ունիք այս մարդուն դէմ, որը բերեր էք ինծի, հարցուց կատակարիչը, ներքին գժգնութեանէն ուսած ձայնով մը։

— Եթէ յանցաւոր չըլլար հոս չէինք բերեր, ըստա Քահանայապետը զոռոզաբար։

Պիղատոս զգաց արտայատութեան իէթը։

— Եթէ այգաէս է, տարէք և պատժեցէք զինք համաձայն ձեր օրէնքներուն։

— Նորին Բարձրութիւնը լաւ գիտէ թէ մենք մահապատիթ տալու իրաւունք չունինք, ըստ բոլորը միաբերան։

Պիղատոս իր քով կանչեց դատապարտ-

եալը և կեցուց զԱյն ամբաստանողներուն դիմաց :

Օտարականը հակառակ իր կրած խոշտանգումներուն կը կենար խաղաղ և գերերկարային : Պատուաւած էին զգեստները և արեան բիծեր կային դէմքին . անբացարեթ խոյս մը կը ծփար սակայն իր աշքերուն խորը, մեծ երազի մը ոստայնէն Հով ինկած : Ան չնայեցաւ իսկ Պիղատոսին, երբ այս վերջինը կը հարցնէր Քահանայապետին թէ ի՞նչ յանցանքով իրեն կը բերուէր մեղադրեալը :

— Մուլրեցուչէ մըն է, կ'արգէլէ որ տուրք վճարուի Կայսեր և կը յայտարարէ ինքինը թաղաւոր Հրէից, ըստ Քահանայապետը : Շուրջինները զլիու շարժումներով կը հաստատէին կրօնապետին ըստաները :

Պիղատոսը սառն նայեցաւ բոլորին, յետոյ քմծիծազով գարձաւ Օտարականին և Հարցուց :

— Դուն Հրէից թաղաւոր՞ն ես :

— Երբեւ այդ ծնած եմ, ըստ Օտարականը, սակայն իմ թաղաւորութիւնն այս աշխարհէն չէ, թէեւ աշխարհը իմ թաղաւորութեան մէջ է :

Պիղատոսու ուշագրութեամբ նայեցաւ տարրինակ այդ մարդուն և լցուեցաւ անրացարելի զգացումէ մը : Ճիշտ այդ պահուն իրեն բերին իր կնոջ, Գլոտիայի դիրք, ուր կ'ըստուէր : «Թործ մի ունենար այդ մարդուն հետ, Անդիկա արդար մըն է, իմ տեսած երազներու իր մտսին աւելի քան հոռովիչ էն» : Պիղատոսոր մէկ կողմ դրաւ գրութիւնը և իր քմծիծազր փոխուեցաւ անորոշութեան : Ի՞նչ խորհրդաւոր աշխարհ է արեւելքը, մտածեց, և նորէն նայեցաւ Օտարականին, որ կը կենար խաղաղ և անայլայլ, ճերմակ իր պատուածնին մէջ, լոյսի խորտակուած ալիքի մը նման :

— Դուն ի՞նչ ըրած ես առնց, որ այս քան հակառակ են Քեզի, հարցուց կառավարութէրը :

— Ճշմարտութիւն քարոզած եմ միայն :

Պիղատոս գարձաւ Օտարականին և մնաց լուռ, կարծես բան մը դպւա իր մաքին ու սահեցաւ մութին մէջ :

— Ի՞նչ է ճշմարտութիւնը :

Օտարականը Պիղատոսին նայեցաւ, ինչ-

պէս պիտի նայէր բժիշկը մահուան քումէն իր աշքերը բացող հիւանդինի Դաստաւորը զդաց նայուածքին սրութիւնը, բայց մնաց անտարբեր : Դատարանի պատերէն կախուած սուրերն ու սաղաւարանները իրենց մութ չուզը կ'արձակէին, իբրեւ կայծկըլ-տուքր հոգով ուժին և կանչը յափշտակիչ արծիւին :

— Հոգիով արդարներն ու անոր ներքին ձգուումն ունեցողները միայն կրնան հառկեալ ճշմարտութիւնը, ըստ Օտարականը : Երանի՛ անոնց որոնց հոգին գիտէ Ըլլաւ դաշտը պատերապի, դիմակալելու համար մէր ասորին կիրքերն ու բնազդները, որոնց պատճառաւ Աստուծոյ բարի արեւին տակ կ'ածի ամէն օր չարիքներու անմըռուների անտառը : Մասին տերեւը չի չորսնար, առանց ծառին ամբողջական դիմակցութեանը, Ամէն չարագործ առաւել կամ նուազ շափով իր հետ ամի ընկերութեան լուս հաւանութիւնը : Այս է պատճառը որ յաճախ դատապարտողներուն : Ես եմ ճշմարտութիւն և կենար և ճամբան՝ ճշմարտութեան գացող հոգիներուն :

— Այս տեսլահարը կարծես մէր աշխարհէն չէ, խորհեցաւ Պիղատոսը : Յետոյ ոտքի ելաւ, դարձաւ բազմութեան, և Օտարականը ցոյց տալով, ըստ :

— Ես որեւէ յանցանք չեմ դտներ այս մարդուն վրայ :

Ի պատասխան փոխարքայի այս խօսքը րուն, անասնական պոռչուուք մը հաղարաւոր բերաններէ, թնդացուց օդը :

— Մահ անօրէնին, մահ հայույշէին :

Պիղատոս զգաց թէ անկարելի էր ամուքէլ կառազի ամբոխը և փրկել Օտարականը : Վերջին նիւղով մը գիմեց բոլորին, ըսելով :

— Սովորութիւն է որ Պատերի Տօնին պատութիւն չնորհուի յանցաւորներէն մէկուն . Կուզէ՞ն որ պատերէլ վերջ՝ արձակ մէմ մէր թաղաւորը :

— Արձակէ մեղի Բարաբրան, թող իսչուի չարագործը, աղաղակեցին բոլորը միաւրեան :

— Անքագործ մըն է սակայն Բարաբրան, ըստ Պիղատոսի զայրացած :

— Մենք Բարաբրան կուզենք, թող մենոնի անօրէնը:

Օտարականը կը նայէր բոլորին, խաղաղ և անշախարհային, կարծես թէ ինք եղած ըլլար դատապարտեալ:

— Բայց ի՞նչ ընեմ ձեր թագաւորը, ըստ Գիրասոս սկիպտիկ քիշիժաղով:

— Թող խաչուի, ըսին բոլորը միաբերան:

— Սակայն ոչ մէկ չարիք գործած է Ան, կրկնեց դարձեալ փոխարքան, Համբուռած ըլլալով թէ Օտարականը գուն էր փարփակեցներուն և դպիրներուն ատելութեան:

— Ով որ ինքինք թագաւոր կ'անուանէ, ըստ Գահանայապետը, դէմ է Կայսեր:

Գիրասոս զգաց սպառնալիքը և նայեցաւ Օտարականին, ապա ամբոխն և մաց պահ մր անիսոս և անվճռական: Եթեոյ ըստ, կարծես ինքզինքն էւս խոռիով:

— Ես անզարտ կուզեմ մնալ անեղ այս տրինէն: Իր հողեվլիճանք աւելի արտայացտիչ ընելու համար, կոնք մը և շնիթ մը ուզեց և բոլորին առջև լուաց իր ձեռքերը: Ապա դառնալով իր քովը կեցող զինուորական հարիւրապետին, ըստ:

— Արձակէ Բարաբրան և թող խաչուի Օտարականը, և առանց իր շուրջը նայելու ներ չնաց:

Զինուորները ներքին գաւկիթը ապահն դատապարտեալ, հազցուցին իրեն արքայական ծիրանին, գլխան գետեղեցին փուշչ պասկը, ձեռքին առին եղէտ մը իրեւ մական, զիգէն կախեցին մահապարտի տախտկը, որուն վրայ Պիղասոս գրել առանձ էր քարաւոր Հրէից, ուսերուն գետեղեցին խաչը, և ծաղկելէ ու ձաղկելէ յետոյ, ուրիշ երկու աւազակներու հետ առաջնորդեցին խաչերութեան վայրը:

Ապրիլի զեղեցիկ միջօրէ մըն էր, արեւոտ սուկին կը փառէմ երուաղէմի չորս բլուրներուն վրայ, երդիքներէն կը բարձրանային մուիր կապորս թելէր և կը բացուէին ուրին մէջ, ծաղիկներու քնչուշ կոկներու նման:

1

\*\*\*

Հարիւրապետը ձիուն վրայ՝ կ'առաջնորդէր խաչուղներու թափօրը, իր շուրջը ունենալով զինուած լէցէնականները: Խամամուժ ամբոխը բազկացած քահանաներէ,

դպիրներէ, մեղսակիցներէ և հետաքրիրներէ, հեղեղի մը պէս իր ծոցը առած Օտարականը կը հոսէր երուաղէմի փողցներէն՝ դէմ դէղի խաչերութեան վայրը:

Խայտարդիւ ու թշնամի այդ ամբոխին հետ իր քալէր Օտարականը, ծաղիկի մը նման ինկած պղատը ջուրերու հոսանքին: Խորոնկ իր աչքերը, անուշած վիշտէն, կը նայէին բոլորին, մայրամուտին զացող արեւին պէս: Փոշէն ու արինէն թաղքած իր ժամկերուն վրայ, փուչէ պասկէ իրական թաղի մը նման կը հանգէտ, իսկ ուսերուն տրուած ծանես արքան խաչափայրը արօր մը ըլլար կարծես, արքայութեան բացուող դաշտերուն համար: Անոր մայած մարմինին շուրջ կը ծածանէր ծիրանի պատմուածնը, մորթուած հրեշտակի մը արեան գոյնով:

Քանի մը ոչօգուուած կիներ և Վարդապետին սիրելի աշակերտը, Յովհաննէս, ամրոխին ետեւէն կը հետեւէին թափօրին, վշտահար ու ընկնուած: Յովհաննէս կը նայէր իրաչի ճամբրուն՝ որ կը բացուէր արեւուն տակ, անշաք գետի մը նման, որուն մէջ իրարու կուրային խաղնուիլ սրբութիւն Օտարականին և մեղքը մարդուն: Կատուած պէտք էր քալէր մարդուն հատ, քրտեւէր ու արինէր և իր արեան հեղուանով սրբէր ոճիրը մարդերուն, բաւցներուն նոյն տանեն արքարութեան ցորենին Հոգիներուն խորո, կը մատեէր Յովհաննէս: Աշխարհի մեղքին բեռը արքարը միայն կրնար կրել, տանելու համար մարդը երկնայացումի և սատուածեածութեան: Իրեն կը թուէր թէ մաւը գերազոյն միջոցն էր հոգիի յաղթանկին և վերագարձէ առաջին և վերջին մեւէն: Մաչի ճամբրային մարդը նիւթազերման կերպար քաւութեան երգով: Օտարականը իր տակապանքով կը սրբացէր ցաւը և ստանց որուն ոչինչ կրնար հասունաւ և կատարելութեան համանիլ:

Վարդապետը սպառած սարսափելի գեշերէն, խոշտանդուումերէն և հոգեկան տառապանքէն, չէր այլեւ այն քահայանդուուն երիտասարդը, որ քանի մը օրեր առաջ խարազնով մաքրեր էր Տաճարը շահամու աւազկներէն: Խաչափայտին ներքեւ կքած կը շարունակէր վերէլքը, նախատին քներու և թուքերու տարափին տակ: Հաղին մօտեցած խաչելութեան վայրին, Օտարականը

ուժապատ ինկառ. և մնաց անշարժ։ Խաղաղ ու պայծառ էր առաջան դէմքը, չըթերը միայն կը գողդղային բերնէն ելլոզ թեթև հօծիւնէն։ Հովը կը շարժէր Անոր ոսկի մազերը, մարելու մօտ ջահի մը նման։ Ամրոխը որ կը իւսուէր իր չուրջը, կը մնար անսուրք, ոչ ոք կ'ուզէր գթալ իր միճակին։ Շնուռ է կը դոչէին ամէն կոզմէ։ Պէտք է կրէ իսաշը մինչեւ Գողգոթայը, կը մողուային փարիսեցիներն ու գպիրները։ Ճիշտ այդ պահուն սրջուած կին մը մօտեցաւ Օտարականին, հանեց ծոցէն վարդաջուրով լիցուն չիւ մը և սրսկց երեսին, յետոյ թաշկինակով սրբեց Անոր արինլուայ և քրոնած գէմքը։ Օտարականի բացաւ թարթիչները, որոնք մութէն բուօնող պաղատանքներ ըլլային կարծեա։

Հարիւրապետը որ ժամ առաջ վերջացնել կ'ուզէր տարապարհակ այս գործը, փնտուց մէկը, որ կարենար վերցնել Օտարականին խաչը։ Նոյն պահուն զաշտէն կը գտանար Կիւրենացի Սիմոնը։ Հարիւրապետը զայն նշարելով իր մօտ կանչեց և ըստւ։

— Վերցուր այս խաչը և հետուէ մեզի։ Կիւրենացին հնազանդեցաւ անխօս։ Թափօրը շարունակեց իր երթը, կէսօրուան արեւին տակ։

Օտարականը ազատուած խաչի բասէն, գողդղուուն քայիկրով շարունակեց ճամբան։ Քանի մը կիներ, որոնք սկիբը հեռու կեցեր էին դասապարտեալիչն, մօտեցան իրեն լրացքին, առանց վախ ունենալու ցաւանաներէն և Տաճարի հացկատակներէն։ Օտարականը զարձաւ սպացող կիներուն և ըստւ։

— Երուազէմի աղջիկներ, մի լաք իմ վրաս, այլ լացէք ճեր և ճեր զաւակներուն վրայ, զանզի մօտ են օրերը երբ երանի պիտի տրուի ամուսներուն։ Եթէ դալար փայտին չխնայուեցաւ, չորին պիտի չխնայուի երբեք։

Հասած էին արդէն բլուրին գագաթը որ կառափի մը ձեւ ունէր։ Զինուորները բաւերն ու բրիչները առած՝ փորեցին գետինը, խաչերը անկելու համար։ Հարիւրապետի հրամանին վրայ մերկացուցին Օտարականը և տարածեցին խաչին վրայ։ Երբ բարձրացաւ մուրճը Անոր աջ ձեռքը փայտին գամելուն Յովհաննէս որ հետուէն կը գիտէր, փակեց իր աչքերը և իրեն այնպէս

թուեցաւ թէ կեցած էր ժամանակին սլաքը։ Երբ բացաւ աչքերը, տեսաւ Վարդապետը լարուած ցնցումներով կախուած խաչէն։ Վէրքերը գամերուն ներքեւ կարմրած, կը մեծնային տակաւ և արեան կաթիշներ կը ծորէին փայտի կողերէն վար։

Կեցած էին խաչին քովն ու հետուն ուսուած փորերով փարիսեցիները և օրէնքները քմահաճորէն ծամէմող զպիրները, ինչպէս նաև կեցքումներէ ծարպատած մեծատառները։ Անոնց շուրջ կը հոժանար խառնակոյաց ամէն զասակարգէ մարդոց։ Բոլորը բորկրանքով կը վայելէին գարհուրելի յաղթանակը իրենց արարքին։

Երբ Օտարականին գլխուն վերեւ զետեղուեցաւ քթազուոր Հրէից գրուած տափտակը, կոր Պիղասոս քմահաճօրէն գրել տուռն էր, հակառակ Քահանայապետի և ուրիշներու բողոքին, աստուածային ողբերգութիւնը վերածելով մարդկային կատակերգութեան, բոլորը սկսած հեղնանքով ըստեւ, «Օն ուրեմն, արքայդ հրէից, գրել ինքիննեղ, իջիր խաչէն և աղատագրի խորայէլլ»։

Հակառակ այս խօսքերուն, Օտարականի հոգին խորէն, իրեւն յաղթանակի երդ մը իր ջարդուած մարմնին վրայ, բուռեցան յանկարծ այս խօսքերը։

— Հայր, ներէն տանց, որովհետեւ չեն դիմեր թէ ի՞նչ կ'ընեն։

Իրմէ հեռու էին այժմ իր երջանիկ տառըներու ընկերները, սիրելի աշակերտները, և թիւով այնքան քիչ բարեկամները։ Միակ էակը որուն վրայ մեծ վստահութիւն ունէր, իր երկնաւոր Հայրն էր, որմէ որը մնաց այն օրէն ի վեր՝ երբ աշխարհ եկաւ բաժնելու մարդերու եղբայրութիւնը։ Եւ այժմ տառապանքի զէնիթին կեցած ցաւի մարդը, իր Հօրը կը գիտէր աղերսագին։

Ա Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ թողուցիր զիսա

Օտարականին այնպէս կը թուէր թէ ինք խաչին զամուած չէր, այլ հսկայ ծառի մը՝ երկրի և երկնքի միջեւ բարձրացած, թէ այդ ծառը ինքն էր տնկած այս երկրի վրայ։ որպէսպի աշխարհը օր մը անոր հովանին ներքեւ գտնէր իր երջանկութիւնը։

Ետուդ իր մօտ զշաց պահապան հրեւակը, տիրամած բայց ժպտուն, գեղեցիկ

երաղ մը ինչպէս, որ կ'ըսէք իրեն. ՇՔիչ մը եւս և ամէն բան իր վախճանին կը հասնի, վերականգնու համար նորը»: Օտարականը բացաւ իր աշխարը. Հեծկլտուքներ ջուրի գլուխով կը բացուէին իր ջուրը: Տեսաւ մայրը, Մաղդաղինացին և սիրելի աշակերը, ուրոք կ'արտասուէին:

Մայրը գամուած խաչի ուաքին, անթարթ կը նայէր վայրկեանէ վայրկեան մոմի մը նաև մաշող իր զաւկին: Իրմէ ներս խասցող մութ վիշակին վրայ գեռ կը ծփար անցեալ տեսիներու բոցը: Մայրն էր ան մեծ խոստումին, որ տարիներով ապրեցաւ իր ներսը, հակառակ անապատի հովերուն և կեանքի կրակներուն, սաեղծելով դեղերկ կրկներեւոյթը հին օրերէն իր մէջ անաղարտ մնացած երազին:

Իր քովիկը կեցած էր Մաղդաղինէն, ուսուերուն փռած իր գեղձան վարսերուն բոցը: Էտին ձգած էր ամէն բան և երկնքին դարձած այն օրէն ի վեր, երբ էր սիրտը մեծ փորձին ու զարձին մէջ պարզուցաւ աշխարհի ստաշին: Անիկա կ'ողբար նիթացած իր երազը, որ տակաւին երէի վիճեց կահեց մեծ ու անվերջանալի օրուան՝ ու տակաւին կէսոր չեղած մեկնեցաւ:

Օտարականը դարձաւ սիրելի աշակերտախն, որ իրեն կը նայէր արտասուագին, և անոր յանձնեց աշխարհի վրայ ձգած ամենէն սրտառուչ աւանդը, իր մայրը:

Նորէն դոցուեցան աշխարը: Ամէն կողմ ժութ էր, իրեն այնպէս կը թուէր թէ հեռուն՝ պարտէզի մը սրտին, բացուած

կարմիր լճի մը մէջ կ'ընկզմէր արեւը, իսկ ճերմակ ուղղու մը դէպի մթնող հորիզոնը կը վազէր:

Տակաւ կը մեղմանային Օտարականին հոնգիւնները: Վերջին ուժերը հաւաքած, մեծ ճիկով մը մրմնչեցին իր ըրթները.

— Հայր, ահա քու ձեռքը կ'աւանենք հոգիս:

Անհուն ժավիտ մը գծագրուեցաւ ըըթներուն՝ լեռներուն վրայ մոռցուած վերջալոյսի շղարշին պէս:

Յանկարծ խոտաղ կապոյտին վրայ ինկաւ սեւ պատմուճանը մութին, ասողերը կ'արիւնէին, երկիրը կը դողար, այխարհի վերջն ըլլար կարծես: Խորոնկ Հեծկլտուք մը, ալիք ալիք խաչի բարձունքին կը տարածուէր ամենուրեք, լեռները կը շարժէին, ջուրերը կանգ կ'առնէին իրենց ընթացքին մէջ, ծառերը կը խամրէին, քարերը կը ճնշուէին իրենց սրտէն, մահն ու սարսափը համաձուրուած կը Հպէին կարծես բոլոր հոգիներուն:

Հաւաքուած բազմութիւնը խուճապահար դէպի քաղաք կը փաթչէր, իսկ զինուորներուն ձերը մութ սարսափէ մը բանուած կը վրնջէին: Եետոյ ահաւոր ձայն մը երկնքի սրտէն՝ դողացուց բոլոր սիրտերը և պատուց Տաճարին վարագոյրը:

Հոռվմէացի Հարիւթապետը տժգունած չորս կողմ կը նայէր: Հեռաւոր լեռներուն վրայ արիւնու լոյսեր կը քալէին, իսկ խաչի ուրքին՝ օրը կը վերջանար կարծիր մղձաւանջով:

(Շարունակելի՝ 15)

Ե.



## «FORMGESCHICHTE» ՄԵԹՈԾԸ

Գ. ԸՆԿԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԵԶ

Նախորդ Հաստուածներուն մէջ տեսանքը թէ Պուլթման Աւանդութիւնը կ'ընդունէր իրեւ ապրող իրականութիւն մը, որ կը ստեղծէ իրեւ յատուկ «Ձեւաբեր իր զարգացման ընթացքին մէջ»: Աւանդութիւնը ստեղծագործութ մը կը ներկայացնէ Evolution Եռաւուրտ, գործածելով Գերկոսոնի գեղիցիկ մէկ բացարութիւնը:

Համատես Աւետարանները պէտք չէ նկատել անհատական գործեր, այլ՝ հաւաքական արտադրութիւններ: աւետարանական Աւանդութիւնը ամբողջութեամբ ստեղծուածէ Համայնքին կողմէ: Աւետարաններուն մէջ չկայ նորիսկ հատուած մը որ անցած ըրլայ Համայնքէն՝ զրի առնուելէ տաղալ: Բերանացի առնդութեան ետին կը գտնուի հաւաքական հեղինակ մը՝ ժողովուրդը, Քրիստոնէական նախնական Համայնքը:

Հստա F. G. M.-ի նեղինակներուն, Քրիստոնէութիւնը Պաղեստինի մէջ կամ շրջան մը քարոզուելէ զերջ, Աւանդութիւնը փոխադրուեցաւ Հելլենական Համայնքին մէջ՝ Դահանկուռ և Անտիոքու, ուր առաջին անդամ թրամագիք հաստարաւեցաւ Քրիստոնի աստուածացում՝ Պօղոսի միջոցաւ: Անտիոքի մէջ Յիսուսի մտսին բայրոն ալ Պօղոսին հաւատաց ունին: Գալիլիոյ մարգարէն կը բարձրանան հետզետէ Դաւիթի ցեղին և աշխարհի Փրկչին:

Աւանդութեան մասին եղած այս տեսութիւնը կու գայ Տիրքէմէն և Ֆրանսական Ընկերարանական Դպրոցէն, որ ծայրաւելորդէն կը չետք ընկերութեան ունեցած զերը անհատին վրայ: Ըստ այդ գպրոցին, բանականութիւնը ընկերային ծագում ունի. ինչ որ մարդկային է անհատին մօս՝ կու գոյ ընկերութիւնն: Այսպէս՝ լրացները, էռւեան, միութեան և նոյնութեան հիմնական սկզբունքները մենք կը պարտինք ընկերութեան և ո՛չ թէ փորձառութեան կամ ժառանդապութեան: Բարոյական արքէք-

ները, քաղաքակրթութիւնը, արուեստները և կրօնը ընկերային ծագում ունին: Ըստ Տիրքէմէի, մարդ կենդանի կը ծնի, ընկերութիւնն է որ զայն մարդ կը գարձնէ: Երկար ժամանակէ ի վեր ընկերարանական այս տեսանքինը լքուած է: իսկ Համայնքի ստեղծագործ ուժը ենթադրութիւն մըն է միայն:

Ս. Գրոց մեկնիշներէն շատեր, ինչպէս Պուլթման, մեկնելով ընկերարանական այս տեսութեանն, պնդեցին որ Քրիստոնէական Համայնքը իրեւ Համայնք ստեղծագործ ուժ մը կը ներկայացնէ և նոր զաղափարներ ու արքէքներ կը ստեղծէ: թէ ժողովրդական աւանդութիւնները ընդհանրապէս հաւաքական ծաղում ունին: ինչպէս էին գրականութեան դույն դործոցները — Իշխանուր, Աղիսականուր — ժողովրդային գործեր են, նոյնպէս ալ Աւետարանները ժողովրդային ծագում ունին:

Ֆ. G. M.-ի ընկերութանական այս թէզը Ս. Գրոց զիտնականներուն կողմէ խստօրէն քննադատուած է դլմաւորաբար երկու պատճառներով:

Ա. — Պուլթման և իր հետեւորդները կ'ընդունին որ Աւետարանական Աւանդութիւնը կազմուած է Յիսուսի Յարութեան յաջորդուց 30-40 տարիններուն ընթացքին:

Արդ, այս առաջին շրջանին բազմաթիվ կաներ կային Համայնքին մէջ, որոնք անձնապէս ճանչցած էին Յիսուսը: ահա թէ ինչ կը զրի այս մասին Պօղոս Առաքեալ Կորընթացոց: ևեւ թէ երեւեցաւ Կեփայի, և ապա Երկուսասանիցն: ապա երեւեցաւ աւելի եւս քան զինու Հարեւը եղարց միանդամային: յորոց բազումք կատ մինչև ցայծի, և մմանք ննջեցին (Ա. Կոլոմթ. ԺԵ. 6): Յօնան թուականներուն Պօղոս երուալոչէմ եկաւ և հանդիպեցաւ Յակոբոս Տեառնեղոր:

Վստահաբար Պաղեստինի քրիստոնեաներն էին որ Դամասկոսի և Անտիոքի մէջ քրարութիւնը Քրիստոնէութիւնը, իրենց հետ

բերելով նոր կ ամուր հաւատք մը: Միթէ Պօղոս անոնցմէ յէ՞ր որ առաւ իր վարդաս պատութիւնը և ապա զայն զարդացուց ան որքան այ մէծ Առաքեած մը եղած բլայ, ինք չհիմնեց Քրիստոնէութիւնը, այէ՛ զայն սորվեցաւ արիներէ: Պօղոս իր գարձէն ետք շատ հաւաքարար ուստա նոր կրօնքի Քրիստոնէականը: Օրինակի համար Խաչը և Յարութեան Վարդապետութիւնը նախառական եկեղեցին ունէր արդէն, Պօղոս զայն զարդացուց:

«Տեսէք թէ ի՞նչ կը գրէ Կորնթացոց. «Զի ևս ձեզ զայն նախ աւանդեցի գոր և նս լնկապոյշ (Ա. Կորնթ. Ժէ. 3): Նոյն Թուղթին մէջ զարձեալ երը կը խօսի Հաղորդութեան ժամանին, կը գրէ. «Զի ես ընկալայ ի Տեսանել. զոր և մեզն աւանդեցի» (Ա. Կորնթ. ԺԷ. 23):

Բայտ F. G. M.-ի հիմնութիւնը կը շիշտին վազովուրպէին, զանդուածին դիրք պատմական մէծ շարժումներու մէջ —ընկերությին, կրօնական, իմաստափրական՝ գրական— և ան և ծից է, բայց ան որոշ չափով և տարողութեամբ դէր մը ունի և պէտք չէ չտափազնցն զայն: Ճողովուրդը, զանգուածը կ'անդրագաղաճ, կը զարդացնէ և, կը չտափազնցէ ան մղումներն ու զրգուները՝ զոր կը տուանայ. բայց անհրաժեշտ է որ ար մղումները տրամադ ըլլան իրեն. յուգուրդային զանդուածը վարդապետութիւն մը չ'ստեղծեր այլ զայն կը տանայ:

Միթէ պատմական մէծ դէպքերու, զարժառածներու և մտածան հոգանքներու ետքն չե՞նք հանդիպիր մէծ անձնաւորութեան մը, հանձնորդ դէմքի մը: Հին Ելլագայի հոլին վրայ յաւանական իմաստափրութիւնը միս միհակը շնաւու այլ պէտք ունեցաւ Խոհանական մտածողներու: Սոկրատի մը, Պղատոնի մը և Արիստոտէլի մը: Հելլենիզմի հսկայ շարժումն սկիզբ կը գտնենք Մեծ Աղեղանդորի անձնաւորութիւնը: Աղեղանդրիս մէջ ն. Ք. Ա. Դարուն, Հրէական կրօնքի և Հելլենիզմի հաշտեցման ճրգին մէջ ապրատական ճրգին կ իր Դարոցին կատարած մէկ դերին:

Առեն մը Խիլականը, Աղեղանդրին ու միշտ մէկ գործեր կը նկատուէին համայնշական, ժողովրդական գործեր, ծիսանդ պատճ ժողովրդական գործեր, ծիսանդ պատճ ժողովրդական ժողին մէջ: Արդի դրական քըն-

նագամանութիւնն առու է նման պատրանքների. առանց ձոմերոսի պիտի չունենայինք իլիականն ու Ոդիսականը, քերթողական գրուն-դործոց այժ երկերը, որոնք կը կրեն մէծ հանձնարի մը դրոշմը:

Այդ, ինչո՞վ կարելի է բացատրել Քրիստոնէութիւնը, անոր ծառաւմը և ինքան տպաթիւնը, այն՝ որ յեղաշրջեց Յունական և Հրէական աշխարհը՝ պարզ և անորոշ համայնքո՞վ մը. — Այդ Յիսուս Քրիստոսի անձնված միայն:

#### Դ. ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԹէԶ

Խնչչս արմատական բոլոր մէկնիշները՝ Պուլթան և իր գալորոց ալ կը մեկնին գործարարար նոր և սահմանափակ իմաստասիրութենէ մը:

Այս մեթոսին գրական, պատմական և մնկերպանական սկզբունքները կենաւառուրդ ու, հիմնաւոր գլխաւոր թէզն է Աւետարանական առանդութեան պատմականութեան ու ուղարկութեամբ այլ խօսքով՝ ժիմաւմը գերբնափանին: Այս մեթոսին բոլոր թէզը նիքները և պատմաամբատնութիւնները — գլուխական ու պատմական և շնկերաբանականութեամբ իրեն նպաստակ ունին ցոյց տալու թէ վերմական անհաջող է արգի մաքին հետ. թէ Հրաշները, մարդկութիւնը և յարութիւնը հակաբատական ենք:

Ասրկա հիմնական թէզ մըն է, որուն կը հանդիպինք մի. և մի. զարերու բանառ պարզ քննադասներու, մօս ու ասիկա՝ աղդեցութեամբը Հեկէլեան իմաստափրութեան, որ այնքան խոր եղած է և է ատակամի գերբանակ մտածողութեան վրայ: Պուլթանը, Տիգելիուս և բոլոր բանապաշտները, սկսեալ Դ. Strauss-էն, զօրուաւր կերպութ աղդուած ևն Հեկէլի իմաստափրութենէն, մանաւանդ անոր դցարանական տեսութիւնէն:

Հայ գիշաբանական այս տեսութեան, գերբնականը պէտք է վեցնել պատմութեան մէջն, անցեալ զարերու պատկնող պատրանք մը նկատեցի զայն: Հին կրօնքները, ինչպէս նաև Քրիստոնէութիւնը, կ'ընդունէին Անձնաւորեալ և Անդրանցական Աստուած մը, որ կը միջամտէ պատմութեան մէջ յայտնութեան և Հրաշներու մի-

ջոցաւ, ըստ Հեկէլի, Աստուած ոչ-Անձնաւարեալ և Ներմնայուն լճեւն է, որ կ'արտայոյաւով մարդկային էվոլուցին քնութէշխն Հեկէլի համար Աստուած Բացարձակ Ողին, է, որ Ծաղկետէ կ'իրագործուի և իր լրման կը հասնի պատմութեան մէջ, մարդկային մշակոյթի բնումէջին։ Աստուած, ըստ Հեկէլի, ոչ թէ Անդրանցական է, այլ Ներմնայուն՝ պատմութեան մէջ։ Հին կրօնքները իրենց պահնելի պատմութիւններով և դիցարանութիւններով կը կազմեն մէկ հանդրուանը միայն այս էվոլուցին։ Աւա թէ ինչու, ըստ Հեկէլի, կրօնական հին զրոյններն ու առասպեկները, ինչպէս նաև Աւետարանները պէտք է մինհարտնել և բացարկի բանաւոր ձեւով։

Իմաստասիրական այս թէզը հին է F. G. M.-ի ընկերարանական տեսութեան, որովհետեւ Ներմնայուն լճեւն մարդկային մշակոյթին մէջ կ'արտայայտուի մանաւանդ հաւաքական ձեւով։ խումբը, ողջը և ցեղը գերազանց են անհատին։ Աւա հօս պէտք է փնտուել պատճառը թէ ինչու Պուլթան և իր Դպրոցց մեծ կարեւորութիւն կ'ընծայեն Քրիստոնէական առաջին համայնքին, Խումբին։ ի վերջոյ այս փիլիտոփայութիւնը կը հանդի անոր՝ թէ Գատամականը և «Գերբնականը» իրարու հետ անհաշորեն են։

Եթէ պահ մը ընդունինք այս տեսութիւնը, մեզի բնչ կը մնայ պատճառական Յիուուսէն։ ըստ F. G. M.-ի՝ շատ քիչ բան։ Ցիուս ազրեցաւ Գալիլոյ մէջ, ինքնին մարդարի յայտարարեց և իրեւ այդ քարոզեց։ իր կը առատաձային ծագումը, փըրկութեան իր առաքելութիւնը, յարութիւնն ու ըստաշները, առեղծուած են Համայնքին կողմէ։

\*\*\*

Իրեւ եղակացութիւն և գնահատութիւն, ի՞նչ կարելի է խորհիլ այս մեթոդին մասին։

Այսօր համալսարաններու և Ս. Գրոց գպրոցներու մէջ լայն չափով կ'ուսումնասիրակ F. G. M.-ը, հակառակ այս իրազութեան որ անոր սկզբունքներին շատոք չեն ընդունուիր։

F. G. M.-ի հեղինակները նշեցին Ա-

սմբգութեան կորեւորութիւնը Բողոքականներու մօտ, որոնք Լուտերէն ասդին ընդունելով Ս. Գրոց բառային ներշնչումը, մերժած էին Աւանդութիւնը։ Որոյ առևին թէ Աւանդութիւնը կը կանխի Ս. Գրիգը։ Յիսուսի և Աւետարաններու խմբագրութեան միջնու ունինք 30-40 տարիներու շրջան մը՝ Աւանդութիւնը, որ կը կանխի Աւետարաններու խմբագրութիւնը։ Այս մեթոդը զարձեալ կարեւոր ցուցմունքներ ու միջոցներ տուաւ գիտանկաններուն՝ համատես Աւետարաններու հարցին նկատմամբ։ Մարկոսի Աւետարանը այս դպրոցին կողմէ բարձրօրէն գնահատուեցաւ իրեւ ամենէն կենդանի Աւետարանը։

Աւետարաններու գրական սեռերը F. G. M.-ի հեղինակներուն կողմէ յայտնաւրեցնեցան։ անոնք Աւետարաններու մէջ արձականդը գտան Քրիստոնեայ առաջին եկեղեցոյ հաւատալիքներուն, սովորութեանց, պաշտամունքին և զիմաւոր մտահոգութեանց։ Կարելի չէ չշնահատել այս հեղինակներուն հմտալից աշխատութիւնները։

Բայց մէր —հին եկեղեցիներու— իմաստասիրական և աստուածաբանական սկզբունքները հիմնովին կը տարբերի անոնցմէ։ Մեղի համար Աստուած ոչ թէ Ներմնայուն լճեւն է, այլ Անձնաւորեալ էսկին է։ որ կ'ոնդրունցին տիկներքը, բայց կը միջամտէ նաև այս աշխատիքին մէջ։ Մեր Աստուածաբանութիւնը կը հիմնուի ոչ թէ լճեւնի վրայ, այլ գեկվի մը և անձնուուրարեան մը վրայ։ Մեր Աստուածաբանութիւնն կեդրոնական գաղափարը Մարդկառարիւնն է։ Քրիստոնէութիւնը պատճառական կրօնք մըն է երկու իմաստով։ նախ իր պատճառունքի գիմաւոր առարկան պատճառական անձնաւորութիւն մըն է, և երկրորդ՝ Մարդկութիւնը իր վարդապետութեան դոյցացութիւնն իսկ է։ Առանց Քրիստոսի անձին կարելի չէ երեւակայել և ըմբռունել Քրիստոնէութիւնը։ Անկ մեկնելով, մեղի համար գերբնականը և պատճառականը հաշտ են իրարու հետ։

F. G. M.-ը պէտք է ձերբազանուի իմաստասիրական և ընկերարանական կանխակալ կարծիքներէ։

ՆԵՐՍԵՀ ՎՐԴ. ԲԱԳՈՒՅԵԱՆ

(Վերջ)

digitised by  
A.R.A.R. @

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԻՆՉՈՐԻ ՈՒՇ ԳՐՈՒԹՅԱՆ

Աւետարանները գոյութեան եկան պէտքի մը զոհացում տալու համար : Քրիստոնեաները զերագոյն յարգանք կ'ընծայէին Յիսոսի խօսքերուն և ուսուցումներուն : Հետեւարար կ'ուզէին դիտնալ թէ ո՞չ է Յիսուս նազովեցին, ի՞նչ են իր խօսքերը և ուսուցումները : Իսկ առ Աւետի մասցեալ զիբուրը զոյութեան եկան եկեղեցիներու մէջ ընթերցումի պէտքին ի գոհացում, ըշուզացնելու համար հաւատացեալները աղանդարձներու միալ ուսուցումներէն և մոլար վարդապետութիւններէն : Առաքեալներ Յիսոսի անմիջական յաջորդներն են և անոր ներկայացուցիչները, հետեւարար իրենց գրութիւնները և որ Աւետի մէջ Յիսոսի խօսքերուն չափ հեղինակաւոր են և աղդեցիկ :

Աւետարան բառը երկու իմաստ ունի : Նախ կը նշանակէ բարի լուր, աւետիս, պատգամ, փրկութեան ճամբան ցոյց տառող յայտարարութիւն : Ապա Աւետարան ըսկով կը հասկնանք այն դիրքը, որ կը նկարագրէ Յիսոսի կեանքը, խօսքերը, հրաշքները, տուակները, խաչելութիւնը, մաշը, յարութիւնը, համբարձումը և անոնց թորած ուշապարութիւնը :

Աւետարանին բառը նոյնաէն երկու նշանակութիւն ունի . Աւետարանազգիր և Աւետարանի պաշտօնեայ : Աւետարանազգիրը այն է, որ Աւետարան կը դրէ և կամ դրած է : Մատթէոս, Մարկոս, Ղուկաս և Յովհաննէս այս իմաստով Աւետարանազգիներ են : Իսկ միւս կողմէ, Աւետարանի քարոզչութեան նույնուած անձեր եւս Աւետարանի կը կոչուի :

Պողոս Առաքեալ Աւետարան դրած չէ, բայց ինքինին Աւետարանին կը համարէ, ըսկով : «Վայ է ինձ եթէ ոչ աւետարաննեմ» (Ա. Կորնթ. Թ. 16) : Իսկ Տիմոթէոսին կը դրէ : «Զգործ Աւետարանչի դործեա» (Թ. Տիմ. Դ. 5) : Փիլիպպոս<sup>(\*)</sup>, որ Մտեփանոսի

հետ մեռնադրուած եօթը սարկաւագներէն մին էր (Գործ. Զ. 5), Աւետարանի քարոզչութեան դործին ինքինք նույնուած մէկը ըլլարուն, չՓիլիպպոս Աւետարանիչ անունով ծանօթ էր առաքեալներու շրջանակին մէջ (Գործ. Խ. 8) :

Երբ Քրիստոս իր հանրային գործին ձեռնարկեց և սկսաւ քարոզել, գրաւոր բաներով շըբաղեցաւ և ոչ ալ գրուած խօսքերու տառերով ու բառերով հետաքրքրությաց, այլ ուղղակի իր պատղամը հայորդեց աշխարհի, շատ պարզ և դիւրահասկանալի լեզուի ու յատակ արտայայտութեամբ, որովհետեւ անիկա Անդրանիկ կեանք բերած էր, և առաւել կեանք» (Յովհ. Ժ. 10) : Այդ կեանքը ինքը նախ ապրեցաւ, և ապա քարոզեց այդ կեանքին՝ Աստուծոյ և մարդոց հետ ունեցած առնութիւնը : Եւ ամենին վերջը այդ կեանքի տարածման համար իր անձն իսկ զունեց, իբրև փրկիչը աշխարհի :

Մովկիսականութիւնը իր օրով շափէն աւելի տառապաշտիկ և մեւակերպութիւններով զրազող կրօնք մը զարձած էր : Նոյնիսկ նիկողեմոս, որ օրինքի զարտառու և ուսեալ անմնաւորութիւն մըն էր, փոխանակ կրօնքի հողեւոր ներքին իմաստին թափանցիլու՝ անոր տառերով ու բառերով կը հետաքրքրուէր, և չէր հասկնար Յիսոսի վերատին ծնունդի նկատմամբ եղած պարզ խօսքերը (Յովհ. Գ. 4) : Որովհետեւ հրէութիւնը փոխանակ կրօնի հոդին ներկայացնելու, անոր կեղեւովը կը զրազէր : Սոյն երեսոյթը ընդհանուր էր Մովկիսականութիւնն մէջ : Այս իսկ պատճառու աշխարհ պէտքը ունէր և կարօւը կը քաշէր նոր կրօնքի մը, որ առափն կառչած ժողովուրդը տառին դերութեան ազատելով՝ դէպի լոյս և յաւետեական կեանք առաջնորդէր (Յովհ. Զ. 69) :

Ակա՞ Քրիստոնէութիւնը, որ սրպէս հակադեցութիւն (Reaction) Մովկիսականութիւնն եկաւ ճիշդ ատենին յացնելուն այս պէտքը, և Յիսոս չուրից զրուած բաներով զրազի, որովհետեւ գիտէր թէ գիտէր պիտի սպաննէր ու հոգին էր որ կեանք պիտի տար

(\*) Նոր Կոտակարանի մէջ երկու Փիլիպպանին կամ, մէկը Առաքեալ է (Մատթ. Ժ. 3), իսկ միւս՝ Մարկանը (Գործ. Զ. 5) : Գևոնք չէ զամանէ շփրել իրարան են:

(Բ. Կորնթ. Գ. 6): Այս էք ահաւասիկ օր-  
ւան տիրող մտայնութիւնը՝ նորածին կրօն-  
քով հետաքրքրուող ժարգոյ նէշ:

Հետեւարար, Յիսուս ո'չ զիրք գրեց և  
ո'չ զիրք գրել պատուիրեց իր աշակերանե-  
րուն, այլ՝ իր պատզամը բերանացի տուաւ:  
Որովհետեւ եթէ զիրք մը դժան ու առած  
ըլլար անոնց, իր մահէն վեր անտարակոյն  
անոնք այդ զիրքին առավերզը պիտի զրա-  
դէին և հրէութեան սխալը Քրիստոնէու-  
թեան մէջ եւս կրկնուած պիտի ըլլար, ու  
Քրիստոնէութեան շարժումը իր վերակէտը  
պիտի գնէր չատ չանցած: Իրմէշ չորս զար  
առաջ, Սուկրատ ալ Յունաստանի մէջ դրա-  
ւոր բան մը շթոցուց իրմէ, և իրեն եղած  
հարցումին ի պատասխան ըստ։ Են փո-  
խանակ մեռած կենդանիներու մորթին (մա-  
գաղաթ) վրայ գրելու, նախամեծար կը հա-  
մարեմ իմ խօսքերս ապրող մարդոց կեն-  
դանի սրտերուն մէջ զիրք։

Ուստի Յիսուս Քրիստոնէական շարժու-  
մին կեղունական անձր ըլլալով հանդերձ,  
Աւետարան զրելու հարկ չտեսաւ, և պէտք  
խակ չունէր անոր, որովհետեւ ինքն էր ան-  
ձամբ նոր Ուստի Աւետարանը, Աւետարա-  
նին պատզամը, և Աւետարանին մատնա-  
նշած բարձրագոյն կեանքին առաջնորդց։  
Բայց և այնպէս երր պէտք կը զգար, իր  
բսելիքը տպաւորիչ զարձնելու համար կը  
դորձածէր Հին Ռւստի խօսքերը, առանց  
անոնց տառերովր զբաղելու։ Նոյնը ըրին  
նաեւ իրմէ վերջ առաքեալներ, այնպէս որ  
ինքը Երկինք համբառնալին վերջ, մօտաւո-  
րապէս քառորդ գար, Քրիստոնէութիւնը  
թէ՛ քարոզուեցաւ և թէ՛ ապրուեցաւ առանց  
զիրքի, և առանց զիրքի մը տառին ու  
բառին կապէցլու։

Քանի որ Յիսուս էր պատզամները բե-  
րանացի կը հազորդէր, առաքեալներն ալ  
իրենց Վարդապետին օրինակին հետեւելով՝  
զիրք գրելու խնդրավ չհետաքրքրուեցան։  
Քարոզելու ատեն իրենց բնաբանն Հին  
Ռւստէն կ'առնէին և կը չեշտէին առաւելա-  
պէս կրօնքին փրկարար դերը և հոգեւոր  
խաչաները, և ոչ թէ արտաքին ձեւերն ու  
կերպերը։

Աւետարանները ինչո՞ւ ուշ գրուեցան։

Այս հարցման ի պատասխան կրնանք առ-  
ւելցնել նաեւ հետեւեալ պատճառները։

3.— Ականատանիները տակալին ողջ էին  
և ոչ կը հսմարձակէր գրաւոր բան մը  
մէջտեղ բերել և տկարացնել ականատեսնե-  
րուն կկայութիւնը։

2.— Եւրանացի աւանդութիւնները կա-  
րող էին օրուան պէտքերուն գոհացում տալ,  
որովհետեւ Քրիստոնէութիւնը սկզբնական  
շրջանին լայն շրջանակի մը վրայ չէր տա-  
րածուած։

3.— Կը խորհեին թէ Յիսուսի երկրորդ  
դարուստը չատ մօտ էր, ուստի պէտք չտե-  
սան զիրք գրելու։

4.— Եկեղեցւոյ առաջին քարոզիչները  
Աւետարանիներ էին լոկ, ուստի հարկ  
շտեսան գրաւոր բաներ քարոզելու։ իրենց  
րուն գործն էր պարզապէս Յիսուսի յարու-  
թեան կկայութիւնը տալ (Գործք. Ա. 8) և  
հաւատացեալներուն թիւը շատցնել։

5.— Գիրք գրելու գժուարութիւններն ալ  
չատ էին։ Թուզք չկար, տպարան չկար,  
մակաղաթ և կած պապիրոս ձեռք բերելը  
ծախքի կը կարոտէր և գրելու համար երկար  
ժամանակ յատկացնել պէտք էր։

6.— Յունա-Հռոմէական աշխարհը գիր-  
քի, գրականութեան սիրահար էր։ առաք-  
եալներ անուս մարդկէ էին և անկարող կը  
զգային իրենք զիրենք՝ զիրք գրելով գո-  
հացնելու անոնց նաշակը։

7.— Լեզուի հարցը ոչ-արհամարհելի  
տարրեր գժուարութիւն մըն էր։ Պաշտ-  
անին մէջ թէեւ Հրեանները արամերէն կը  
խօսէին, բայց յունարէն լեզուն, ինչպէս  
Յունա-Հռոմէական աշխարհին մէջ, նոյն-  
պէս ի Պաղեստին հասարակաց լեզուն էր այն  
տան և Քրիստոնեաններուն մէջ քիչ չէին  
յունախօսները (Գործք. Զ. 1)։ Եթէ ա-  
ռաքեալներ դիրք գրէին, յունարէնով պէտք  
էին ընել այդ սակայն առաքեալներուն մեծ  
մասը անուս էր և իրենցմէ շատեր յունա-  
րէն խօսէլ իսկ չէին գիտեր։ Եթէ նախա-  
նամութիւնը Տարսոնացի Գողոսը ընտրած  
չըլլար և Քրիստոնէութիւնը մեար միայն  
Պաղեստինի շրջանակին մէջ, թերեւս Աւե-  
տարան խմբադրելու և թուղթիր գրելու  
պէտք ալ չտեսնուէր։

Ուրեմն ինչո՞ւ գրուեցան Նոր Աւտոի գիրքերը։  
Ժամանակի ընթացքին ամսանատես վկաս ները մեռան ու պահսկեցան։ Առաքեալներուն պատմած թերանացի պատմութիւնները խեղաթիւրուեցան։ Հըհութենք և հեթանոսութենէ դարձած քրիստոնեանքրիւն միջնու վեճեր ու լուծման կարօտ վայրեապետական խնդիրներ երեւան եկան, կարդ մը աղանդաւորներու միջոցաւ հաւատացեալներուն բարար զանոնց միացնել և փոխանակ չըրսի՝ մէկ Աւետարայն շննել, անոնք տարրեր հեղինակներու կողմէ, տարրեր ժամանակներու մէջ և տարրեր հասարակութիւններու պէտքերուն զոհացում տալու համար գրուեցան, երկրորդ գարուն մէջ։ Տատիան թէեւ ուղեց այս չորսը միացնել և մէկ Աւետարանի վերածել, սակայն այլեւա շատ ուշ էր և մէծ ընդունելութիւն չդառաւ իր այդ ձեռնարկը։

մէջ մոլար ուսուցումներ տարածուեցան։ Առաջին եկեղեցոյ անդամները մէծ ժառամբ Հրիաններ էին Երուսալէմի մէջ և իրենց Ս. Գիրքը արգէն Հին Կտակարանն էր, ուստի կարիք չէին զգար նոր Սուրբ Գիրքի մը։ Բայց երբ Սուրբն Պօղոսի ջանքերով Քրիստոնէութիւնը հրէական շրջանակէն դուրս եկելով տարածուեցաւ Յունա-Հռոմ մէական աշխարհին մէջ և տիեզերական կրօնի մը դարձաւ, և միւս կողմէ Երուսալէմի կործանումը տեղի ունեցաւ 70 թուականին, Հրեայ քրիստոնեաներուն ոյլք պահսկցաւ և Աւետարանի կրօնը սկսաւ Ներկայանալ աշխարհի ոչ թէ հրէականն այլ քրիստոնէական նոր դիմազիծով մը։ Խսի այս Յունա-Հռոմէական աշխարհը իր ընդդրուկած նոր կրօնը՝ Քրիստոնէութիւնը լաւ հասկնալու համար, իր լեզուով գրաւոր պատգամի մը պէտք ունէր։

Ահա այս կ նմանօրինակ պատմական կարդ մը պատճառներ իրարու հետ միացած՝ յառաջ բերին Քրիստոնէութեան շուրջ այն Հեղինակաւոր գրութիւնները, որոնց մով Նորակազմ թէկեցին կրցաւ պահէլ իր գոյութեան իրաւունքը, ունենալով ամէնն տեղ նոյն ընթացքը և ուղղափառ դաւառ նանքը: Առողբն Գոյսո և աւետարանագիր ներ իրենց ստեղծած ճոր դրականութեամբ գնահատելի ծառայութիւններ մատուցին քրիստոնէական եկեղեցին՝ այլո աւզդութեամբ: Սակայն պէտք է զօրաւոր Քրեպով չշատի թէ ոչ չէ թէ գիրեքը գրումըն համար Քրիստոնէութիւնը յառաջ եկաւ, այլ Քրիստոնէութիւնը յառաջ եկած ըլլալուն համար էու ոռ սեռքն գրի առնուեցան:

Արդինքը: Նոր Ուժար նկատուեցաւ «Աստուծոյ Խօսքը», «Ա Հոգին մէկ պատղամք, «Արպէս Երկինքին իջած զիրք մը», Աստուծոյ ներշնչման ներքեւ գրուած: Հետեւարար անոր ամէն մէկ խօսքը Հոգեւոր պատղամ նկատուեցաւ և աստուածայայտնութիւն համարուելով՝ մեծ հեղինակութիւն պահելից:

Նոր Աւետը՝ Հետ Ուժարն ալ արծէքը աւելցու և պաշտպան կանգնեցաւ անոր: Եւ այսպէս, Հին և Նոր Ուժար միահալով իրարուն գարձան Եկեղեցին նույիրական մատեանը, Աստուածաշանչը: Եկեղեցին ապանդաւորենու գէմ ինքզինք այս Աստուածաշանչով պաշտպանեց Երկար զարեր: Այսպէս, Նոր Ուժար Եկեղեցին որպէս պար-

ինչու Նոր Ուսառը մէկի փոխարէն չորս  
Աւետարան կը պարունակէ : Այս չորս Աւե-  
տարանները միենան տարուան մէջ, միեւ-  
նայն ընթերցողներուն և միեւնոյն նպատա-  
կին համար չգորուեցան, որպէսզի կարելի

## ԵՂԵՌՆԵՐԳՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ՀԻՆգԵՐՈՐԴ

### ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՈՒ ԶԱՐԴ

Ու հայաստանն ամայացաւ,  
Քազմադարեան երբն իք կեցաւ,  
Պարպըւցան շէն ու ռստան,  
Պարպըւցան քաղաք ու գիւղ,  
Ամայացան արտ, անդաստան,  
Մընաց անտէր մեր Սուրբ Աւանդն,  
Որ եկեր էր մեզի հասեր...  
Որու սիրոյն, տիւ ու գիշեր,  
Մեր հայրերու սիրտն էր մաշեր:

Ամայացան հայոց սարերն,  
Լրուց մեր երգն ու հորավէլն,  
Լրուց խպառ հով'չի սըրինգն,  
Լրուց ընդմիշտ կոչնակն ու զանգ,  
Լրուց աղօթքն ու պատարագ,  
Սեւեր հազան սըրբավայրերն,  
Ու սուգ մըտան հիւզերն հայոց,  
Ու սուգ մըտան գիւղերն հայոց,  
Տանար ու վանք, եկեղեցի  
Անուխուաւոր ա'լ մընացին,  
Խորանները ագտոստուեցին...

Հանգան խպառ մուն ու նըրագ,  
Հանգառ մեր սուրբ քոնրի կըրակն,  
Զարդըւցան դուռ-պատուհան,  
Զարդըւցան գերան, մարդակ,  
Տուներն եղան փուլ-փըլատակ...  
Ա'խ, այսքա՞ն սուգ, այս աւեր,  
Մեր գրլուխին դեռ չէր մազուեր...

Տեսեր էինք ջարդ, կոստրած,  
Հեղեղն արեան մեզի տարած,  
Մաս մը միշտ ալ նար մը նարած,  
Բընած նիւլէ մ', կոնէ մ', քարէ մ',  
Արեան Գետին եղերքն ելած,  
Ու մըշակած այգի նորէն,  
Կոտրած խոփ մը գրտած-քերած,  
Հերկած հողն ու ցանած ցորեն...

Նորէն շինած վանք ու տանար,

Քարին լեզու տրւած անճառ,  
Ու պյանակած զայն բաղեղով,  
Ու նոռեռով, ու խաղողով:  
Նորէն հիւսած երգ ու արօր,  
Նորոգած տունը կիսաւեր,  
Ու նորոգած մանն ու արօր.  
Ու մըրմընչած իր հորովէն:

Բայց տարբեր էր այս անգամուան,  
Արնահեղեղ չէր ան միայն,  
Ով հեղեղէն ազասուեցաւ,  
Կայծակն անոր գըլխուն իշաւ,  
Ու կայծակէն ով որ պըրծաւ,  
Իր արեւը հուրէն շիշաւ...

Ու ժածքն հապա երկրասասան,  
Երկիր-երկինք իրար անցած,  
Ամէն կողմէ Գայլերն հասան,  
Յօշուեցին ով մընացած՝  
Ով կենդանի էր երրաշքով...

Ու Հայաստան ամայացաւ,  
Համատարած Մահ ու Անք...  
Մեր վերջին Տոյսը մարեցաւ,  
Երկինք-երկիր մեզի՝ դաւեր. .  
Ամենուրեք հայու դիակ,  
Ամենուրեք անքաղ մեռել,  
Մեր մեռելմերն ծաղը ու ծանակ,  
Մեր դիակներն շուներու կեր,  
Մեր գանկերը խաղի գընդակ  
Գերմաններու ոտերուն տակ,  
Մեր Սուգին դէմ սիրսերը փակ,  
Մեր արցունքը վազուց ցամքեր,  
Մեր աչքն դադրած ազրիւրի ակ...

Աղջիկը հօր աչքին դիմաց  
Լըկեցին, հայրն անճար մընաց...  
Ու մանուկը մօր աչքին դէմ  
Մորթեցին, ու մայրը ցաւէն  
Պար կը դառնայ շուրջն իր գաւկին,  
Կը փարք-բաի մորքողներուն,  
Կը պաղասի աղերսագին...  
Ու կը ըրքնէ անոնց դէմքին,  
Ու կը նետուի անդունդն ի վար:  
Մեր կոյսերը անօգ, անճար,  
Մեր հարսերը սիրոյ տանար,  
Որ չպատուին կիրքէն քուրքին,  
Եփրատ Գետին խօլ եռանքին

Յանձրմուեցան . . .  
 Գետին ծովկերը յըգփացան,  
 Ու մեր անքաղ դիակներէն  
 Շընազայլերը կըշտացան.  
 Ու Արեւը դիտեց վերէն,  
 Եւ ամօրէն կարմըրեցաւ:

Ինչպէ՞ս պատմեմ ես մահը մեր  
 Պարմաներուն . . . նախատինքը  
 Մեր մայրերուն ինչպէ՞ս պատմել,  
 Սովորլուկ մանուկներուն  
 Մահը ինչպէ՞ս, ինչպէ՞ս պատմել . . .  
 Կըրնաս նփրատ Գետին դիմել.  
 Անապատին արաբական . . .  
 Ու Սեւ Ծովուն ալիքներէն  
 Կըրնաս լըսել իրենց կական . . .

Ինչպէ՞ս պատմել վառուռզ տըզոց  
 Խենդեցրնող ճիշերն ու կոծ . . .  
 Ու լուսինը եզաւ, վըկայ,  
 Ու երկինքէն աստղերն չինկան,  
 Ու երկիրը չելաւ ծիրէն,  
 Կամարը փաւլ չեկաւ վերէն . . .

Ու էն վերջը Սովն ալ եկաւ,  
 Սովն ալ քերին, տարածեցին,  
 Մեր մանուկներն անօգնական,  
 Աղբակոյտերը քըննեցին . . .  
 Մեր մայրերը դաշտերն ինկան,  
 Խոտ չը մրնաց նարակեցին . . .

Ու սովէն ալ ով չը շիշտաւ,  
 Հաւամեցին ու քըշեցին,  
 Տէր-Զօրին մէջ կուտակեցին . . .  
 Մանգաղներով խուժանն իջաւ,  
 (Թուրք ու չէրքէզ, քիւրտ ու չէչէն)  
 Իջաւ-ջարդեց մանուկ ու ծեր  
 Հազար մահէն ով որ՝ պըրծեր . . .

Ա՛խ, աեւաչուի ժանի Դուրեան,  
 Սիամանքօ ու Վարուժան,  
 Քանի Տէրեան ու Մեծարենց,  
 Դեռ չը քացուած ժանի Զարենց,  
 Քանի Զոհրապ ու Երուխան,  
 Եղան քարքին ոսէի կոխան . . .

Ու Թալեադը յայտարարեց,  
 (Ու քըրքըաց, խըմեց, պարեց)

«Հայում Արեւը Մայր մըտաւ,  
«Հայկական Հարց» լուծում գըտաւ,  
«Վերջին հայը ՚ի Տէր հանգեաւ...»

Բայց ո՞վ հրբաշք վերջը չեկաւ,  
Ու Ցարութիւն կ'առնեն տակաւ,  
Կը հաւաքուին իրարու քով...

Մէկուն գէմքն է ար'նով շագուած,  
Մէկուն սըրունեքը ջախջախուած,  
Մէկուն քեւը ուսէն կախուած,  
Մէկուն նարած է աչքին ակն  
Խնչպէս նեղ հուած ձէրի նըրագն,  
Ուրկէ իւզը գեռ կը կաքի...

Աշքերնուն մէջ սարսափի ահեղ,  
Շուրջերնին Մահ համաստած,  
Ցոյսը սակայն որպէս բազեղ  
Դեռ էու թեան իրենց փարած...  
Բայց ի՞նչ կըրճան ակրնկալել,  
Թէ հրբաշքով ապրին անգոմ  
Պուտ մը ջուր իսկ ուրկէ՞ նարել...

Խնչո՞ւ ապրիլ դեռ անըզգամ  
Աշխարհի մ' մէջ, երկնի մը տակ,  
Քաշքըշել կեանք մ'աննըպատակ...

Դեռ յամանիլ խնչի՞ համար,  
Խ՞նչ կայ զիրենք կեանքին կապող,  
Լաւ չէ՞ մեռնիլ, անէանալ,  
«Հողէ էին ու դարձան հող»:

Ո՛չ, դեռ պէտք է կեանքին կառչիլ,  
Ցեզը պէտք չէ անէանայ,  
Պէտք է մընան քանի մը ծիլ,  
Սոզոմոնը պէտք է մընայ,  
Ուրիշ որբեր պէտք է ապրիմ,  
Արամիկը պէտք է մեծնայ,  
Վըէժն ու Ոխ պէտք չէ մարին,  
Շուն Թալեադը պէտք է իյնայ,  
Էնվէր, Ճէմալը տապալին,  
Ուրիշ քուրքեր պէտք է տատկին  
Գընդակներէն մեր որբերուն,  
Պէտք է սատկին Ազմին, Շաֆիր...  
Ո՛վ մարդկային արդարութիւն,  
Որ մենք քըննենք քու հակատին:

Պիտի մընանք յաւերժօրէն,  
հրաւառէր մեր Սուրբ Հոգին,  
Պիտի ելլենք-ցըցուինք նորէն  
Դիմացը մեզ յօշոտողին,  
Թուրքը վախէն պիտի ռոնայ,  
Որ իր Զոնքը յարեաւ կըրկին,  
Յարեաւ... նորէն պիտի դառնայ,  
Ոյժովն արեան, իրաւունքի,  
Ոյժովն անմեռ իր պատմութեան,  
Տանարներու վրսեմ թերքին,  
Պիտի դառնայ ոյժով զէնքի,  
Պիտի դառնայ երգով սաղմի,  
Եր հոգին վրայ նորէն բազմի,  
Ու տարածուի, անի նորէն,  
Լեցնէ երկիրը հայրենի:

Պիտի ցընծայ երկիրը մեր  
Խինդ ու խանդով, երգ ու դափով,  
Աշխատանքի վրսեմ թափով  
Նորէն երնչէ մեր «Հորովէլ»ն:

Գործարանները պիտ' շըշեն,  
Մեր երկնամեր լեռներն ի վեր,  
Շուլի ու շոգի արտաշընչեն  
Ու տարածեն անդին «Գիծ»էն,  
Հեռուէն շուները կազկանան,  
Անգօր ցաւէն ու նախանձէն:

Մեր ժայռերէն թել պիտ' մանենք,  
Ապառաժէն ոսկի հանենք,  
Զուրին ոյժը փոխենք լոյսի,  
Մեր Կարօսի ու Երազի  
Շըֆեղութեամբ քեզ զարդարենք,  
Եւ ըսփափենք քեզ մեր սիրով,  
Ո՞վ Հայաստան հազարավէրք...

Որ հին վիշտերդ մոռնաս խսպառ,  
Գեղեցկանաս որ դուն նորէն  
Անցած փառքիդ փայլով աննառ,  
Ցառաջ քալես յաւերժօրէն  
Շըքախումբին մէջ ազգերուն,  
Սիրտդ բարձունքի սիրով եռուն,  
Ցաւերժութեան նայուածքդ յառ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ԱՐՑՈՒԻՆՔԻ ՇԻԹԵՐ

### ԳՈՂԳՈԹԱՅԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ



Ընթրիքէն վերջ, մինչ Առաքեալք Մարմնոյ ե՛ւ Արեան  
 նոր խորհուրդին կը փորձէին բանալ մատեան,  
 Յիսուս զգաց խորն իր հոգւոյն ալեկոծուող  
 Մեծ Գիշերուան անդոհանքին սարսուն ու դող,  
 Եւ դուրս ելաւ, պատշզամը Վերնատան հին,  
 Ցրելու համար ամպրոպներն իր սեւ երազին:  
 Կեցաւ հոն գուսայ. տրտմաքախիծ այլ կորովի  
 Նետեց ակնարկ մ'աստուածային սուրբ գորովի,  
 Քաղաքին վրայ ապաշընորի, որ դաւանան  
 Մուր գիշերուան նոր կը հազնէր իր պատմուեան:  
 Ցիշեց Մսուրն Բեթղեհեմի, որ, ժիշ հեռուն,  
 Կը քաքչէր գիրկն Յուդայի լերկ սարակներուն,  
 Եւ Գալիլիան՝ ծովափնազե՞կ հայրենի հող,  
 Որ գգուած էր մանկութիւնն իր աստուածաշոր:  
 Զոյգ կատարներ ամպածըրաք՝ Թափոր, Հերմոն,  
 Կը վատէին յիշատակացն իր հորիզոն,  
 Մին՝ իր յուսեղ գագարներով պերն, արեգչեր,  
 Ուր հայրենի հազար օր մը փառք ու շողեր,  
 Միւսն՝ Փորձութեան չար խորհուրդէն ամօքահար՝  
 Ըստրանի լալոններով կը հեկեկար:

\*\*\*

Այսպէս, երկա՞ր, երկա՞ր պահ մը յիշատակաց  
 Աշխարհին մէջ քեւածելէ ա՛լ պարտասած,  
 Դարձաւ նորէն աշակերտացն իր մետասան,  
 Որ հաւատէի, յայսի շոգով մը անսասան  
 Կը սպասէին Վարդապետին, որ Վերբստին  
 Բանար իրենց բաֆուն խորհուրդն այն Սեղանին,  
 Որուն վըրայ դեռ պահ մ'առաջ հաց ու գինույ նոր  
 Մատուցմամբը Բաշխեց Մարմինն իր Երկնաւոր:

\*\*\*

Բաժանումի պահն կ վերջին: Ո՞չ մէկ շըշուկ:  
 Պէտք է իջևել Կեդրոնի Ձորն այն շարաշուք,  
 Ուր մատնութեան դաւանանող նենց համբոյրին  
 Վըհարօրը հասած է իր հուսկ վախճանին:

\*\*\*

Հըրաժեշտի հոգեխռով այդ վեե պահուն,  
 Տեսաւ Տէրը խոր տրտութիւնն իրեններուն,  
 Եւ մեկուսի, վիշտին մէջը վիմատարած:  
 Սրբեց վերջին կարիլներն իր սուրբ արտօնուաց:

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

Պէյրուբ



## ՀԱՅ ԵՐԱՇԽԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱԲ

**Առողմանութեան նշանները թուով տասն են.**

Եհշտ	Թաւ
Բութ	Սոսկ
Պարոյի	Ապաթարց
Սուզ	Ենթամեաց
Երկար	Ստորատ

**Այս տասն նշանները բաժանեում են չորս սեպի.**

1. Ալորակ. — Անի երեք նշան՝ չետ, բութ, պարոյի:

ա. Եհշտը ցոյց է տալիս ձայնի բարձրացումը կամ բարձր, սուր ձայն:

բ. Բութը չետի հակառակն է ցոյց տալիս. հարթ, խաղաղ ձայն:

գ. Պարոյի ցոյց է տալիս այս երկուսնի նշաններներեան գուգորդութիւնը, այսինքն ձայնի բարձրացումը (սրումը) և հարթեցումը (ինցցումը):

2. Ամանակ. — Անի երկու նշան՝ սուզ և երկար:

ա. Սուզը ցոյց է տալիս կարճ վանկերն ու ձայնաւորները: Բնականից կարծ են համարուելի և, ո, և ձայնաւորները, ինչտիս նուել ձայնաւորով վերջացող այս վանկերը, որոնց ձայնաւորը երկարբար չէ և նրան բազումայն չի լավորում:

բ. Երկարը ցոյց է տալիս երկար վանկերը: Բնականից երկար են համարուել և և ձայնաւորները և երկարբարները:

3. Հազար. Անի երկու նշան՝ թաւե սոսկ:

ա. Թաւը ցոյց է տալիս բաղադամների թաւե, թանձը և խոչը արտասանութիւնը, ինչպէս օրինակ թ, փ, ֆ:

բ. Սոսկը ցոյց է տալիս նրանց ողորի, յերկ արտասանութիւնը, օրինակ տ, պ, կ:

Թաւը նշում է նաեւ հնչիւնը, երբ դա առանձին պէտք է արտասանուի: Օրինակ՝ կարսու, յարեաւ:

Զամշեանը իր «Քերականութիւն Հայկագեանց» Եզրուց աշխատութեան մէջ գրում է. «Թաւն նշանակէր առ հինան վիտորաձայն հնչումն այս տառից, որոց կան բժորուտառոք նմանաձայն, այլ նուրբ հնչմաքը: Սովորութիւնն խափան էարկ այսոցիկ»: Թաւը գործածութեան մէջ է մտել Ժ. Դարբից պիտեալ:

4. Կիրէ. — Անի երեք նշան՝ ապաթարց, Կոթամնայ և սուրաբ:

ա. Ապաթարցը դրւամք է ի նախդիրի դրայ, բարից անջատելու համար, ինչպէս և բարենչիւնութեան նպատակով ա ձայնաւորը զեղչելիս: Այս պատճառով էլ ըստ որոշ հեղինակների այցրաթարցը է կոչում:

բ. Ենթամնան ցոյց է տալիս թէ կից բառերը մէկ բառ են կազմում, ուստի միացեալ պէտք է արտասանել:

գ. Ստորատը դրւում է ցոյց տալու համար հակառակը, թէ կից բառերը ոչ թէ մէկ, այլ երկու առանձին բառեր են հանդիսանում, ուստի դրանք միմիանցից անջատ պէտք է արտասանել: (\*)

Արիստակչս գիրիչ առողմանութեան նշանների մասին ասում է. «... Է իսկ անգաւորը զերթողական զծիցդ կարգուած և զրագցացոյլ խմբիցդ շարուածք յոլովիւք բանիւք և բաղմանունեայ բայիւք նոցին վերտառութեամբ արտակերտել շաղկապելով զմի առ միոյ, որ ոք ոչ զանգաղեսցի տքնել յիմաստո յայս վարժաւոր, առ ի մակացութիւն զրոց Աստուածայնոյ, կարասց անսայթաք տրոնէլ ըստ որոշման զահուզակին, և դհանկաւոր, և զյողնամանեայ ըդ-

(\*) Բ. Աբայշան, «Հայկական Խաբային Խառարարութիւն», Երևան, 1959:

յեռահիւսիցն իսկ զյանդուածնն, առ ի մի-  
միանց սուրբ Թ յստակ բացատրելը։ Ապա  
թուոմ է առողանութեան հետեւեալ նշան-  
ները. Ժնկ և Տէր ունի զշեշտաւորն, գհենքն  
և գարցուկ, զքաւս, և զլոյժ, զղարք և ըլ-  
դիր, զատոր և զիխաստոր, որ է ներքան-  
բութդ, զբացատոր, զմիաստիք և զերկուա-  
տեք, որ ասի տուն, զպարոյկ, զենթամիայ  
և զդաշարձնն։<sup>(\*)</sup>

Առողանութեան նշաններից է յառաջա-  
ցել խարային նոտագրութիւնը՝ որպէսի  
այս արտայայտութիւնը Հիմնաւորենք, մէջ  
ենք բերում առողանութեան մի քանի նշան-  
ների ձայնային արժէքը, որ նրանք ունեցել  
են ճնում, այն ժամանակ, երբ տակալին  
խարային սիստեմը չէր հիմնաւորուել։ Եր-  
կարը, չշշտը և ոլորակը ձայնային զանա-  
դան բարձրութիւն և տերուութիւն ցոյց  
տալու հարաւորութիւն են ունեցել։ Երկար  
կոչուող առողանութեան նշանի միջոցով  
ցոյց է տրուել ընթերցանութեան ձայնի  
(վանկի ձայնաւորի) երկարացումը, երբ  
անհրաժեշտ է եղել նախադասութեան ի-  
մաստին համապատասխան նրա որեւէ ան-  
դամը առանձնայատուկ կերպով ընդգծել։  
Այսպէս է գործածուած երկարը.

«Եւ ասիցեն ժողովրդեանն թէ յարեաւ  
ի մեռլոց»

Եւ կամ՝

«Ա՛յ հրաշապործ բերան բերկրալի,  
Դու լուեցեր ի խաւելոյ»<sup>(\*\*)</sup>

Ը. Քարերում երկարը գործածուել է  
նաև չշշտի և ոլորակի փոխարէն։ օրինակ՝  
թուականների վրայ «զորի՞ր», «Հինգե-  
րի՞ր», «ուստի ճանաչեն զիս»։ Այս վեր-  
լինի մէջ երկարը օգտագործուել է հարցա-  
կան իմաստով և ոլորակի փոխարէն։ Մի  
խօսքով, երկարի նշանը դրուած է նախա-  
դասութեան բոլոր այն բառերի վրայ, ո-  
րոնք կարուալիս ցանկացել են ընդգծել, ա-  
ռանձնացնել, լինի դա ձայնը երկարացնե-  
լով, «բացականչելով», «ոլորելով» թէ

(\*) Ս. Միջիման, «Յամական Ազիեցութիւնը  
և Սրածշուութեան Տեսականի Վրայ», Թիֆլիս,  
1914:

(\*\*) Գարեգին Կար. Ցովուեփեան «Խազրակիամբ  
կամ Պողոսիմ».

«Նշանելով»։ Առողանութեան տարբեր ե-  
րանքները մէկ նշանով նշանակելը համար-  
աւոմ է առողանութեան խոզերի գործածու-  
թեան հնագոյն շրջանին բնորոշ յատկանիւ,  
ինչպէս և լեզուարանութեան մէջ մի բառի  
զանազան իմաստաւորումը ցոյց է տալիս  
նոյն պարագան։

Առողանութեամբ ընթերցանութեան մէջ  
ուրակակը ցոյց է տուել ձայնի աստիճանա-  
կան կամ թռչչային բարձրացումը մի ա-  
ւելի բարձր թոնի։ Օրինակ, Կոմիտասը  
ձայնանիշերով այսպէս է արտայայտել ոլո-  
րակի մօտաւոր ինթոնացիան։



Կարելի է առնել նաեւ Աւետարանից մի  
օրինակ, որ մինչեւ այժմ էլ կարգացում է.  
«Կին դու, զի՞ լաւ»։ Այս փոքրիկ օրինա-  
կում տեսնում ենք եւ չեշտի, եւ ոլո-  
րակի<sup>(\*)</sup> գործածութիւնը։ Այս նախազա-  
սութիւնը ձայնանիշերով մօտաւորապէս  
այսպէս կարելի է արտայայտել.



Մինչեւ այսօր էլ մի շարք քահանաներ  
նոյն ձեռով են երգում, առանց անդրադառ-  
նալու առողանութեան նշանների խոկական  
իմաստին։ «Բութը հայկական առողանու-  
թեան ինքնուրոյն նշանն է։ Կետադրական  
նման նշան աշխարհի մէջ մեջ յայտնի որեւէ  
լեզում չի գործածուել և այժմ էլ չի գոր-  
ծածոււմ»<sup>(\*\*)</sup>

Մոխաչ Քերթողն այսպէս է մեկնում.  
«Բութ, հարթ որ ոչ ի վեր և ոչ ի վայր»,  
իսկ Ս. Սինեցին՝ «Բուկ ասելին ըստ հար-

(\*) Ուրաքանչ կամ պարոյկ՝ առողանութեան խա-  
զերի մէջ միեւնոյն նշանին են վերաբերում։

(\*\*) Յ. Միջիարեան, «Երմանին», հանդէս,  
1958, էջ 54։

թութեան բթիւն այսինքն, որ Հարթ ձայնքն են ոչ յորդք և ոռոքը, այն բութ ասին, և լինի հարթ և բութ ձայնչ: Աւրեմ, բութը բնդ հանրապէս գործածուել է Հարթ և չեղարւուժ բառերի վրայ: Այստեղ մէջ ենք բարդում բառերի վրայ: Եթէ առկա մէջ ենք բարդում բառերի վրայ: Եթէ առկա մէջ ենք բարդում բառերի վրայ:

Հստ աւանդութեան, յոյների առողջանութեան խազերի դիւտը վերագրուում է Արխանցիան Բիւլանդացուն (180 Ն. Թ.): Սակայն յայսնի է որ առողջանութեան նշանները առաջին անգամ հնդիկներն են գործածել իրենց վետանուերը գրի առնելիս: Պատմուամ է նաև, թէ հնում հնդիկ ուսուցիչները

Նշանի անունը	Զեր	Գործ. ակիզը
Շեշտ	~ /	Թ. Դար
Պարոյկ	Չ Չ	ԺԱ. Դար
Երկար	~	ԺԱ. Դար
Սուզ	Ճ Ճ	ԺԱ. Դար
Թառ	Ճ Ճ	ԺԱ. Դար
Սոսկ	Ճ -	ԺԱ. Դար
Ապաթարց	Ճ	ԺԳ. Դար
Ենթամնայ	Ճ -	ԺԲ. Դար
Ստորատ	Ճ	ԺԳ. Դար
Թռեթ	Ճ Ճ ~	Թ. Դար

Պարոյկը հայերի ինքնուրոյն մտայդացումն է իր ձեւով և գործածութեամբ, որովհետեւ միւս լեզուներում չի նկատուում այդպիսի նշան (Յ. Միթթարեան):

Առողջանութեան նշանները զարգանալով և տարբեր իմաստաւորութեան ստանալով կամաց-կամաց ձեւափոխութ են և դառնում երաժշտական խազեր: օրինակ՝ երկարը դառնալով երկարացման, բացականչական նշան, սկսում է գործածուել այնպէս, ինչպէս երաժշտական խազերում, այն է՝ բոլոր պարբերութիւնների, իսկ շտփուոյ բառակիանութեանութեան խազերը:

իրենց աշակերտներին գրաճանաչում սովորեցնելիս, երբ արտասանելիս են եղել չեշտաւոր բառերը, իրենց զյուիլը վեր են բարձրացրել և հարթածայն բառեր արտասանելին՝ զյուիները թեթեւ ցած են խոնարհել: ահա այս շարժումներից երեւան են եկել չեշտը և բութը (' ' ), որոնք յետագայում դառնում են առողջանութեան նշաններ և գրանցից էլ բիում են առողջանութեան միւս նշանները: Սրանք էլ զարգանալով, դարերի ընթացքում յառաջանում են լուսական պարբերութիւնները:

Հայկական խազագրութեան հիմքը, ուրիշն, պէտք է փնտուել մեր գերականութեան մէջ զանուող առողջանութեան նշան-

ներում։ Ստկայն բազմաթիւ կարծիքներ կան հայկական խաղերի ծագման մասին։ ա. «Լատինական» տեսակէտի հեղինակներ։

բ. «Բիւզանդական» տեսակէտի հեղինակներ։

գ. «Լատինա-Բիւզանդական» տեսակէտի հեղինակներ։

դ. «Վրացական» տեսակէտի հեղինակներ։

ե. «Հնդկական» տեսակէտի հեղինակներ։

Այս հեղինակները ընդհանրապէս օտարներ են եղել և իրենց տեսակէտները չեն հիմնաւորել, այսինքն հաստատուն գետնի վրայ չեն կանգնել։ Խոկ Սպիրիտոն Մելքոնի կամ կարծիքով, խաղերը Խաչատուր Տարօնեցու ձեռովով են մտել Հայաստան։ «Երաժշտական» խաղերի երր և ում ձեռքով մտած լինելը աւելի որոշ է, քան առողանութեանը։ Կիրակոս Գանձակեցին Խաչատուր Տարօնեցու մասին ասում է. «Սա երեր զիսազի ի կողման արեւելից զամարմին եղանակն ի մարմին-ածեւ-դարաբերան ի մաստիոց, որ ցան ժամանակու չեւ էր սփռեալ ընդ աշխարհ։ Ուս եկեալ գրեաց և ուսոյց բազմաց՝ Ուրեմն, մինչեւ ԺԲ. Դարը այդ խաղերը դեռ մուտք չէն գործեէ մեր աշխարհը և առաջին մեղամ Խաչատուր Տարօնեցին է բերում։ Արեւելքից այդ խաղերը՝ անմարմին եղանակները մարմաւութեուս»։<sup>(\*)</sup>

Այս Մելքոնը Կիրակոս Գանձակեցու այս արտայայտութեանը լրջութեամբ չի մոտեցել։ Նա, ուղղակի բառերից ենելով, անմիջապէս յայտարարում է թէ Հայկական խաղերը Խաչատուր Տարօնեցին Արեւելքից բերեց, այն էլ ԺԲ. Դարում։ Այս արտայայտութիւնը սխալ է և անհիմն, որ

բովածեալ քնոր հետազոտութիւնները ցոյց են տալիս, որ երաժշտական խաղերի գրութիւնը Հայաստանում կիրառուել է Խաչատուր Տարօնեցուց շատ աւելի առաջ, և հետեւաբար սխալ են այն բոլոր ուսումնակրողները, որոնք հայկական խաղագրութեան սկզբնաւորումը դնելով ԺԲ. Դարում, այդ հիման վրայ բիւզանդական կամ լատինական ծագում են վերաբերել նրան։<sup>(\*\*)</sup>

Կիրակոս Գանձակեցու յիշատակութիւնը, թէ Խաչատուր Տարօնեցին Արեւելքից բերեց խաղերը, պէտք է հասկանալ այն իմաստով, որ Տարօնեցին ոչ թէ հնարեց կամ իրմով սկիզբ գրեց մեր խաղագրութեան, այլ բերեց (Հաւանաբար Կիլիկիայից, ուր փոխագրուել էին մեր թագաւորութիւնն ու կաթողիկոսութիւնը պատմական գիպուտանների բերումով) և զրի առաւ շարականների մեծ մասը, նաեւ իր հետ բերելով նոր յօրինուած շարականները (Ծնորհալու և արեւելեան վարդապետների)։

Հայկական խաղերի ծագման մասին մի նոր կարծիք է յայտնաւմ Փրօֆ. Վեշել (Վիեննայի Համալսարանի Արեւելեան խաղերի մանագէտ), թէ Հայկական խաղերը ծագում են առել Եւ.-Փ. Դարերում, և Հայկական խաղագրութիւնը աւելի հին է քան բիւզանդականը և թէ վերջինը Հիմնաւորած է Հայկականի վրայ։ Սակայն այսպիսի մի անդուսն արտայայտութիւն առանց փառերի հաղիւ թէ ճիշդ լինի, որովհետեւ հիմնակի չորս բոն ձայները յոյների մաս գոյութիւն ունեին։ Յոյները երաժշտական գետնի վրայ մեղանից առաջ էին։ Հաւանական է նաեւ որ ունենային խաղերը որոնց միջոցաւ արտայայտէին երաժշտական մտքեր։

(Շար. 2)

ԶՕՀՐԱԿՊ ՍՐԿ. ՇԱՄՄԵԼԵԱՆ

(\*) Ս. Մելքոնեան, «Յութիւնն Ազգեցւութիւնը Հայ երաժշտութեան Տեսուկամի վրայ»։

(\*\*) Բ. Արայիշեան, «Հայկական Խաղային Խաչատուրիմ»։

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՆՈՐ-ԶՈՒՂԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐԱՎԱՐԾԱԿՆԵՐԸ



Հրովարտակն առում է. Հենչպէս հրամայուած է եղել, որ Ձուղայցի Հայ վաճառկանների ու առևտորականների գրսից բերած սովին ու արծաթը պէտք է ստանար Խոշո Նաղարը և յանձնէր Խոշո Սահելպէշի՝ ի գիմաց պետական գանձից վերցրած պարտքի, այժմ եւս հրամայում ենք, որ յանձնուի Խոշո Մարշանին, որի տուած ստացածինը կը ճանաչուի պաշտօնական և կը հաշուի պետական պարտքի գիմաց»:

7.— Շահ Սէֆի. Հրովարտակ համար 170, փրկչական 1631 թ.: Մեծութիւն՝ 46·5×20 սմ.: Գրութիւնը տաս տող և մի կնիք գերբ:

Բնադրակութիւն. Հրամայում է նահանգապետին, գաւառապետներին և երկրի բոլոր ոստիկանապետներին, թէ քանի որ Ձուղայի Հայերն իր արտակարգ չորհների և հոգածութեան ու խնամքին են արժանացել և միշտ առեւտրական գործերով երթեւեկում են երկրի զանազան կողմերը, եթէ Նրանցից ունի մէկը վախճանուի իրենց սահմաններում, ոչ մի եղանակով կամ պատրուակի տակ չժամանալ հանդուցեալի իրերին ու ստացուածքին, այլ թոյլ տալ որ իր օրինաւոր ժառանքը, պայմանը կամ գործակասարը սէր լինի հանդուցեալի ունեցուածքին:

8.— Շահ Սէֆի. Հրովարտակ համար 172, փրկչական 1633 թ.: Մեծութիւն՝ 51×19·5 սմ.: Եղրին կարմիր թուղթ: Գրութիւնը տասնահնգ տող, որի մէջին մասում երեք տողը ցուցակ, ծաղկադարդուած, գերեւում մի կնիք:

Շահը հրամայում է ճանապարհների մաքայլականներին և պահապաններին, որ Հայ վաճառականներից աւելորդ մաքս չստանած, մետաքսեղինի և ուրիշ կտորների միջնեւ զանազանութիւն չդնեն. որպէսզի երթեւեկող վաճառականներ՝ ըստ

ամենային հանդիսաւ սրտով զբաղուեն իրենց առեւտրով:

9.— Շահ Արքա Բ. Հրովարտակ համար 167, փրկչական 1642 թ.: Մեծութիւն՝ 26·5×15 սմ.: Գրութիւնը եօթ տող և մի կնիք գերեւում:

Շահը հրամայում է. քանի որ Խոջա Շափուազը արժանացել է իր արքայական բարձր չորհնաց, ուստի իր բազմազրութեան առթիւ նրան է նուիրում մի զար կապա և մի կերպիկու, և հրամայում է նուէր տանող պաշտօնեային տալ 12 թուման (120 որիա) դրամ, որպէս աչքալուսէք:

10.— Շահ Անվելյան. Հրովարտակ համար 171, փրկչական 1668 թ.: Մեծութիւն՝ 33·5×20 սմ.: Գրութիւնը ութ տող և մի կնիք գերբ. տողերի մէջը և կնիքը ուկիցոյնվ զարգարուած:

Շահը Ստեփանոս առաջնորդի բողոքի հրման վրայ՝ հրամայում է Փերիայի, Լընջանի և Զարմաճայի գաւառապետներին, որ արգելն Պարսիկ Հոգատէրներին՝ խառնուելու իրենց ենթակայ Հայ գիւղացիների կրօնական և ամուսնական գործերին ու եկեղեցական տուրքերի խնդիրներին:

11.— Շահ Անվելյան Հոսէյն. Հրովարտակ համար 173, փրկչական 1707 թ.: Մեծութիւն՝ 45×27 սմ.: Եղրին կարմիր թուղթ: Գրութիւնը 13 տող և մի կնիք գերբ:

Հրամայում է Ձուղայի գստաւոր Միրափոռին, որ Ձուղայի Հայոց եկեղեցիներից տուրք չզանձնեն և այդ առթիւ հոգեւորականներին ու քեաղինուղաններին չնեղացնեն, այլ պարզով ու ոտքով հեռու մնան այդ գործից և Հարկային պաշտօնեաններն եւս տումարից հանեն յիշեալ տուրքը:

12.— Նարեկ Շահ. Խնդրագիր գրութիւն համար 168, փրկչական 1741 թ.: Մեծութիւն

թիւն՝  $26\cdot5 \times 24\cdot5$  մմ.։ Երեք կողմից եղեր-  
ւած կարմիր թղթով։ Խնդրագիր գրութիւն  
9 տող և երեք տող թղթի վերեւում, ար-  
քայական մակագրութիւն—հրաման և մի  
կնիք։

Նոր-Զուղայի Հայ վաճառականները գի-  
մում են նադէր Շահին, թէ քանի որ իրենք  
մեծ մասմբ զրազուած են վաճառականու-  
թեամբ և ժամանակ առ ժամանակ վէճեր են

կան մակագրութեամբ, համար 177, փըրկ-  
չական 1742 թ.։ Մեծութիւն՝  $40 \times 21$  մմ.։  
Վերեւում գակցրած կարմիր թուզիք։ Գրու-  
թիւնը 13 տող խնդիրք, վերը 3 տող մա-  
կագրութիւն արքայի կողմից և մի կնիք։

Խնդրագիրը ներկայացուած է Զուղա-  
յիքի քալանթար Յակովլշանի միջոցով,  
աեղի Հայ վաճառականների կողմից, որով  
բողոքում է Շահի առջեւ, որ չնայած իր



Շահ Սուլթան Հոսէյնի Հրամարտակը, 1707։

ծագում և հարկ է լինուած դիմել քաղաքա-  
կան և կրօնական ատեաններին, իրենց իրա-  
ւունք տրուի դատական դործերը վարելու  
առանց միջնորդ ֆաստաքանների, քանի որ  
նրանցով գործերը ձգձգուամ են, և իրենց  
վկաս է հաւանում։ Նադէր Շահը իր մատ-  
կադրութեամբ յարդում է նրանց խնդիրը։  
13.՝ նադէր Շահ. Խնդրագիր՝ արքայա-

տուած Փարմաններին, ճանապարհների  
պահապաններն ու մաքսապեանները կրկին  
նեղանցում են Հայ վաճառականներին և ո-  
րոշեալ սակից աւելի մաքս ու տուրք դան-  
ձում։ Այդ ապօրինի պահանջը ոչ միայն  
իրենց ամօթապարտ և դարձում, այլ և  
պատճառ է դատանում որ երկրից դրւոս  
դանուող Հայ վաճառականները յուսահատ-

ևն և Պարսկաստանի հետ առեւտուր չանեն և վարկ խաց չթողնեն տեղի վաճառականների համար, որով թէ՛ Հայ վաճառականներին են վասարում ն թէ՛ պետական գանձարկդը զրկուում է մի խոշոր եկամուտի աղբւրից:

Նադէք Շահը մակագրուում է որ աւելորդ տուրքը չառնեն Հայերից և չնեղացնեն:

14. — Նադէք Շահ. Խնդրագիր՝ արքայական մակագրութեամբ, համար 175, փրկչական 1743 թ.: Մեծութիւն՝ 23×15.5 սմ.: Շուրջը կարմիր թուղթ: Գրութիւնը 9 տող խնդրագիր, գիրը՝ մակագրութիւն արքայի կողմից 3 տող և մի կնիք: Մակագրութիւնն ու կնիքը ծաղկազարդուած:

Զուղայի Հայ վաճառականները խնդրամատոյց են լինում Նադէք Շահին, թէ այն ապրանքները, որ կառավարութեամբ իրենցից պահանջում է Սպահանում, Խաչուում և թէ հաւասանդիստենում, ունեցածը սիրով տալիս են, իսկ այն ապրանքները որ չունեն, բայց պաշտօնեաները պատպում են որ դարձաւ տան, իրենք պատաւորուած ու ըրիշներից բարձր արեէցով զնում են և ցածր՝ կառավարութեան որոշած առկերով յանձնում, որի պատճառով մեծ վասանել են կրում: Ապա խնդրուում են չպահանձել այն ապրանքները որ չունեն:

Նադէք Շահը յարգուում է խնդրիք և հրամայում է Սպահանի նահանգապետին, որ խնդրարկուները ինչ ապրանք որ պատրաստի ունեն միայն նրանց առնեն, այն էլ իրենց յօժար կամքով և կանխիկ վճարումով, իսկ չունեցած ապրանքները չպահանձնեն:

15. — Փէրիմ Խան Զանդ. Հրովարտակ համար 174, փրկչական 1752 թ.: Մեծութիւն՝ 49×28 սմ.: Շուրջը կարմիր թուղթ: Գրութիւնը 6 տող, ներքեւում մի կնիք ծաղկազարդուած:

Շահը հրամայում է Սպահանի նահանգապետին և քաղաքի բոլոր աւագանին, թէ Զուղան տէրուունի է, իրեն է պատկառ և նում և ենթակայ է իր Հոգածութեան ու ուշադրութեան. Հրամայում է որ ոչ մի եղանակաւ չնեղացնեն Հայերին, այլ թունեն որ համբաւա Խան: Եթէ լուսի որ մէկ գիրնար անտեղի պահանջ են արել, իրաստ պատժիք կ'ենթարկուին:

Զուղայի քալանթթար Սարգիսն եւս նեղացնի Հայերին, գուրս քեն Զուղայից:

16. — Ալի Մարդան Խան. Խնդրագիր, հրաման՝ մակագրութեամբ, համար 176, փրկչական 1780 թ.: Մեծութիւն՝ 31×22 սմ.: Գրութիւնը 8 տող խնդրագիր, մակարութիւն գիրը՝ 3 տող:

Նոր-Զուղայի աղքատացած մնացորդ Հայերը խնդրուում են Ալի Մարդան Խանին որ այլեւս ի զուր է իրենց նեղացնելն ու տներն ընկած խուզարկելը հացահատիկ գտնելու համար, քանի որ իրենք ծայր աստիճանի աղքատաւթեան են հասել, իրենց մէջ եւս հոգադործները չկան որ ցորեն և հացահատիկ ունենան, այլ՝ մի կերպ իրենց օրն անց են կացնուած հասկ հաւաքելով, գիրեակութեամբ և բաղնիսների մէջ աշխատելով: Ալի Մարդան Խանը մակագրութեամ առարկան են, տները չխուզարկեն և չնեղացնեն:

17. — Ֆար Ալի Շահ. Հրովարտակ համար 179, փրկչական 1832 թ.: Մեծութիւն՝ 38×45.5 սմ.: Շուրջը կարմիր թուղթ: Գրութիւնը 8 տող և մի կնիք: Ամբողջ գրութիւնն ու կնիքը ծաղկազարդուած:

Շահը հրամայում է. Յովհաննէ Կաթողիկոս (Կարբեցի) որ նսաուժ է կիմիածնութ, նահանգել է Յովհաննէս եպիսկոպոսին (Սուրբնեան) առաջնորդ Նոր-Զուղայի: Սպահանի նահանգապետ Սէֆօ-օլ-Դօվիէ Մահմադ Միրզան յարգալից գիրաբերմունք ունենայ և ուշադրութիւն դարձնի եպիսկոպոսին, իսկ Զուղայի Հայերը, ըստ իրենց հնաւանդ սովորութեան, իրենց գիրաբերող զործերի համար դիմեն առաջնորդարանին: Խստի հրամանութ է, որ հարկածանները և Մանալ կոչուած հարկը ոչ մի անուան տակ չպահանջն առաջնորդից, որովհետեւ Սաֆավեան թագաւորներից սկսեալ էլմիածնի եպիսկոպոսները պատաս են եղել այդ Հարկից:

18. — Մահմամադ Շահ. Հրովարտակ համար 178, փրկչական 1844 թ.: Մեծութիւն՝ 44×35 սմ.: Գրութիւնը 9 տող և մի կնիք գիրեւուք:

Շահը արքայական հրովարտակով հաստատում է որ Գասկ կոչուած թաղի Հոգերը պատկանում են Հայոց Վանքին և հրամայում է բնագրաւորուներից յետ ստանալ և

յանձնել ըստ պատկանելոյն:

19.—Նասրէդին Շահ. Հրովարտակ Համար 181, փրկչական 1858 թ.: Մեծութիւն՝  $35 \times 22.5$  սմ.: Գրութիւնը 7 տող և մի կնիք վերեւում:

Շահը հրամայում է Սպահանի կուսակալ Խասիան իշխանությունին, որ կրօնափոխ մահմետական գարձած Հայերի ժառանգական ինդիրները նրանց ազգականների հետ չքննեն Սպահանում, այլ կողմերին ուղարկեն Թէհրան՝ քննութեան:

20.—Նասրէդին Շահ. Հրովարտակ Համար 182, փրկչական 1880 թ.: Մեծութիւն՝  $54 \times 40$  սմ.: Գրութիւնը 5 տող և մի կնիք վերեւում: Կնիքն ու հրովարտակը ծաղկագրադառնութեած:

Այս հրովարտակով Շահը հրամայում է. նկատի ունենալով որ Արքայական ցանկութիւնն է միշտ իր չնորհով օգուտ տալ ժողովորդներին և նկատի ունենալով որ արտաքին դորջն անախարար բարդապատիւ Միրքան Խափէ Կնիքով կողմունու տեղակացուեց թէ Զուղայի Քրիստոնեայ Եկեղեցու մէջ կոյսեր կան, սայն թուից Սպահանի հարկից հարիւր թուման յատկանում է նրանց. գումարը ամէն տարի պէտք է ստանան իրենց ծափսերի համար իր արքայաշրջ որդու՝ Սպահանի, Եազդի, Յօրուշէրի, Արարատանի և այլ շրջանների իշխանաւոր Զէլլէ Սօլթանից, արքայական հրամանը պէտք է արձանագրեն ու դորժագրեն:

21.—Նասրէդին Շահ. Հրովարտակ Համար 180, փրկչական 1882 թ.: Մեծութիւն՝  $59 \times 38$  սմ.: Գրութիւնը 7 տող և մի կնիք վերը: Կնիքն ու ամբողջ հրովարտակը ծաղկացրադառնութեած:

Շահը բայցում է. քանի որ իր կայսերական չնորհն աւ հովանաւորութիւնը տարածում է անխորի բոլորի և մասնաւորապէս իր հպատակ Զուղայի Հայոց վրայ, և քանի որ Զուղայի Հայոց աւագանին նորերս չքառոր աշակերտների ուսման և կրթութեան համար Զուղայում մի դպրոց է բացել և ինքը իր հովանաւորութիւնը, հրամայում է որ տարեկան հարիւր թուման նպաստ տրուի դպրոցին Սպահանի Հարկից և գործադրութիւնը յանձնեւում է իր որդուն՝ Սպահանի Նահանգապետ Զէլլէ Սօլթանին:

22.—Ինչու Շահ Փակալի. Հրովարտակ

Համար 231, փրկչական 1932 թ.: Մեծութիւն՝  $22 \times 16$  սմ.: Գրութիւնը 3 տող: Առաջին տողի ներեւում գտնուում է արքայի ստորագրութիւնը: Գրութեան վերեւում սպիտակ գրումով երեւում է արքայական դինանշանը, միջում գրած. «Փահլաւի Շահնշանը իրան»:

Թարգմանութիւնը՝ «Նկատի ունենալով արքայական այն բարձր չնորհածութիւնը, որ ունենք գէպի Նոր-Զուղայի Հայոց Համայական Խորհուրդը, սոյն Հրովարտակով արտօնում ենք որ մեր արձանը, զոր յիշեալ Խորհուրդը պատրաստել է տուել, զորուի Սպահան-Նոր Զուղայի առաջնորդարանի թանգարանը»:

23.—Նասրանայ Ինչու Շահ Փակալի. Հրովարտակ Համար 299, փրկչական 1955 թ.: Մեծութիւն՝  $22 \times 13.5$  սմ.: Գրութիւնը 4 տող: Գրութեան վերեւում կապոյտ գոյնով տպած է արքայական դինանշանը, նրա տակ ձախ կողմում կայ արքայի ստորագրութիւնը: Գտնուում է Խորհուրդ շրջանակի մէջ:

Թարգմանութիւնը՝ «Նկատի առնելով Սպահանի Զուղայի Հայերի ինդրանքը և նրանց պատմական անցեալի ու հաւատարձութիւնը, որպէս Հաստատում մեր չնորհաց և յատուկ ուշադրութեան՝ սոյն գրութեամբ իրաւունք ենք տալիս որ մեր արձանը պատրաստեն և զետեղեն Նոր-Զուղայի Վանքի թանգարանում: Մարմարեայ պատու, 1334 Ազգը ամիս»:

\*\*\*

Ինչպէս վերեւում նշեցինք, սոյն հրովարտակներն ունեն պատմական խոյոր նշանակութիւն, որոնք պարզում են իրենց ժամանակի ողին ու մտածելակերպը և կարիք ունեն լայն ուսումնասիրութեան: Բացի այս, Հրովարտակներից իրաքանչչւրն եւս կարիք ունի լուսարանութեան և տեղանունների ու բովանդակութեան բացատրութեան, որոնց պէտք է անդրադառնալ առանձին ուսումնասիրութեամբ:

Հ. Գ. ՄԻՒԱՍՍԵԱՆ

Նոր-Զուղա  
(Վերջ)

## ՅԱՅՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԵԶԵՆ

Օրուան Հայոց Պատրիարքը՝ Աբրահամ Երուսաղեմացի, մեր քանի բարձրաստիճան հետեւրդներով կ'այցելէ այլարժակալ Սալահէտտինին։ Կը յայտնէ իր ժողովուրբեն Հաւատարմութիւնը, և ներկայացնելով Մուհամմէտի, Ալիի և Օմարի հրօվարտառ Հաւատարմաշխիները։ Կը խնդրէ սոյն չնորդներուն և առանձնանորհութեներուն վերահաստատումը, և պաշտպանութիւնը իր հօտին համար։ Անապատի տարիծը՝ Սալահէտտին, կարդալի եռու իր մարգարեկն և անոր սեղակալներուն՝ (Խոտիփա) Ալիի և Օմարի հրօվարտակները, կը երամայէ հրօվարտակն մը հաստատել սայն գրաւինները և ինչ որ անոնք տուած էին, ինչ եւս կը շնորհէ հայ միքարաւութեան։

Չորս երկարւակ էջեր գրաւող այդ պատմական վաւերաթուղթէն կ'արտագրենք կարգ մը էական կէտէր, որոնք հիմ կը ծառայեն մէր սաղիմաւայ իրաւունքներուն և սէփականութեանց, և զանց կ'ընենք զանազան մանրամասնութիւններ։ Այս կը սկսի այսպէս։

«Տրաւած Մուլափիքի որդի Սալահէտտինի կազմէ։

«Գոհարին Ասուածոյ՝ որ նուասոփա ծնենով Ս. Քաղաքին (Էլ Գուտո) քրամեթի ցացա ու անոր տանարները կուռերէ մաքրեց։

«Ազօրք և ոզզոյն անոր՝ որ մարդկային աղջի խոզպարեան համար գրկուցաւ, այս է Ապաւուլահի որդի Մուհամմէտ։

«Այս է զար Մուհամմէտ գրեց և նոյնը Խաստացեց եզօր և փառաւագոյն և հայակա Ֆանարին իշխանը՝ Սուլթան Սալահէտտինի։

«Մուհամմէտի հրամանին հպատակեցաւ նաեւ Խարթապի որդին Օմար՝ մեր տէրը։ Ասոր հպատակուն յաջորդեց Ապաւ Թալէսի արդին Ալի՝ մեր տէրը։ Մեր ալ հարկ է հետապնդի ու անոնց շակրերուն հետեւի։

«Անոնք քրիստոնեայ ազգերու մէջէն ու բոշեցին հայոց ազգն ու անոր հաւատակից

Հայէց, Ղպտի ու Ասորի քրիստոնեայ ազգերը՝ ըստ պահանջման հպատակութեան Ասուածոյն առաքելին, որուն յաջորդաբար հպատակեցան Խարթապի որդին Օմար՝ մեր տէրը և Ապաւ Թալէսի որդին՝ Ալի։ Ու ներկայս գրաւեցան գրաւեցան քէ՛ յիշեաներուն և քէ՛ առհասարակ բռոր ազգերուն համար, որմէն Ասուածուն մնջի յանձնուեցան։ Խեռաւորներուն ու մերձաւորներուն, ծանօթներուն ու անծանօթներուն համար գրաւեցան ասիկիա, իբրև ակնածական ուխտ և համասնչակ վնիր ու իբրև կտակ աւանդիլի յարգվեներուն, որով երեւան պիտի զայ անոնց արդարասիրութիւնը։

«Ասիկան վերապահեալ պարտականութիւն մըն է միւսլիմներուն, որմէն արժանապէս կատարել կը պարտին։ Ու ո՛վ որ այսուն արձանազրուածէն աւելին գործէ, անոր պարաւակած ուխտը անարգած կ'ըլլայ, և երէ հաւատացեաներէն ու միւսլիմներէն մէկը ասոր հսկառակի, Ասուածոյ առաքելին հրամաներուն հսկառակած կ'ըլլայ։

«Ասոր (Հրովարտակին ըսել կ'ուզէ, Վ. Կ.) հաւատ գոնուեցան իմ բռոր աւագանիս, ազնուականներս ու կինակիցներս և անոնց հետեւողներ։

«Ազգարեւ, ո՛վ որ ասոր հսկառակի, քէ՛ մրւալիմ, քէ հաւատացեալ, քէ բացաւոր, քէ սորիշ մէկը, անպատաւած կ'ըլլայ ասուածային աւխտը, և պարտուած դաւաստանի ու արհամարեսն՝ իր պարտուց։

«Ասոմք են հայոց ազգին սեղերը, Ս. Քաղաքին ներս ու դաւրը — Մար Եագուաց կաշուած մնծ եկեղեցին (Ս. Յակոբյ Վամբ), որ Ս. Քաղաքին հարաւ-արեւատակոգի՛ Սինի մօս կը գտնուի, Զիբենիի անոնվ ծանօթ եկեղեցին (Հրեշտակապետ) և Քրիստոսի քանտ կշռուած եկեղեցին (Փրկչալվանք), Բերդենիւմի և Նապաւուի եկեղեցիները և Ս. Յարութեան եսթի գտնուած տեղը (Լաւառիր եկեղեցին), որուն մնծ հաւատ կ'ընծայեն իրենք և այն

տեղը, ուրկէ բայ իրենց կարծիքով՝ լոյս կ'նլէ, որ է Մեսիայի զերեգմանը, նաև Գոգաբարչի վերին և ներքին մասը և բան տեղը (Խաչափայտին կանգնած տեղը), և Ս. Յովհաննէս եկեղեցին, որոնց համար միւս քրիստոնեայ ազգերու կողմէ չըլլայ որ վէն տեղի ունենայ:

«Ելյս տեղերը իրենց տուի, ինչպէս կանխաւ շնորհած էր Աստուծոյ տառեալը, ես ալ առողմ ամրողութեամբ եկեղեցիներով ու աղօրառեկիներով ու կրօնառուներու և ուխտառներու բնուկարանով, ուր որ ալ գոնակին անսնի՛ քէ՛ լեռներու, քէ՛ ձորերու և քէ՛ այրերու մէշ...»:

«Ի՞ այս հաւատարմագիրը անփափոխ մնայ իմ ու ինձի յաջորդող խալիֆաներու ու Մուհամետի տոմինի ու բայոր հաւատացեացներու և միւսիններու կողմէ՛ այժմ և մինչեւ աշխարհի կատարածն ու մինչեւ Տիրոց երկիրը ժառանգելու ժամանակը ու ան է ժառանգողներու բարին:

«Անոր վկայեցին ներկայ գումարող միւսին ու հաւատացնեալ եղայրները:

«Քրաւեցա Տէեծոց ամսու բանին ու մեր մարգարէին Հինքէրի իրնց հարիւր ուրսուն ու երբարդ տարին (1187-1188). Տէրք վախճանը խաղաղութեամբ աւարտ» (Տ. Ս. Էջ 409-412):

Երբ կը ունենք այս հաւատարմագիրին լման տարողութիւնը, գտուար պիտի չըլլայ հաշուել այն հսկայ գերը, զոր կատարած է Ս. Յակոբրայ օրուան միաբանութիւնը, ընտանեցնելու» Համար անապատի անգուսպ վագրը, որ իր անցած ձորերը արեան գետակներու վերածեր էր և մարգկային կողովուներով շինուած կամուրջներու վրային յառաջացուցած՝ իր մոլեզնած բանակները, և իր աշխարհականա ծրագիրները գլուխ հանելու համար կանգ առած չէր ոչ մէկ արգելքի առջեւ, և որուան միակ սրբութիւնը եղած էր միահեծան կայսրութիւնը ու ուսպիշային Միջագետք, Տաւրոսէն Պարսից ծոց։ Եւ անշուշտ Հայ միաբանութիւնը նախատեսած էր նոր պայմաններու էական պահանջը, և իր ճկունութեան, համողկեր յեղուին, պատմական ապացոյցներու կարգին լայն բազած՝ իր զանձանակին գոները, ինքինքին պարտագրելով դոհողութիւն ու զրկանք, իրեն փոխանցուած ազգային ա-

ւանդը, գարերու ժառանգը յանձնելու համար իր յաջորդներուն։

Անձինի արբայարանին տարեգիրքը կ'աւանդէ թէ «Սալահիտստիթ կը սիրէր հայերը իրենց հաւատարմութեան համար, այդ պատմաւաւ ան երուսաղէմի տիրապետութիւնը՝ երր Ս. Յարութեան Տանարթ ալ կ'ուգէ իրացնի իրերեւ հասարակաց ստացածք՝ (ինչպէս որու էին խաչակիրներ և իրացուցած Օմարի Մզկիթի և Լեկեղեցիի յերածած, Վ. Կ.), որ, ըստ միջազգային իրաւաց, յաղքականին բաժին կ'իջնար, Հայոց խնդրանին զիշանելով՝ Հայոց կը վանառէ զայն...»։

Հայ Միոնք անդամ մըն ալ կը փրկէր այդ համաքրիստոնէական ուխտատեղին, գատարկելով իր համեսու քակը, ուր չէր մատած ո՛չ մէկ լատին կամ յոյն լումայ: Խսկ անզին՝ երուսաղէմէն արտաքուուած լատինները երր իրենց երեսին փակուած կը գտնէին հոս ու հոս մնացած խաչակիր ամրոցներու զաները, կը զիմէին հայոց Հայոց, և անոնց մօտ կը գտնէին հայու աւանդական սապնջականութիւնն ու քրիստոնէական անխտարական սպինին: Ինչպէս կը յիշուի, Ս. Երկրի բունացուրկ լատիններէն հազարաւորներ ապաստան դատան մէր կիլիկեան դարպաններէն ներս, և սակայն տնոնք եղան երախտամուռաց օտարականների և տեղ տեղ ստանձնեցին ինիզերու զօրաբանին տախուր երբ և փութացուցին, ևթէ շդարբնեցին, Հայկական կիլիկոյ զահուն սնկումը, վերջին կամրջակիր Արեւմտեան քրիստոնէութեան։

Սայահնտախին յաղթանակը կրկին կը ցնէց Եւրոպայի զահէրը: Անդլիու Թիջրոս, Ֆրանսայի Ֆելիփ Բ. և Գերմանիոյ Ֆրենտերիք թագակիրները կ'ուխտեն խաչ կը լիլ:

Ֆրենտերիք կայսրը հսկայ բանակով մը ճամարայ կ'ելլէ 1189-ին: Դժնակի պայմաններով կը կտրէ կեղորնական Եւրոպան, Պալքանները, կ'անցնի Հելլեսպոնոսու և Ենդիուով սեյնուկեան պատնէշները՝ կը հասնի կիլիկոյ օրհնաբեր սահմանները, ուր կը դանէ կ'եւոն արքային և կիլիկեհայութեան Եղբայրական ճեղքը: Կայսրը արկածով մը կ'ըլլայ զետամոյն: Տեւոտն բանակը, Սուլապի գուշաք Ֆրենտերիքի առաջնորդութեամբ կը շարունակէ իր ճամբան, բայց հարիւր հազարնոց բանակին միայն 5000

ռազմիկներ կր մտնեն Պաղեսափին: Իսկ Թրանսայի Ֆիլիփին և Անդրոյ Ռիչըրտին բոխանիները 1190-ի գարնան կը հասնին Պաղեսափին ծովախները, կր պաշտուեն Պաղեսափիտու, և երկոր մաքառութիւնը վերջ, դուելով 50,000 հոգի, Սալահէտտինէն կր կորդին զայն:

Թրանսայի Ֆիլիփիր՝ Հիւծած՝ կը վերադառնայ իր գանձ, իսկ Անդրոյ Ռիչըրտը, քանից կը փորձէ իր գէնքի բախտը և երուսաղէմը տղատարդիէ յօւսահատ՝ 1192-ին կր վերադառնայ Անդրոյ, փակելով երրորդ խաչակրութեան դատարկ էջերը:

Անապատի տորիւծ՝ Սալահէտտին, 1193-ին կր մեռնի: Նորահատատա կայսրութիւնը կը սկսի քայլայտիւ. փառատենչ Անծառուներ բաժան բաժան կ'ընեն անոր կայսրութիւնը:

Միջին Արեւելեան այս տկարութիւնները նոր յոյսեր կր ներհնչեն Եւրոպայի խաչապատճերուն. կր կազմուի չորրորդ խաչապատճեւնը:

Խաչակրաց բանակը, հրամանատարութեամբ Գերմանիոյ Հենրիկոս կայսեր կը զիմէ Պաղեսափին, ծովու և ցամաքի ճամրով: Ցամաքային արշաւախումբը Պաղեսափին հասնելուն՝ առանց սպասելու ծովային խումբին (փառապասակը իւելու հենանկարով անշուշչ), կը նետուի ուսուագատ և կր պարառով շարաշար: Քիչ վերջ կը հասնի ծովային արշաւախումբը և արինալիք բախումներէ վերջ, մեծամեծ զնուութիւններու գնոլ, նախ՝ կանգամալուէծ Սուլթանին բանակը, սակայն ի վերջոյ՝ ճակատական պարտութիւն մը չորրորդ խաչակրութեան կր վերապահէ տիւուր վախճան մը:

Այս թռուուրունին մէջ, Գերմանիոյ Հենրիկոս Զ. կայսրը կը լիչէ իր արկածահար չօր, Ֆրեներիք կայսեր խոստումը՝ Հարոց Լեւոն Արքային և Լեւոնին կը զրկէ թաղաւորական աղամանդակուու թագ մը: Կիլիկիայ Լիւսն Արքան, 1198-ին, Ս. Մեծինան օրը, Տարսոնի Ա. Սովիսա մայր եկեղեցին կամարաներուն տակ բազաւոր կ'օծուի անհայրեաց յուլու: Օծման փառահեղ հանդիսաւորեանց Աերձայ կ'ըլլամ նրաւաղէմի Հայոց Մինաս Պատրիարքը, Լատին և Յոյն աւազանին, իշխաններ, զօրավարներ, ե-

պիկապաններ, մեծառուններ, ծովածաւակ թագութիւն և կը վերապրեցնեն Բագրատուննեաց և Անիի ինմ յիշառակները:

Իննույլենտիանոս Գ. պապին նախաձեռնութեամբ կը կազմուի Հինգերորդ խաչակրութիւնը, կադմուած առաւելապէս լատին ցեղերէ: Արշաւախումբը ճամրան 1202-ին, կր իւէ Հունգարակնի Զարա քաղաքու, և 1204-ին Պոլիս Հոսնելուն՝ կը դրաւէ Բիւլանդիոնի գանձ, հոն բաղմեցնելով Ֆլանարիոյ Պատուին դուքսը, Պոլիսը շփոթելով Պաղեսափինի հետ, մերձաւորը նախապասելով հւեռաւորէն. ինչ հեղնանք: Բայց վատասերած խաչակրութեան այս ճախող փորձերը կը վատթարացնեն Ս. Երկրի քամրախու քրիստոնեաներուն կենաքը: աննախրթաց զեղուուններու կ'ենթարկուին Տնօրինական Սրբավայրերը. ուխտաւորներու երթեւեկութիւնը կը գառնայ նահատակութիւն. Երուսաւայէ դուրս եղած սրբավայրերը կը մնան անհատներու քմահանոյիքին ենթակայ, տեղ տեղ անոնք կը գառնան տաճիկ մեծամեծներու չահասութեան աշրւաւուր ու խաւագայրեր հիմնայտակ կ'ըլլան ու կը վերածուին վարուցնքի դաշտերու, նիւթական միջոցներէ զորկ հոգեւորականութիւնը տեղ տեղ առարկայ կր գառնայ տաճիկի ծաղրանքին և կարօտ՝ անոր չնորհին ու ողորմութեան: Ենիւսոս-Անուլութ Սեպահ Մելիք Ասիլ, Երուսաւէյ գրեթէ կը կործանէ քաղաքին պարիսպները, կը քանդէ կարգ մը սրբավայրեր և կ'արդիէ ուխտաւորներու Պաղեսափին մուտքը, անհամակիր տարրերուն թիւը չսառաւարացնելու մաքուի:

Հունգարիոյ Անդրէսա թագաւորը, Որոնիոս Գ. պապին թելադրութեամբ կը կազմէ վեցերորդ խաչակրութիւնը: Անդրէսա Հունգար, Պաւարիացի և Աւստրո-իացի Հունգար բանակը կը հասնի Կիպրոս, հոն կ'անցընէ ձմեռ և իրեն կը միանան ուրիշ զօրասիներ:

### ՎԱՀՐԱՄ ԿԵՕՔՃԵԱՆ

(Նար. 3)

## ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

### ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՇՈՒԹԻՒՆԸ

Ա. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՇՈՒԹԻՒՆ

Որեւէ դպրոցի կեանքին մէջ, լեզուներու, պատմութիւններու և կամ թուագիտական և այլ նիւթերու ուժուցումէն առաջ և վեր՝ ամենէն կարեւոր տեղ մը կը գրաւէ կարգապահութիւնը (discipline), այսինքն այն՝ որ կարեւիլութիւնը, միջոցն ու մասնաւոնդ մընուրտը պիտի ստեղծէ ուսումնական խաղաղ և արդիւնաւոր շրջաններ բոլորներու լորենու:

Դժբախտարար այս բառը եւս կը թուի կորսնցուցած ըլլալ իր «կարգական նշանակութիւնը և վերածուած՝ աշակերտանները գրեթէ բիրու ուժով զավելու միջոցը բացատրող արտայայտութիւնն կերպի մը»: Մականի կարգապահութիւնը ճիշգ այս չէ: Դպրոցին ներու կարգապահութիւնը կապ չունի և չի կրնար ունենալ անտեղի և ոչչիմնաւոր խսուութիւններու, արգելքներու, պատիճներու և ծեծի հետ: Ամենէն առաջ՝ ան դրական գրութիւն մըն է, սիստեմ մը, որ չի ժիտեր, այլ կը հաստատէ: Նման բժրոնումով մը, ուսուցիչը չ'ըսեր. «Այս չես կրնար ըներ»: Այլ՝ «Այս մէկը և այս մէկը կրնար ըներ», աշակերտին ձեկելով հետեւութիւնը՝ թէ «Այս մէկը» չի կրնար ընել:

Կարգապահութեան սիալ ըմբռնում մը կրտելի է պատճառաբաննել նպատակի և միջոցներու անձիշը հասկացողութեամբ մը: Բարձրաթիւ զպրոցներու մէջ, կարգապահութիւնը կր նկատուի միջոց մը՝ աշակերտները հանդարտ պահելու և զսպելու, ու այս մտահոգութեան մէջ այնքան ուժ և կորով և ժամանակ կր վասնուի, որ երկրարդական գիրքի կ'ինչ զպրոցին հական նպատակը՝ տղոց ուսում չամբելու վսեմ առաքելութիւնը: Հոյս է հաստատիկ որ կը սկսի շփոթութիւնը նպատակի և միջոցի միջւ։ Կարգապահութիւնը միջոց մըն է պարզաբանութիւնը պայմաններու տակ կըրթական և ուսումնական աշխատանք տա-

նելոււ իրկ ինչ որ կը տեսնենք մեր գարժարաններուն մէջ, բնդկանուր առմամբ հակառակն է: այսինքն աղաքը և կարգապահէն պահէլու իր մէջ եւ միջոց եւ նպատակ կարած է:

Այս առնչութեամբ որքան նշանակալից է այն պարագան՝ որ մեր մանկապարտէդներուն մէջ առանձին պահեր կան, երբ չորս-հինգ տարեկան փոքրիկները պէտք է պառակներու վրայ անշարժ նստին, իրենց ձեռքերը եւել կապած կամ սեղաններու վրայ դրած . . .: Հարցուցէք թէ ի՞նչ նպատակ ունի փոքրիկները այսպէս անշարժութեան դատապարտելլ, և ապահովաբար պատասխան պիտի չստանաք: Ի՞նչ սիրով և յանոն ի՞նչ տրամաբանութեան կամ զրութեան կարելի է պատիկները պահել չոր գասարանի մը փայտերուն գամուած, երբ այդ կրակի կտորները կ'ուզեն իրազալ, վազել, ցատկել, պարել և երգել. այսինքն ընել այն բանները՝ որոնց համար գոյութիւն ունի Մանկապարտէզը: Նոյն ձեռով, բոլորովին անհրաժեշտի կը դանայ պատիկները պահ մը ամրող քնացնելը՝ պարտադրելով որ անոնք իրենց գլուխները զնեն գրասեղաննեն: Եւրոպական կամ այլ երկիրներու մէջ կ'ընեն ասիկա, որովհետեւ մանկապարտէզներու մէջ առանձին ննջաբաններ կան, բոլոր յարմարութիւններով: Քունը փոքրիկն համար անհրաժեշտ է, այլ ո՛չ այն գքունաց, զոր կը ջանան մեր մանկապարտէզներուն մէջ ջամրել, զայն վերածելով պարտադրանքի մը, ուզածը ընել տալու, «կարգապահութիւն» զործադրելու արարքի մը:

Եւ այս չփոթութիւնն է որ զլիաւոր պատճառ զարձած է մեր գարժարաններէն ներս աննախանձելի կացութեան մը: Անցրաժեշտ է կրկնել և շեշտել՝ թէ կարգապահութիւն կարելի է գործադրել և ունենալ՝ առանց խսուութիւններու և բռնի ուժի. Նման կարգապահութիւնը մը աւելի տեսական է ու շինարար, քան այն՝ զոր ենթադր-

բարձր կարելի է սոտնաւ կանոններու և արդեկներու հսկայ բանակով մը: Մեր գարժարաններէն ներս «ԾՐ» հրամայականը կի տիրէ: Նոյնիսկ գպրոցական պտոյաներու, տարրուած վարժութենէն, տուոցիչներու արդեյններու, ահազին տարափ մը կը տեղան աշակերտներու զիթուն, առանց պահ մը անդրադառնալու որ եթէ զրուած կանոնները դրդադրուին՝ տղաքր փաստօրէն գտնուած պիտի միան դիրենք տանող ինքնայրժեներու նաևարաններուն կամ դեռ նինակա:

Ու ճշշդ այս ձեւսփ ալ անշարժութիւն մը պիտի տիրէ ուսումնական կեանքին մէջ եւս, որովհետեւ խսուութիւններն ու անրնդմիշ-ջարար հսկուած որայու զգացումը աշակերտներէն ներս զափ հանդէս ոչ եռանդ կը ձգեն և ոչ ալ հետաքրքրութիւն:

Աշակերտը այնքան ջաւա կը տպաւորուի և իր ներքինը հողերանական այնքան նուրր կառոյց մը ունի, որ չափի ամենէն փոքր խախոււմ մը լայն, իոր և բացասական անդրադարձներ կ'ունենայ անոր էութենէն ներս: Ուսուցիչներ յաճախ անդիտակից կը մաս այն իրաւ և բազմահուն ապրումներուն, որոնք աշակերտինն են, չորս տարեկանին կամ տասնեւօթին: Մանաւանդ փոքրիկները ամէն բան կը տեսնեն և ամենէն անշան ժանրամասնութեամբ իսկ կը տպաւորուի: Հետեւաքար չափէն զուրա գործադադրուած իսկ ամէն ի նշել վարժարանը ու մատենականութիւններով անոնց տրամադրութիւնն ու մատենակերպը, գպրոցէն կը գանէ ընտանեկան մտերժիկ ա'յն մթնոլորտը, որով' միայն կրնայ ապրիլ է նշել վարժարան մը: Ընդ չէ տեսած թէ աշակերտներ որքան ուրախ և զուրաթ կ'ըլլան երը ուսուցիչը առաւօտեան ժպատուն գէմքով գպրոց կը մտնէ, մինչ անտրամադրի կը դառնան և չկամ երը ուսուցիչը խիստ կամ զարացկոս արտայայտութիւն մը կ'ունենայ: Գործադրուած անհապատական մէջ իսկական միայն կապումը ընել իրենց ուսուցիչներուն: Ինչո՞ւ պատժել զանոնք, քանի որ այդ կապկամի մէջ իրենք կը գործածեն տեսնելու, ըմբռնելու և ենթակային մէջ ծիծաղելին գտնելու ու շափազնցուած ձեւով երեւան թերելու ներծին կարզողութիւն մը: Եթէ ուսուցիչը, նկատի ունենալով աշակերտներու այս յատկութիւնը, կազմակերպէ թառերական հաւաքոյթներ, հոն տղաք առիթ պիտի ունենան գերերու միջոցաւ իրենց ընդունակութիւնները գործի զնելու և բաւարարուելու, միաժամանակ կատարելով դրական աշխատանք մը, որ արդէն գպրոցին ուսումնական ծրագրին ալ մաս պէտք է կաղմած ըլլաց:

Այսպէս կամ պիտի միան մատական միջեւ դոյու՛թին ունեցող յարաբերութիւնը, չի առաջանաւ հօր և դաշկի միջեւ եղած կապը և հետեւարար աշակերտը չի սիրեք իր ուսուցիչը: Իսկ ասիկա ամենէն դժբախտ պարագայ մըն է, որովհետեւ աշակերտը կը սորդի միայն սիրելով: այս պատճառով է որ աշակերտները լաւարդիւնք չեն բերեր այն դասերէն՝ որոնց ուսուցիչները չեն սիրել:

Այսպէսէն ալ կը ծագի արդէն դասարանին կարգապահութեան հարցը: Խեչքս պատճառապես դասարանը:

Ասիկա ինչդիր մըն է, զոր մեր ուսուցիչները յուծած են րծնանրապէս մէկ ձեւով — ծեծով ու սասառի: Այսինքն՝ գործադրովներ եղած են և կը շարուանակեն ըլլալ Տէր-Թողիկեան գործեան: Հայ վարժարաններէ շրջանաւարտներու ականջին որքո՞ւ մնանակի հոգին գրանցան գարանական գարնուած գանակին աղուուկը և կամ անճար ուսուցիչներ մեռքի ծափերն ու «սուսաւերը», որոնք մէկ արդիւնք միայն կ'ունենան. խորունկ հաճոյք պատճառել աշակերտներուն...: Պէտք է ընդունիլ որ աշակերտներ շատ գորտուր իստուած մը առ սին: և թի, չկարենան զայն գործածութեան զնել չինչ աշխատանքի մը մէջ, պիտի սկսին դասարանին մէջ խեղակառակութիւններով և անկարգութիւններով ընթացք տալ իրենց ներքին պահանջիքն: Օրինակ, աշակերտներ շատ կը սիրեն կապկումը ընել իրենց ուսուցիչներուն: Ինչո՞ւ պատժել զանոնք, քանի որ այդ կապկամի մէջ իրենք կը գործածեն տեսնելու, ըմբռնելու և ենթակային մէջ ծիծաղելին գտնելու ու շափազնցուած ձեւով երեւան թերելու ներծին կարզողութիւն մը: Եթէ ուսուցիչը, նկատի ունենալով աշակերտներու այս յատկութիւնը, կազմակերպէ թառերական հաւաքոյթներ, հոն տղաք առիթ պիտի ունենան գերերու միջոցաւ իրենց ընդունակութիւնները գործի զնելու և բաւարարուելու, միաժամանակ կատարելով դրական աշխատանք մը, որ արդէն գպրոցին ուսումնական ծրագրին ալ մաս պէտք է կաղմած ըլլաց:

Այսպէսէն, երեւան պիտի զայ ուսուցիչ ծաղրելու ապել սովորութիւնը, որ չուսով պիտի ընդհանրանայ աշակերտներու մաս և ստեղծէ կարգապահական հաւաքին հարցեր:

Բայց արդէն հոգերան ուսուցիչ մը փոխանակ խրաշերու զինք կեղծողներէն, ի՞նք կը փափաքի անոնց կապկումերը գիտել, և, ինչո՞ւ չէ, զանել իր թերութիւնները։ Նման վերաբերմունք մը որքան սէր և յարգանք պիտի աւելցնէ ողոց հոգիներէն ներս, Հոդիներ՝ որոնք մէկական աշխարհներ են ապրումներու, մտառոգութիւններու, երազներու և ուշարաձնութեանց։ Աշակերտներ չար են, շարութիւններ պիտի ընեն և «անկարոց» պիտի ըլլան։ սակայն պարզ չարութիւններ նոյնին փափախնի են, որովհետեւ այսպիսի փոքրիկ չեղումներու մէջ է որ յաճախ երեւան կու զան պատիկներու տրամարանութեան եղանակները, մտածումները, ձիրքերը, եւայն։ Կարող և հոգերան ուսուցիչ մը կը ջանայ տղոց՝ դէպի անկարդութիւն այս ժգուածը ուղղել շնորհար ու դրական ուղիներու, և յաճախ թեթեւ պատիկներ սահմանելով հանդերձ, նկատի կ'ունենայ զործուած չարութիւնները, կը վերլուծէ զանոնք և բաւական հետաքրքրական եղանակութիւններու կը յանդի։ Կորակացութիւններ՝ որոնք մեծապէս կ'օգնեն իրեն, աշակերտները հասկնարու իր դժուարին աշխատանքին մէջ։ Եւ այսպիսի ուսուցչի մը պարագային, կարգապահութիւնը պահելու կամ դասարանը կառավարելու հարց անգամ չի ծագիր, որովհետեւ իր և իր աշակերտներուն միջև ստեղծուած է անքակտելի կաս մը, փոքրիկներու ամրողանուէր սիրով և ուսուցչին հասկացողութեամբ կազմուած։ Ուսուցչին համար որքան դիւրին է պոռակ և նեղութիւն՝ ի աես աշակերտի մը անպարտանաշնչութեան։ Նոյնպէս, որքան դժուար է համբերութեամբ և սիրով հարցութիրել, պայմաններ փնտուել և ջանալ զանել այն պատճառները՝ որոնք աշակերտը անպարտանաշնչութեան։ Կանոնական դրուած են մարդոց կողմէ և հետեւաբար օրէնքներ չեն, այսինքն մէշա փոփոխութիւն և բարեփոփոխութիւններ ենթակայ են։ Հաստատ մնալ և տառապիորէն զանոնք դործագիր ջանալ առքինութիւն մը չէ։ Ծնդհակառակը, կանոնները այս ձեռւով մէկնարաններու և գործադրութեան զնել ուզելու հաստատակամութիւն մը կընայի բարութիւնը անակնկալ արդիւնքներ տալ, որոնք կը խանգարեն

դպրոցին ներքին կեանքը։ Այսպէս է որ հայկական վարժարաններէ, և մանաւանդ գիշերութիւ կարողներէ ներս կը ծագին աշակերտական բողոքի զանազան երեւոյթներ, որոնք զգալի կերպով կը ջատեն տարւող ուսումնական թէ կրթական աշխատանքը։

Աշակերտներ արժանապատուութեան ամենէն իսրունկ զգացում մը ունին։ յաճախ չեն խօսիր, չեն պատմեր, չեն ըստ իրենց ընտանեկան պայմաններուն մասին, նախընտրելով պատմուիլ և յանդիժանութիւններ ստանալ։ Ուսուցչին պարտականութիւնն է գառնալ աշակերտին մեծ եղանակը, վստահութիւնը չաչիլ անոր, այնպէս որ պատիկը արդէն բնական կերպով գիմէ իրեն և պատուի իր մտահոգութիւններն ու գրծւարութիւնները։

Իսկ նման լաւ և յանձնարարելի փոխարարութեան մը ստեղծման համար, անհրաժեշտ է ունենալ ծնողներու գործակցութիւնը։ Առանց այս գործակցութեան անկարելի է կրթական յաջող աշխատանք տանիլ զպրոցէն ներս։ Այս երկուքը, ծնողը և ուսուցչի, հաւասար ազդեցութիւն պիտի ունենան տղոն կեանքին վրայ, և հետեւաբար մէկը առանց միւսին օժանդակութեան գրեթէ ոչինչ կրնայ ըսել։ Սակայն ինչպէս մէշա, այս կէտին մէջ եւս մեր վարժարանները եւս կը մնան ցարդ, մտածելով որ առաւաւելն նման գործակցութիւն մը աւելորդ ։ Ուստի դուռը է վարժարաններուն համար։ Առարկուի թերեւս թէ ծնողներ յաճախ չեն փափաքիր զործակցիլ։ Այս առարկութեան համաւաւասար իրականութիւն է թէ ուսուցիչներ ալ, ընդհանրապէս, չեն փափաքիր իրենց կարգին ընդունիլ զործակցութիւնը ծնողներու, պատճառարանելով որ այս գործակցութիւնը պիտի ընդունի տեսակ մը համարատուութեան ձեւ։ Նոյնիսկ եթէ այս առարկութիւնը ծիչք ըլլայ, ի՞նչ կը կորուցնինք պարկէշտ և իր առաքելութեան դիտակից ուսուցչի մը՝ իր աշխատանքին պարբերական համարատուութիւնը ընկելով, եթէ անշուշտ իր պաշտօնին մէջ չէ քերած։

Բայց այստեղ արդէն կը մտնենք կարգապահական հարցի մը մէջ, որ կապ չունի աշակերտներու հայտ, այլ կը վերաբերի

...ուսուցիչներու։ Գէտք է խոստովանիլ որ կարգադրութեան անուան տակ ուսուցիչներ յաճախի կը ջանան ծածկել իրենց անկարողութիւնն ու ուսուցչութեան անատակութիւնը։ Անձ մը որ կեսանքի մէջ ուրեմբ բան ընել շկրենայուն համար՝ ուսուցիչ կ'ըլլայի առուային կը գաւաճանէ մարդկային ու բարոյական ամենէն տարրական սկզբունքներու։ Ինչպէ՞ս կարելի է անմեղ փառքիկներ փառահիլ մարդոց՝ որոնք ոչ մէկ բան դիտն գասափարակութեան և կամ մասն էներու հոյսին կարդալու արուեստին վերաբերայ։ Եթէ չեն գիտեր, ուրեմն չեն ալ կրնար սորտեցներ։ . . . Իսկ եթէ չեն կրնար սորտեցներ, զէթ կրնան մարդապահութիւն պարտագրել ու պահել։ Ու ասիկա ի՞րույաց անհամար խսուութիւններով և ծեծով։ Բայց ժանաւանդ ծեծով։

Տակաւին կան ժանկապարտիկապանուհիներ, որոնք փոքրիկները կը պատժեն անոնց դրուիր գրատախակներուն զարնելով՝ իրենց մկաններուն ներած ուժով։

Տակաւին կան ուսուցիչներ, որոնք չեն ժորանիր ամրող աշակերտութեան մը տուշեւ տղան ծեծել աքացիի և ճենքի հարս ամծներով, այսպէս ոտոնակոի ընելով պրատիկին ամենէն թանկագին բանը այս կետքին մէջ։ Մարդկային արժանապատռութիւնը։

Տակաւին կան ուսուցիչներ, որոնք ապատակներու ատարափով մը կամ դժոյրով, կրնան ժամերով պարտիկը արեւուն տակ կեցնել և կամ զայն զրկել կէտրուան ճաշէն։

Տակաւին կան ուսուցիչներ, որոնք անրացարելի սիակալութեամբ մը կամ զայրով, կրնան ժամերով պարտիկը արեւուն տակ կեցնել և կամ զայն զրկել կէտրուան ճաշէն։

Երկար պիտի ըլլար թուել շարքը մեր վարդարաններու հնարած պատիմներուն և խսուութիւններուն, որոնք գլորոցը կը վերածն բանտի մը՝ տիուր, ժուայի և անտանելի։ Սական ինչ որ ամենէն աւելի անհանդատացնելով է այս բոլորին մէջ, այդ՝ ծեւով մը տասուցչին ապա-բարոյացումն է։ որովհետեւ ինչպէ՞ս կարելի է Հարուածել պըլլարի մը, երբ նոյն այդ պարտիկը փոխադարձելուունը բոլոր միջոցներէն դուրէ է։ ինչպէ՞ս

կորեիլ է ճաշէ զրկել պատիկը, երբ պատժող ուսուցիչը տմենայն հանդարտութեամբ և խղճի հանդարտութեամբ կ'երթայ ստամոքսի իր բնական պահանջը գոհացներու։ Տղայ մը ի՞նչ սարսափելի՛ յանցանք կրնայ զործած ըլլալ, որ արժանի նկատուի այս բան խարար պատիմներու։

Մեր վարդարաններէն ներս յաճախի կը բացակայի դատելու և ըստ այն վճիռներ տալու անաշառութիւն մը, մասնաւոր սիստեմ մը, սկզբունքներու և գործելակերպի յատուկ ուղղութիւն մը։ Հետեւաբար, զրեթէ ամէն բան ձգուած է ենթակայ ուսուցչի տուեալ պահու մը ունեցած արամագրութեան։ Այսպէս, եթէ նախքան զբարոց գալը ուսուցիչը գաւաթ մը կաթ թափած է անուշագրութեամբ նախաճաշի պահուն, իր անարամագրի վիճակը պիտի փոխանցէ աշշակերտներուն եւս, և ամենէն ժպտուն և սիրելի փոքրիկն իսկ անկարպապահ կամ առ նուազն շատախօս պիտի թուի իրեն։ Եւ, պարզադոյն չարութիւն մը պիտի արժանանայ ժանը պատիմի։ Մինչ ճիշդ Հակառակը պիտի պատահի եթէ ուսուցիչը տրամի տրամադրութեամբ մտնէ զարոց։ Այս տրամադրիք կամ անտրամադրիք վիճակներէն չէ՛ որ կախում պիտի ունենայ աշակերտներու կենամքը գլորոցին ներս։ Ուսուցիչը, որքան ալ իր անձնական կեաներ ունենայ, պիտի մոռայ ամէն բան երբ գլորոց մտնէ և իր ամրող ուշագրութիւնը, պիտութիւնն ու կարողութիւններ պիտի տրամագրի իրեն յանձնուած աղոց՝ որոնց հերոսն է ինք, անոնց ակնկալութիւններուն կիրակիտը, անոնց երազներն ու իրձերը իրականացնողը։ Անչուշու որ գուուար ասպարէկ մըն է ուսուցչութիւնը։ ասպարէկ մը որ կէս միջոցներ և կէս նուիրումներ չի ճանչնար։ ասպարէկ մը որ ուսուցիչն կը պահանջ ամէն բան, փոխարէն տալու համար մէկ բան։ Մարդկային հաւաքականութեան նոր և նկարագրով բարձր Մարդիր բնծայած ըլլալու մեծադոյն և անկորուստ գահուակութիւնը։

#### ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

(Հարաւակելի՝ 2)

**ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ**

ԵՒ

**Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Ո Ս  
ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՑ**

27 Մարտ 1965

թ. 214

Ս. ԷՇՄԻԱՆԻՆ

**Ամենայստիւ**

Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Յերակերեամին,  
Սրբազն Պատրիարքին Հայոց Նրաւագէմի,

Ս. Նրաւագէմ.

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Այս տարի Մեծ Եգեանի յիշատակի տարի, ուուգի և ազօթէի տարի:  
Բայց այսօր նաև Սուրբ Զատիկ և մեծ աւետիս Փրկչի յարութեամ:  
Ինչքան միշիքարական է հայոց սրտերան համար, տօնել Զատիկը,  
տօնել յիշատակը Տիրու յարութեան և յաղութիւնը ընդդէմ մահուան, ոգե-  
կոչենավ յիշատակը մեր նահանակաց, ողջունենավ վերածնունդը հայ ժողո-  
վարդին ու Հայոց Մայր Երկրին:

Գուցէ անելի բան երբէք մեր հոգիները հաւատենվ ու ցնծութեամբ զե-  
դում, կօրինեն ու կ'երգեն փառքը Քրիստոսի երաշափառ յարութեամ, ու  
նաև փառքը նոր կեանեմի կայուած հայ ժողովուրդին:

Այս աւետիսերավ, սիրելի Սրբազն Նդրայր կը շնորհաւորենք զՁեզ  
և Սուրբ Էջմիածնէն կը յգենիք աստուածային օրինութիւն Զերդ Սրբազնու-  
թեան և Տիրախնամ Արքունիք գինուորեազ միաբանութեան և նկենցական-  
ազգային կազմակերպութեանց, և համայն Մեր հաւատացեազ զաւակներաւն,  
մասքելով բոլորիդ անսպառ եռանգ, շինարար ոգի, սիրով միութիւն, աշ-  
խաւանէի երկար տարիներ խապատ, պտղառատ, ի փառս մեր ազգին և մեր  
նկեղեցին:

Ծնորիք և սէր յարուցեալ Փրկչին մերայ Յիսուսի Քրիստոսի Եղիցին  
ընդ ձեզ այժմ և յախուեան ամէն:

Նդրայրական սիրոյ ողջունիւն՝

**ՎԱԶԳԵՆ Ա.**

**ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ**

**ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՑ**

## ՅԵՌԱԳԻՐՆԵՐ

Արաբական Գուրղան Պայտրամի տօնին առիթով  
Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հօր Հոգմէ յառած ջորժա-  
ւորականներու ի պատասխան, սասցուած ևն հետե-  
աւ հասագիրները. —

18 Ապրիլ 1965, Ամման  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Կը փափաքիմ շնորհակալութիւնս յայտ-  
նել Գուրղան Պայտրամի տօնին առիթով Զեր  
յած ազիմի շնորհաւորութիւններուն հա-  
մար, և Զերդ Ամենապատութիւնս փո-  
խամցել բարգաւան կեամբի և առողջութեան  
լաւագոյն բարեմաղթութիւններու:

ՈՒԱՍՖԻ ԹԵԼ  
Վարչապետ

17 Ապրիլ 1965, Ամման  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Կը փափաքիմ շնորհակալ ըլլա Զեր ագ-  
նի շնորհաւորութիւններուն համար, և կա-  
զօրին որ այս տօնին կրթութիւն մեր պարու-  
թեան բերելով ամեն ևեսակի յաջողաւթիւն,  
և Զերդ Ամենապատութիւն՝ առողջու-  
թիւն և բարգաւան կեամբ:

ՀԱՊԻՍ ՄԱՆՈՒԿԻ

Բանակի Ընդհանուր Հրամանատար

17 Ապրիլ 1965, Ամման  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Կը փափաքիմ շնորհակալութիւնս յայտ-  
նել շնորհաւորական այն հետազորին համար,  
որը յած էի ինձի Գուրղան Պայտրամի տօ-  
նին առիթով, և որուն չէի կրցած աւելի  
կանալս պատասխանել՝ Ամենամենա բացակա-  
յութեանս պատասխան։ Զերդ Ամենապատ-  
ութիւնս կը ներկայացնեմ Զատկական մօ-  
տալուն տօներուն առիթով իմ ամենով բա-  
րեմաղթութիւններու՝ Զեր առողջութեան և  
երջանիութեան համար։

ՍԱՄԻՐ ՌԻՖԱՆԻ

Ս. Զատկի տօնին առիթով, Ն. Ամեն. Պատրիարք  
Ս. Հայոց ստացած է հետեւեալ հեռագիրները. —

22 Ապրիլ 1965, Անքիլիան  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Զատկական տօներուն առիթի Զերդ Ա-  
մենապատութիւն կը ներկայացնեմ մեր  
եղայուրական մաղթանեները՝ Զեր առողջու-  
թիւն և կեկիցեցւոյ բարգաւանման համար։  
ԽՈՐԵՆ Ա.

Կարողիկան Կիլիկիայ

25 Ապրիլ 1965, Վասիկան  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Անկեղծօրէն երախտապարտ ենք Մեր  
Տիրաց Յարութեան առիթի Զեր յած բարե-  
մաղթութիւններուն համար։ Կաղօքենք որ  
Յարուցեալ Փրկիչը նր օրինաւրիմները  
բաշխէ Զերդ Ամենապատութեան, ինչպէս  
նաև Զեր հոգեւորականներուն և Սուրբ  
Քաղաքի Զեր հաւատացեալմերուն։

ՊՈՂՈՍ Զ.

20 Ապրիլ 1965, Լիզպոն  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Խորապէս շնորհակալ ենք Զատկի առիթի  
Զեր օրինաւրիմներուն և մաղթանեներուն  
համար։ Կը խնդրենք որ հանիկ ընդունի  
մեր ալ բարեմաղթութիւնները։

ԱԶԵՐԻ ԲԵՐՏԻՆԱՅՈ, ԳԵՐՄԴ ԵՍԱՅԵԱՆ,  
ՌՈՊԵՐ ԿԻՆՆ ՊԵՆԿԱՆ

25 Ապրիլ 1965, Ամման  
Ն. Ամենապատութիւն  
Եղիշէ Արքեպոս. Տէրտէրեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Զատկական երաշափառ տօներուն առի-  
թով մերունեցէք մեր լաւագյան շնորհաւո-  
թութիւնն ու բարեմաղթութիւնները։

ՊԱՀՃԱԹ ԹԱՂՃՈՒՆԻ

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եւ. 3 Մարտ.— Վարդանաց մեծահազիս խօսութանքին ի Ս. Տակոր նախագահից Լուսարարացած Գլուխը. Տ. Հայրիկ Արքան:

● Եւ. 4 Մարտ.— Ս. Վարդանաց զօրավարաց մերց (Յիշուտին և տօն պարային): Մայր Տաճարի Առաջ Ակղանքի վրայ պատարացեց, ի բացակայութեան ժամանակ Տեղին մասունք Վարժարանի և Ծածարանի Տեղին (որուն իրաւունք է Ս. Պատարաց մատուցանել Վարդանաց տօնին): Վարժարանի Փոք-Ծառուշը՝ Հոգ. Տ. Տաթիւ Արզ. Կարենան: Քարոզեց Հոգ. Տ. Ներսէ Վրդ. Բապունեան, բարան ունենալով մերց, ազ մեկնեց զմեկ ի պրոյն Քիչոսոսի (Հոգու. Բ. Յ.): Տարուցին եռու, Գլուխը. Տ. Առքէն Արքունի նախագահաթեամբ, կատարեցին Հայրապետական Սաղմանը՝ ն. Ս. Օծութեան Տ. Տ. Վաղգին Ա. Ամենայի Հայոց Վեհ. Կաթողիկոսի անոնք տօնին տոիթան, իսկ Ս. Պատարագին եռու, դորձաւ Գլուխը. Տ. Առքէն Արքական նախագահաթեամբ, Հոգէւազական Հանդիպուր պաշտօն բնոշանեց Հայ նախատական Հոգիներուն համար:

● Եւ. 5 Մարտ.— Ըստ առքութեան, Ս. Պատարացը մատուցանեց Աւզգափառ Ասուրց Ա. Մարգրարանի Ակնեցինքին մէջ: Ժամարարն էր Հայոց Տ. Ամուսէն Արզ. Աղոյին: Երբ ու զարդ Թագուհին նախագահից Լուսարարացւու Գլուխը. Տ. Հայրիկ Արքանս, որ Հայոց Մերձաւ, առ Հայոր Մերձէն առաջ իսուցաւ Հայ և Ասորի Էկնեցիներուն եղացրացած Աստած և առաջ իսուցաւ Հայ և ասորին նախարարներ և աստածանքի մասին: Արքունութեանց աւարտին, Միարենութեամբ պատուակիրուեցաւ Ասուրց Գլուխը. Եղուան:

● Եւ. 6 Մարտ.— Հայ ասպարութեան, երեկան ժամերգութեան ընթացքին, Մայր Տաճարի խորհունքն ու գլխաւոր որբանկաներ վրաբուրւեցան:

● Կիր. 7 Մարտ.— Բան Բարեկանան: Փակելու-եռամբանի Ս. Պատարագը Մայր Տաճարին մէջ մատուց Հոգ. Տանիէն Արզ. Շամշէն: Դպիրը երցինին փոքր տանեան մէջ, Գրաստանի պաշտօնը վարեց, ընկառութեան ասմամաթ, Լուսարարացած Գլուխը. Տ. Հայրիկ Արքան:

● Եւ. 10 Մարտ.— Ակիմ Կարգաց Մեծի Պահոց: Անառուն, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Մեծ Պահոց Ակիմակապաշի առաջին ժամերգութեամբ, իսկ Երեկոյնան՝ «Անաղաղական» ժամերգութեամբ:

● Եւ. 11 Մարտ.— Իրիկուան ժամը 7-ին, Մայր Տաճարին մէջ պատուեցաւ Մեծ Պահոց առաջին ժեկացին ժամերգութեամբ, նախագահութեամբ Գլուխը. Տ. Առքէն Արքական:

● Եւ. 12 Մարտ.— Երեկոյնան ժամերգութեամբ ու նախատանքական պաշտօնացած Մայրավանքին:

● Բորսա Էկեղեցին մէջ, որ ժիաժամանակ Զեպագրանան է Ս. Աթոռոյա: Հանդիսապես էր Զեպագրանան Տեղու Գլուխը. Տ. Նորայր Եղու:

● Եր. 13 Մարտ.— Ս. Թէւորոսի զօրավարին: Առառանկան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարարը մատուցանեց է Ս. Բորսա: Ժամարարին էր Հոգ. Տ. Վահան Արզ. Թօվալեան:

● Եսորէ հար ժամը 3-ին, Ամեն. Գտարիարը Ա. Նոր գլխաւոր թեամբ, Միարենութեամբ, ՀՀրաշափանով մուտք գործեց Ս. Վարութեան Տաճարը, որը պաշտուեցաւ նախատանքէց Ս. Գրգոր Լուսարուիք Էկեղեցին մէջ: Ապա կատարեցին Տեղին Արքանեցած այցիւութեան հանդիպուր թափոր՝ Տաճար ներս: Թափորապես էր Հոգ. Տ. Վահան Արզ. Բապունեան:

● Կիր. 14 Մարտ-առ Արտախան: Գրէերային և առառանկան ժամերգութեամբ բաշտուեցան է Ս. Առարարը մատուցուցաւ: Ի Ս. Առարիթին, Ա. Գրգոր Լուսարուիք Էկեղեցին մէջ: Ժամարարին էր Հոգ. Տ. Վահան Արզ. Նախատանքան: Ս. Պատարացին եռու կատարուեցաւ մեծահազիս Բափոր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Գտարիարականույն շուրջ, գլխաւոր թեամբ Ամեն. Գտարիարը Ա. Նոր:

● Եւ. 15 Մարտ.— Իրիկուան Հսկումին բարուց Հաստարապես Գլուխը. Տ. Հայրիկ Արքական, Ժիրութեալով թատարը ապաշխարութիւնը բառին ու յատենելով թէ իրական ապաշխարութեամբ մաղէն կրամարենք Հրամարէն աւելի կը հայտառ մեղուերէ և մուլթեամբէնք Հրամարումն մէջ: յորդուց Հաստարապեաները որ այդ նամրով պատուառներն օգտիները, որպէսի ի վճակի ըլլան Փէջի Հրաշափառ Ցարութեան ունը զիմուռութեամբ մացուր շուրին:

● Եր. 20 Մարտ.— Ս. Ափրիլի նրաւագիմա Հայութապեսի տանին ապիթավ, Ս. Պատարագը մատուցուցաւ Մամը Տաճարի Աւանդապան Ս. Կիրոցի սեղմինի վրայ: Ժամարարին էր Հոգ. Տ. Վահան Արզ. Ապաշտուեան:

● Կիր. 21 Մարտ.— Անապակին: Ս. Պատարագը մատուցանեց ի Ս. Գլխաւորի ժամարարին Հոգ. Հոգ. Տ. Վահան Արզ. Աղոյին: Թագուհին Գլուխը Ասուրց Արքական, մէկնարանինը Անսուի Աւանդապանական առակը: Ս. Պատարագին մաս մը և քարոզը մայմասփռուեցան Ցորդանանի նախարիւ կայսուն:

● Եւ. 25 Մարտ.— Իրիկուան Հսկումին բարուց Գլուխը. Տ. Նորայր Եղու, մնարան ունենալով վկասավառութեան աստածու աւազն լինի և լուսանց զրագութեան մեջաց: Ցանկանեց թէ ըստիքի մը անձեզ ապաշխարուենք ու զզլումը բառ են օրբերու երկու տարիներու ընթացքին դործած մէր բազմուն մեղուերը, ու իրեն օրինակ լիւեց Ս. Գրգէն մէկ ապաշխարութեամբ, յորդութեալով հաստարապեաները:

● Կիր. 28 Մարտ.— Ցննիւթին: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Ցափոր, Ս. Կարապետի խորհունի վրայ: Ժամարարին էր Արք. Տ. Կարապետ Քնչյ. Անդրէս Արքան:

● Եշ. 1 Ապրիլ: — Իրբիուսն Հնկումին քարոզեց Հոգը: Տ. Ներսէ Վրդ. Բապտիստն, թարան ու հենուով՝ «Արտօնութ Խարդ ըստ պատկերի մերամ» (Խնձոր. Ա. 20):

● Եշ. 3 Ապրիլ: — Ա. Քառասուն Մամկանց Սկրոտիք: Ա. Գտարազը մատուցուցած ի Ս. Գումարի: Ժամարարն էր Հոգը: Տ. Ցովեկ Վրդ. Խոտոր: Վերաբերութ կատարուեցաւ Քառասուն Մամկանց նկարն առջև լսութեան խորանէն, որոն զիման ջրալիք կտրացի մը մէջ կը տեսնուէին 40 դողնոյն կանթեներ՝ սուցապտու աւանդակն իմք խորհրդանուող:

— Կնօսոր եւք, Ամեն. Պատրիարք Ս. Հօր ԳԵՌ-Խուռութեամբ, Միաբուռներին ՀՀրաշափուած ժամու գործեց Ա. Յարութեան Տաճար: Ս. Գերեցամինի (Պ) ոխոն եւք, Բափոր իմաս: Ս. Գրիգոր Ղուսաւորի էկեղեցին, ուր պաշտուեցաւ երեսուն ժամ ժամերգութեան ու նմանանակը: Ապա կատարուեցաւ Տնօրինակն Արրանելեց այցելութեան Տաճարուոր Բափոր: Տաճարն ներս: Թափօտպեան Հոգը: Տ. Ցովեկ Վրդ. Խամուր Տաճարուորի պատկերն առջև կատարուած անհամազու թափօրին: Բափորը վերջացաւ Ս. Գրիգոր կոր Ղուսաւորի էկեղեցին մէջ:

● Եշ. 8 Ապրիլ: — Իրբիուսն Հնկումին քարոզեց Հոգը: Տ. Կիրէ Վրդ. Գորիկեան, ներկայացնելով ազօթիք ու ողորմութեանը իրեւն երես իրենորոշութ ջրածները՝ մէջ որութեան ու կատարելութեան առաջնորդող:

● Ուր. 9 Ապրիլ: — Նախատօնակն է Ս. Յակով Խոխոսանց Լուսարարացին Գերը: Տ. Հայրիկ Արքուն:

● Եր. 10 Ապրիլ: — Ս. Հօր Մերայ Գրիգորի Լուսաւորչին Մուսին ի Վլրաց տօնին առթիւ, առաջատան ժամերգութեանը ետք Ս. Ղուսաւորի ժամանութ իր համարապատճ Բափօրով իրականացն Անուշ Սկան, ձեռամբ Ղուսարապատճ Գերը: Տ. Հայրիկ Արքավար: Ապա Ս. Գտարազ մատուցնեցաւ Մայր Տաճարի աւանդառան Ս. Ղուսաւորի Խեղանի վրայ: Ժամարարն էր Հոգը: Տ. Վաչէ Արք. Բապտիստներ:

առ Կնօսոր թաք, Գերը, Տ. Ասուրէն Արքավար դիմութեամբեամ, Ժամարն հայրէն նիշապարհեարու դատավորութեամ:

Դա Այս տօնին, Ընկանա ոսկորութեամ համատայէ, Ս. Գերեզմանի ուխտն եւք, Միաբանարինը թափօրմ էկեղեց Գոր հայու այրէ, յախտ և յերկրագալութ նիշապարհն, որ իր պատկերն է աստիճան ու առարկին երանական պատճ: Հայու առ կամ կամ առ կամ կամ պատճ: Հայու առ կամ կամ պատճ: Այս կը քրոք հայու սրամարարեան ներքն: Այս տաք, Ղատիկ Գոր հայու այրէն Անր ընդհանուր առողջութեամ ներանական կամ պատճ:

բարձրացան Զիթենեաց Լեռ, ուր Համբարձման պըր-քատեղույն մէջ և անդ կառուցած մեր վրանու մատարան առա լորուուցան էրեկոյին ժամերգութեաններ: Իրիկագէմին կատարուեցան և նմանանակը: Իրիկագէմին կատարուեցան և առաջացէց և Հնիման կարգեր, ու ապա դիմա-ցային և առաջաւեան ժամերգութեաններ: Մասուցացուն ներս Ս. Գտարազ: Ժամարարն էր, ըստ պարութեան Սրբամայրին Տեսուցը՝ Հոգը: Տ. Վաչէն Արք: Թօպէլան: Ուր գէկերին իրաբարձրածան Մայրավանեան:

● Կիր. 11 Ապրիլ: — Գալստեան: Առավոտան ժամը 8-րդը, Լուսարարացիս Գերը: Տ. Հայրիկ Արքավարի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ինչ աշարժներով բարձրացան Զիթենեաց Լեռ և ՀՀրա-շափառութ մուտք գործեց Հոմերաձմտն Սրբառութեանը, ուր մեր վրանուարան մէջ պատարագեց Հոգը: Տ. Ցովէն Վրդ. Բամուր, Էպիփիկոպոսակն իւսուր ի զուու:

● Եշ. 15 Ապրիլ: — Երեկոյեան, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պահոց «Եկեղեցէի Գլուխն

● Ուր. 16 Ապրիլ: — Առավոտան, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պահոց «Եկեղեցէի Գլուխն

● Եր. 17 Ապրիլ: — Ցիշառակ յարաւեան Ղա-գարակ: Ա. Գտարազը մատուցնեցաւ ի Ս. Գլխա-ցի: Ժամարարն էր Հոգը: Տ. Վաչէր Արք. Խա-շանուրակն: Ա. Գտարազի ընթացքին Ս. Թարգ-մանչաց Երկրորդանին Վարժարանի երկուն աշա-կրտաթեանը, իրշգան նոնի ոտքը գարմառներու հայու ուսուանձներ առաջան: Ա. Զաղորութիւն:

→ Կնօսոր եսու ժամը 3-15-ին վաղաւան Մադ-կագարիք տօնին առթիւ, Ամեն. Պատրիարք Ս. Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ՀՀրաշափուած ժամու գործեց Ա. Յարութեան Տաճար: Առ պաշտուեցաւ իրեկեցին ժամերգութիւնն ու առախա-նութ Ս. Գրիգոր Ղուսաւորի էկեղեցին մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինակն Արրանելեց այցելութեան առաջնորդ Բափոր՝ Տաճարէն ներս: Թափօ-րակն էր Հոգը: Տ. Վաչէ Արք. Բապտիստներ:

● Կիր. 18 Ապրիլ: — Մազկազարք: Գէկերին և առավարան ժամերգութեանները պաշտուեցան ի Ս. Յարութիւն: Ս. Գրիգոր Ղուսաւորի էկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգը: Տ. Ցաթէն Արք. Ղարիբա-ն: Ա. Գտարազէն ետք կատարուեցաւ ժամանա-կան Բափոր Քրիստոն: Ս. Գերեզմանի Ս. Գտարազի առքուն այրէ, գլխաւորութեամբ Ղուսաւորադան Գերը: Տ. Վաչէրիկ Արքավարի Թափօրակն ի ձեռին առելին արմանէնի և ձիթների սոսիք, իսկ մեր թափօրն էր Հնկումին Ղատոց և Ասուրոց Թափօրները: Արքավարութիւնները առարկեցան ժամը 1-30-ին, գործէ իսկ առ Միաբանութիւնը շերինով ճամաց եւս գէկ Ասպրավանե և Հայոց Թափօր մասքէն մըր գլու-րաք շարական երգելով բարձրացաւ Պատրիարքարար:

— Կնօսոր եսու, Ա. Յարութեանց շեղազարդուած Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ նախ «Աղու-

տահ, Գերշ. Տ. Աւրելիս Արքանութեանական  
թագավոր, և ապա օրուաւ յատուկ շարականները  
ընդդիւսուած եղելիյան ժամանեցիւթիւնը և Շնօւրա-  
ցէքի խորհրդական արարուութիւնը, որուած ընթա-  
ցիւ Հոգը. Տ. Կիբրիկ Վրաց. Զարիբեկան Աւագ Ս.  
զամի թմէնի կարգա Ծովելու սիրով և հաւատց-  
վարագոյր բացոց բարեպաշտ ուժաւորաց անու-  
անանից, և կու ըստ բուրյուն որ իրենց լուսնա-  
րած կապահուած Ազունիէք Ազգ. Բնիքարանին: Ա-  
պահանական, պահինք գնաեղաւած էին եկեղեցւ-  
ցու ժողովրդութեան:

Եր Ամեն. Պատրիարք Ս. Հայոց. Ներկայ էր մեծ  
թիւով ժողովուրդ:

● №. 24 Ապրիլ: — Աւագ Շաբաթ (Ճրագալոյց  
Ս. Զատկի): Առաօտեան ժամը 8-ին, փոքր թափօր  
մը, դիմաւորութեամբ Աւագ Թարգման Տուշ. Տ.  
Հետր Կրիստ., մէկնեցաւ Ս. Յարութեան Տաճար,  
կառարկեան Համար Ցանքար զան պաշտօնական  
բացուցը:

— ժամը 10·15-ին, Ամեն. Պատրիարք Ա. Հոբ  
դիմաւորութեամբ, Միարանութիւն և ոխտաւորու-

ուղարք ըստած կանչ մեր Բափօքը, որը ԿԵ Գլուխուց  
Հոգւ Հուսական Տայըը՝  
առաջ է գուսի, և առան կը Ըստակինի Դպոց և Ա-  
սուրոց Թափօնները: Ժամը 2-30-ին, Միբարե-  
մինը վերապարձաւ Մայրապահը: Դամբի Բերդին  
իմաստ, Ամեն: Վարդիքը ու Հոգւ: Լուսականը  
պատառութեան, մինչ զպիքներ երգել կան Յա-  
սուրածան շարականներ: Թափօք վերջացաւ Մայր  
անարին մէջ:

● Կիր. 25 Ապրիլ.— ԶԱՑԻԿ ՅԱՐՈՒԹԵԱՆ  
ԵԱՄԻՆ: ԳԻՖԵՐՈՒԱՆ ԺԱՄՊ 2-ին, ՄԻՋԱՐԱԿԱՆ ՊԻՆՅԱ

թրուն է արգել ու կիս ժամ եղաց Գեղը. Տ. Ապրել  
թթվապահ գլուխուրութեամբ, կը մեկնի Ս. Յարու-  
տեան Տաճար, ուր կը պաշտուի առաջանի ժամեր-  
ութիւնը մինչև Հայրց. Ս. Գրիգոր Լուսաւորիչ  
կեզերին մէկ. Ապա Միքանեամբ իւղ զգեստաւոր-  
ւով կ'ելի Ս. Գերեզմանին ըլլարամբ, ուր արա-  
րութեամբ ամբողջացնել ենոյ ի հաստրուի  
եծանածիս Բափօր Գրիգորի Ս. Գերեզմանին &  
աստանատեղունից լուրջ. Մեր Բափօրին կը հետեւէին  
պատ և Ասորոց Բափօրները. Բափօրին ընթացքին

❸ 92. 20 Ապրիլ.—Աւագ ներեշտարք (Յիշու  
տակ Տամա Կուսանաց) և Ավանությ Ս. Կառուս  
ժամկի: Վ. Գաստորդյ Ժամաւուեցա Ս. Ցարու  
թեան Տաճարի գուղքի վրայ բացուած Ս. Ցովհաննե  
Աւետարակի Հայութիսին Տաճար էին: Ժամաւ  
րաք էր Հոգ: Տ. Կիրիկ Վրաք. Գարեգինեա, ո  
պս զիաւուրեց Տաճարէն ներ կատարուած Տե  
րինական Սրբաւեղեց այցելութեան Բափօք:

❶ бг- 22 Ապրիլ - Առաջ Հիմքարքի (Յիշա  
տակ Ընթացաց): Առաջական, Մայր Տնօտքին մեջ  
պաշտպահ էնդր Ապաշխարզաց: Կորպ զարգաց-  
մա եղաւ, Մայր Տնօտքի Առաջ Սկզբանին վրա մա-  
տուցածաց Համբաւուր Ս. Պատրիարք: Ժամանակ  
էր Գերշ. Տ. Առօդի նպա: Կապրեան: Կարգասու-  
ցաւ Ս. Բարեկ Հայրապետի Հաղորդութեան ձաւը  
Բագամահարքի Հաւատացեանիւր սահացն Ս. Հազր-  
ութեան:

— Կեսոր եղք, Սայս Տանըրին մէջ կտորուեւ  
ցաւ Ալաւարաւշի կորդ, պաւուրի ի փոքրգաւա-  
րութեամբ և խօսքաւութեամբ Ամեն. Պատրիար-  
ք. Հօր! Լուսուցին արքուութենէն առ առ  
դորութեամ, Անկիւսա Քերէ. Արգելուց զգեստ-  
ուրուելով և Աւա Սեղան բարձրանալով, Անդեմի  
շնորհ կորդաց Ս. Աւասրան: Արքուութեամ-  
երկան եղան Վահ. Առաջնութեամ, ինչուն նաև պե-  
տական գէմերէն և Գրիպատուական մարմններ  
բարձրանամն Հռաւիւթեամիք:

— ժամեր 5-ին, փոքր թափօր մը այցելեց Սահմանականաց եկեղեցին (Քրիստոնի Առաջինականություն)։ Այդինքին ծառին առջև կատարուա Առաքարական թիմբեցածին հոգ, եկեղեցին Տեսուած է։ Արքակ Արքակ Խաչատրական խօսք է օթիւ ։ Եթիւ պատճենի շարքանաց խորհրդական լուրջ, ուստի պատճեն ներկա տարած ծառեւ պատճենական նոր վահանեան։

— Երիկուսն ժամը 7-30-ին, Մայր Տաճարի  
էջի կատարուեցա Առաքրածա կարգը, տիրապետ  
տիկին Խոհրդակորթինութեամբ, որ տեսեց ժխչէն էլլ  
գերեց: Հոգի: 8. Շահն Վրդ Անէժնան հուս զարո  
ով մը գիշե Հանձն զայտի գիշեթուան փրկարք հաշո  
սկախ թիւնութեամբ:

• № 23 Ապրիլ — Ամաց նորաբ (Ցշշառական հաշիվութեան)։ Կէսօքին, Ս. Չարութեան Տաճարը։ Ս. Գրիգոր Լուսաւորիչ էկկղեցիք մէջ կտարուեած Ա. Ս. Խորենական հարոց, Նախարարութեամբ Հոգ։ Տ. Կիրել Վրդ. Գարեգինանի։

— կէսօրէ ևաք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ մէծահանդէս «Թաղթան» կարգը։ Հանդիսապետ

կատարուեցած «Անդամանական» Առաւտանա ժամը 6:30-ին, Հանգիստաւոր Ս. Պատրիարք Ժառագույնեցած Քրիստոսի Ս. Գերեզմանին վկայ։ Ժամադրաբն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս։ Ասլանեան ժամը Ժ-ին, Սիրաբանութիւնը, զիմաւորութեամբ Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը Արքեպոս Ազու, համբայ եղան Հայոց Թաղի ժուղաքն Յարաւանքամբ և Հայոց Թաղի ժուղաքն Յարաւանքամբ Եղագույնութեամբ բարձրացած Պատրիարքացած Պատրիարքացած։

— Կեսօրէ ետք, Սայազանիք մեն բակին մէջ կատարուեցած Զատկական ժեմ Անդամանական Հանդիսավորն էր Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը։

● Բ-1. 26 Ապրիլ— Եղանակի Մելքոնյաց Սայազանիք Տաճարաւոր Ս. Պատրիարք։ Պատրիարքին էր Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, որ խօսեց յոյժ պատրիարքի շարուց մը Եարութեան սուսակնեան ժամին, թարած ու ունենալու Շամանի վկա և զգորութիւն յարութեան նորած Առաքեալին խօսքը։ Ենուան սկսած արքեան խօսեց Արքականիքի առաջարկի նշանակիւն անոր Արքակարեցին ներս լընթաց զարու արքեան ու առաւտա ու ունուութիւններով շառուած մեր իրաւունքներուն ժամին ու փափէց իր քրորզ՝ անոնց ուղղական ողջերի խօսքիով։ Ս. Պատրիարքին ետք, Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, ամպուալիի ներքին և Ս. Խաչագայոյի ժամանքին ներքին նախազանեան Սայազանիք մէջ կատարած մեր իրաւունքներուն ժամին ու փափէց իր քրորզ՝ անոնց ուղղական ողջերի խօսքիով։ Ս. Պատրիարքին ետք, Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, առաջարկած Երգելով բարձրացած Պատրիարքան, ուր Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը «Պահանջման փակեց Համբաւութիւնը։

● Դ-1. 27 Ապրիլ— Կ. Օր Ս. Զատիկի Համ սուրբութեան, Ս. Պատրիարք Ժառագույնեցած Ս. Գրեյիսի Ժատրան մէջ։ Ժամադրաբն էր Հոգէ. Տ. Վահան Արք. Թօփառեան։ Ասու Հոգէ. Տ. Գերոյ Վրու ներքանաւութեամբ «Քրիստոս Յարեաւ շարական Երգելով բարձրացած Պատրիարքան, ուր Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը։

● Դ-2. 28 Ապրիլ— Այս տորի, Ս. Կոյոյ Աւետարանաւոր Աստ օսթիանի թիւթացքին Համբաւած ըլլալով, կարիքի չնայա կատարելի էր բառ օրին։ Աս այդ, Զատիկի տօներ աւարտան ըլլալով, որոշակացած 20 Ապրիլի կատարելի Քրիստոնէան էկեղեցւուց կարեւորագի տօներին այս մէկը, որու նախատանկը այս երեկոյ պաշտուեցած Սայր Տաճարի մէջ, Համարտարացին Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսի նախադաւութեամբ։

● Ե-1. 28 Ապրիլ— Այսօր կատարուեցած Ս. Կոյոյ Աւետարանաւոր Աստ օսթիան Համբաւած ըլլալով, Միաբան Հայրիկ թիւթացքին ներկանեան ժամանակ կատարելի ծոր ու Հարացամասով մուտք զորեցնեց Ս. Կառաւածանին Տաճար, ուր Տիգրած Ս. Գերեզմանին վկայ Հանդիսաւոր Ս. Պատրիարք Ժառագույնեց. Տ. Գերոյ Վրու. Նախարան՝ Ասկակուպանական խոյր ի գուսւ։

## ԳԱՆՑՈՆԱԿԱՆՔ

● Ա-1. 5 Մարտ— Կեսօրէ ետք, Յոյժ-Կաթողիկէ Պատր. Փիխանորդ Գերշ. Տ. Ճիպրույի նսու. Ապուանացայի յուղարկաւորութիւնն, իրենց էկեղեցւույն մէջ, ներկայ եղան Էլուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս, Աւագ Թարգման Հոգէ. Տ. Գերոյ Վրու. Տ. Հայրապետ Թէհյ. Անդրեանաւուն և Տիգր Կարպին Հնիգեան։

● Գ-1. 16 Մարտ— Ս. Քաղաքա այցելող Գրինցը նպակնասի (Անգլիացի) և իրեն ընկերացող ուսուուրպաց խոժքին ի պատի Անդամանաց պանդիկին մէջ արքան թէյսականին ներկայ եղան Լուսարարութեամբ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Հոգէ. Տ. Գերոյ Վրու. և Տիգր Կարպին Հնիգեան։

● Բ-1. 22 Մարտ— Արք Լիհայի Հիմարկութեան Խանմահակին սոթի, Ամսատառ պատկին մէջ արքան ընդունելութեան ներկայ զանեաց յան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Հոգէ. Տ. Գերոյ Վրու. և Տիգր Կարպին Հնիգեան։

● Գ-1. 30 Մարտ— Միջին Արքեւլյէք Ամերիկան Բարեկամեերու Ծնկերութեան գրիմանախակին և իր արինչի ի պատի, Անցիր ձօր նորականոց պանդիկին մէջ արքան ընդունելութեան ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Հոգէ. Տ. Գերոյ Վրու. և Տիգր Կարպին Հնիգեան։

● Դ-1. 31 Մարտ— Եթեւուրից Ցեսուչ Հոգէ. Տ. Յովուար Վրու. Սամար վերադարձաւ Եղանակութեամբ Կրիստոնէան արքան ամսականութիւնը։

● Բ-2. 12 Ապրիլ— Խոլամաց Գուրզան պարագի տօնեն սոթի, Կեսօրէ սոտի, Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, ընկերուցութեամբ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսի, Դիւլանացայի Հոգէ. Տ. Եսէ Վրու. Ամենան, Աւագ-Թարգման Հոգէ. Տ. Գերոյ Վրու. և Տիգր Կարպին Հնիգեանի, Հորուաւորական այցելութիւն տառա Քաղաքին Վաճ. Սկունաքըն, Բահ. Հանուկանաւուն, Զինուորական Ծննդ. Հրամանաւորին, Քաղաքապետին, Անուսանակ Արքիրց Հնիգեանուն և նախկին Կատարիի Խնիգէ նույնիպիի։

— Խոյն տոիթով, Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը նորականաւուն հնագիր մը ուղց և վեհ. Թագաւորին Ամսակի Արքեպոսիք։

● Ե-1. 15 Ապրիլ— Յորդանանի Հայքեական Թագաւորութեան վերին Գաւամաւանդ նշանական հերթան հաստի նրանացէ պաշտօնական արշելութեան տափթոց, Պատրիարքարանի կողմէ Կառավարչական իշխանութեամբ մուտքութեան գացին Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. և Տիգր Կարպին Հնիգեան։

● Ո-1. 16 Ապրիլ— Կեսօրէ սոտի, Ս. Ռեմար Միաբան Հորշ. Տ. Ասոյիկ նսու. Ղամարաց Հայուանաւուն հալով ժամանակ Ս. Աթոռ. Ընդունելուց հարացամասով, և Ա. Գելանդի ժամանակ մէջ Ս. Յակով Կառաւածան կատարելութեամբ կատարած Պատրիարքաց գուանցեց և Ս. Օնութիւն հայրական ողջոյներին ու

բարձրացած Գատրիբարքարտն՝ Գերը Սրբազնը Յ օրեր մաց մէջ, մատոց Աւագ Հքնչարթի հանդիսաւոր Ս. Գատրաբը և նոյն որը ինորէ ետք մէկնեաւ Պաղասա, Վեհափա Հայրագոտին կողմէ նշանակուած ըլլալով Առաջնորդ Իրաքի Հայոց:

● Գ. 20 Ապրիլ.— Եւրապացոց Ս. Զատկի տօնին առիթով, ինօրէ առաջ, Լուսարապետ Գերը-Տ. Հայրիկ Արքապու, ի գույք Միքանելքեան, նորաւորացած այցելութիւն տուած Թրածինիեանց Գերը: Կրօստուին և Լատինաց Ամեն. Գատրիբարքին: Առաջ, ընկերակցութեամբ գարտուուր Տիրո Կատարի Հինգիւանի, նոյն տորթիվ այցելեց Պաղական Նուրբարքի, Խակիքան Արքապուին և Արքա-Անձնիքան եղութիւն: Իսկ Հուշ: Տ. Ցավուկի Վրդ. Մատուր, ընկերակցութեամբ Հոգչ. Հայրենու, այցելեց Եղիշեամբի Համանքի նոր Գատր. Փախանքորդ՝ Գերը-Տ. Հայրիկ Ամերին Ֆարան Եկուսին, Հայրհաթուիկ Համայնքի Ամերիկ Ամերիկի Ֆարանը: Առաջնորդ Տատաշիք Եպիքուուրին և Լուսարապետին ու Արքա-Հուստերականներու երկներու:

● Բ. 26 Ապրիլ.— Մէր Ս. Զատկի տօնին առիթով ինօրէ առաջ ժամը 11-ին, Գատրիբարքան այցելութեամ եկան Քաղաքի Վեճ. Մուշաֆը, ընկերակցութեամ Ըստէ. Առաջնապետին, Զքը-Հարական Ըստէ. Առաջնորդին և այլ բարձրատօննեան անձաւորութիւններ:

● Գ. 27 Ապրիլ.— Նոյն տորթով, առաւտեան ժամը 9-ին, Ամեն. Գատրիբարք Ս. Հայրը, ի գույք Միքանելքեան, նորաւորակցած այցելութիւն տըւած Յունաց Ամեն. Գատրիբարքին:

— Ժամը 9-30-ին սկսելու, Քրիստոնեայ գոտոր յարակուանութեանց բոլոց հոգեւոր պետքը յաջորդարա այցելեցին Գատրիբարքան: Այցելեցին նաև Անգլիական Հիւլիսուուր, Պապական Գերը. Նուրիքակ Վեճ. Քաղաքապետը:

● Դ. 28 Ապրիլ.— Նոյն տորթով, ինօրէ առաջ, Լուսարապետ Գերը. Տ. Հայրիկ Արքապու, ընկերակցութեամբ Հոգչ. Հայրենու, այցելեց Հըգուուց, Առորու և Հապէաց Գերը. Նուրիքակ Վեճ:

● Ե. 29 Ապրիլ.— Նոյն տորթով, ինօրէ առաջ, Լուսարապետ Գերը. Տ. Հայրիկ Արքապու, ընկերակցութեամբ Հոգչ. Հայրենու, այցելեց Հըգուուց, Առորու և Հապէաց Գերը. Նուրիքակ Վեճ:

● Ա. 30 Ապրիլ.— Կնօւուր Հոգի, Եղիշեամբի Համանքի Հոգեւոր Հոգիւ և Պատր. Փախանքորդ հանդուցեան Ժնորայիլ Եպու. Ապու-Մասասայի Ժշատանի Եթիթ գարեւարանի Էջջ կատարուած սպահանդէսին, Գատրիբարքարունի կողմէ ներկայ զառնեցաւ Ըստէ. Տ. Ներսէ Վրդ. Բաղուենան:

### ԵՐԱԿԵՇՏԱԼԻԱՆ ԵՐԵԿՈՑ

•

Տարար, 27 Մարտ 1965-ի երեկոյեան ժամը 7-ին. Ժուանազարանց Վարժարամի և Ընծայարամի լուսարամին մէջ տեղի ունեցաւ երածշատական երեկոյ մը. նուրիքաւած հայ ականաւոր երաժիշտ Մակար Եկմայեանի:

Վարժարամի և Ընծայարամի Դաստիարակ Պրմ. Պատիգանեամի բացման խօսէն Խոտէ Խոտ, Գ. Դասարամի սան Նազարէր Գանտրական հասկացողաւարակ արտասանց Վահան Թէկէեամի «Գոյրան երգիները», իսկ սամերէ կազմուած երցախումըց, գեկավարութեամբ Տրց. Տիրան Սամուրեամի, կատարեց Եկմայեամի դաշնաւորած ցամանայինին: Ընծայարամի Ակարգէն Տրց. Գարբիկ Թաշնեան մեմերգեց Եկմայեամի «Պայ ապրի մօտք, որտ ես Մակար Եկմայեանի կեանքն ու զործ յաջողութեամբ ներկայացուց Քարենարի Ցովհաննեն Սարկանաց Այլաղեան: Ան, ընելէ ես կենազգութամբ մէծ երաժիշտին, հանգամանքը անդրադարձ հայ երաժշտութեան վիճակին՝ ԺԹ. դարս երկրարք կէամ, և ցոյց տուած Եկմայեանի տարած աշխատամէնին շամի ու կշիռք՝ մէր տումիկ երածշատութեան զարդացման առնութեամբ:

Ցաջող այս բանախօսութենէն Խոտ, Բ. Դասարամի սան Ցարուրիւմ Ճնկեան կարդաց Գարեգին Լեւունեամի «Եմ Վերջին Այցելութիւնը», իսկ երգախումբը կատարեց Եկմայեամի «Ազմիւ Ընկիրք» և «Գավեան Երաւանութեամ»: Փակման խօսէն ըրաւ Հոգչ. Տ. Արշակ Արեգայ հաշառութեամ, որ այս յարոզ երեկոյին համար իր գուռմակութիւնը յայտնելէ Խոտ, շնորհաւորեց յայտազրին մաս առնումերին ու քարենարի բամախօսը, մաղքելով որ նման հաւաքոյթին աւելի յամախաղէա ըլլային: Երեկոն փակւաց էլքենաւած Գուարութեանց գիշերային նորքեավ:



«ԱՄՈՒՆ»ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՆԿԱՎԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ  
ԵՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Միքոզահայութեան Հետ Մշակութային կազմի Կոմիտէէն ստացուած են հետեւեալները:  
ա. — Բանքեր Մտածագարանի — Թիւ 7: Հայկ. ՍՍԲ ԳԱ Հրատարակութիւն: Երեւան,  
1964, էջ 435:

բ. — Մայրամատիկ Առաջ — Համա Ստանիսլավ: Երեւան, 1964, Հայպետհրատ, էջ 214:

շ. — Երկիրի Ժողովածու — Գերմ Գոռչեան: Զ. Հատոր: Երեւան, 1964, Հայպետհրատ,  
էջ 721:

դ. — Երկիր — Արտօնութեան: Երեւան, 1964, Հայպետհրատ, էջ 433:

ե. — Քարավանները Դեռ Քայլում նմ — Միլլա Կապուտիկիան: Երեւան, 1964, Հայպետհրատ  
Հրատարակութիւն, էջ 530:

զ. — Երկիր — Ակոնէ Բակունց: Յ. Հատոր: Երեւան, 1964, Հայպետհրատ, էջ 621:

է. — Երկիրի Ժողովածու — Բափաջ: Յ. Հատոր: Երեւան, 1964, Հայպետհրատ, էջ 547:

ը. — Երկիրի Ժողովածու — Բափաջ: Յ. Հատոր: Երեւան, 1964, Հայկ. ՍՍԲ  
ԳԱ Հրատարակութիւն, էջ 382:

թ. — Հայ Նոր Գրականութեան Պատմութիւն — Գ. Հատոր: Երեւան, 1964, Հայկ. ՍՍԲ ԳԱ  
Հրատարակութիւն, էջ 757:

ժ. — Հայկական ՍՍԲ Քարութեան: Երեւան, 1959, Հայպետուածակհրատ:

Հայաստանի ՍՍԲ Գումարիններու Ակադեմիային ստացուած են հետեւեալները:

ա. — Հայ Ժողովրդական ՀՀիմարներ — Ա. Բ. Հատորներ: Երեւան, 1959, էջ 669, 657:

բ. — Կորդարզդիայի (Կուտանութեան) Հարցեր — Թիւ 1, 2, 3: Խմբագրութեամբ Փրաֆ.  
Լ. Ա. Ցովհաննեսին: Երեւան, 1956, 1958, 1960:

շ. — Երկիրի Լիակատար Ժողովածու — Ա. Արտօնութեան: Գ. Ե. Բ. Հատորներ: Երեւան,  
1947, 1950, 1958, 1959:

զ. — Լիակատար Գրեականութիւն Հայոց Խեղուի — Հ. Ամառեան: Ա. Գ. Հատորներ: Երեւ-  
ան, 1952, 1957:

երեւանի Մաշասցի Անուան Մտածագարանին ստացուած են հետեւեալները:

ա. — Բանասանդութիւններ — Յօվասամ Արտասացի: Աշխատասիրութեամբ Վ. Գ. Գեորգ-  
եաններ: Երեւան, 1964, Հայկ. ՍՍԲ Հրատարակութիւն, էջ 234:

բ. — Կանոնագիր Հայոց — Ա. Հատոր: Աշխատասիրութեամբ Վ. Ցակորեանի: Երեւան,  
1964, Հայկ. ՍՍԲ ԳԱ Հրատարակութիւն, էջ 740:

Հայաստանի Գետական Մտածագարանին ստացուած են հետեւեալները:

ա. — Ջերանի Հեռասարդուր — Վ. Գ. Մելիքսէթեան: Երեւան, 1960, Հայպետու-  
ածակհրատ, էջ 114:

բ. — Երկիրի Ժողովածու — Յ. Գարենեան: Ա. Հատոր: Երեւան, 1962, Հայկ. ՍՍԲ ԳԱ Հրա-  
տարակութիւն, էջ 463:

Սայար Խովան Խաղեր: Խուէր Գուշար Ազգաւորեանէ: Երեւան, 1963, Հայկ. ՍՍԲ ԳԱ  
Հրատարակութիւն, էջ 47: 140:

Մեղքի Քարը — Ն. Գէրիկիսչելան: Խուէր Գր. Մելիքէթեան: Գէրիութ, 1960, Տպ. Սեւան,  
էջ 81:

Ցուզուուր — Ե. Գէրիկիսչելան: Խուէր ըստ Վերնոն: Գէրիութ, 1953, Տպ. Համազայէին,  
էջ 27:

Հայ Ազգային Աղին Մերկան Աշխարհաբարին Մէջ — Լ. Մողեան: Խուէր ըստ Վերնոն: Փարիզ,  
1960, Տպ. Ա. Տէր Ցակորեան, էջ 82:

Արտևազէտն Հրաման Գէնէիլիսմի Կնամէր — Խուէր ըստ Վերնոն: Խոթանուլ, 1952, Տպ.  
Հերուն, էջ 78:

Արտազմի Կոչ Սփիռահայութեան — Փրաֆ. Գ. Գ. Ասէյիկեան (Խուէրատու): Գէրիութ,  
1965, Տպ. Երեւան, էջ 31:

Հշմարութեան կոսէք — Գ. Գ. Ասէյիկեան (Խուէրատու): Գէրիութ: 1964, Տպ. Տօնիկեան,  
էջ 23:

Հայկական Պատմագրութիւն — Յ. Ստեփանեան (Խուէրատու): Գէրիութ, 1965, Տպ. Կի-  
լիկոյ Կաթողիկոսութեան, էջ 37:

Մեծ Ազգութիւն Ծիստանակը — Հրաման Գալուննեան (Խուէրատու): Աղեքսանդրիս, 1965, Արտօ-  
նածանաւար, էջ 40:

Խարեկ Դրաբար — Ս. Գր. Նարեկացի: Խուէր Ս. Արտօն Տպարանէ: Երուաղէւ, 1964,  
Գ. Տպագրութիւն, Ս. Ցակորեան Տպարան, էջ 773:

Աւետարանի Պատգամաներ — Միլն Արքեստ: Մանուկեան: Խուէր Ս. Արտօն Տպարանէ: Երու-  
աղէւ, 1965, Բ. Տպագրութիւն, Ս. Ցակորեան Տպարան, էջ 185:

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>Ե. Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն</b>			
Ապրիլ 24	Ե.		109
«Գողգորա Հայ Հացեւորականութեան իւ իր Հօսփիմ»	Ե.		115
Կարտափու Քահանայ Գարագաշեան	Թէ՛ՈՒԻԿ		119
Թամուն Հայ Դպրութեան	Ա. Գ.		122
Ապրիլեան Ծիննամեակի Յուշտոնք Երաւաղեմի Մէջ			125
<b>Ո. Գ Ր Ա Կ Ա Ն</b>			
Օտարականը	Ե.		127
«Formgeschichte» Մերուր	Ներսէւ Վ.Պ.		133
<b>Կ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն</b>			
Աւետարանները Ինչո՞ւ Բաշ Գրուեցան	Գ.Բ. Ա. ՄԱՐԱՖԵԱՆ		135
<b>Բ Ա Ն Ա Ս Խ Պ Ա Կ Ա Ն</b>			
Եղիններգորին	Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ		139
Ալգուննի Տիրեր Գողգորայի Ճամբռմ Վրայ	ՀՄԱՅՆԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ		143
<b>Գ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն</b>			
Հայ Երաժիշտ Վարդապետներ	ԶՈՀՐԱՎ ՄՐԿ. ՇԱՄԼԵԱՆ		145
<b>Գ Ա Տ Մ Ա Կ Ա Ն</b>			
Նոր-Ձուղայի Թամգարանի Արքայական Հրավար-	Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ		149
տակները	ՎԱՀՐԱՄ ԿԵՕՔՃԵԱՆ		153
Հայ Երաւաղեմը Դարերու Մէջն			
<b>Մ Ա Ն Կ Ա Վ Ա Ր Ժ Ա Կ Ա Ն</b>			
Հայ Դպրոցը Եւ Արդի Մամկավարժութիւնը	ԱՐԱՑ ԳԱԼԱՑՃԵԱՆ		156
Ս. Զատիկի Հնորհուորական գիր՝ Ամենայն Հայոց			160
Վեհ. Հայրապետէթ			161
Ենորհուորական Հեռազիրներ			
<b>Ս. Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Ր Ս Է Ն</b>			
Եկեղեցականք-Բնութագիտէ			162
Պաշտօնականէ			165
Երաշտական Երեկոյ			166
Յանն Խմբագրութեան իւ Գ. Կիւլյէմիկան Մատե-			167
նադարանին Եսուիրուծ Գիրքներ			168
Բայումունու անհին			

«ՄԻՈՆ»ի վերաբերեաւ ամեն բարտեղութիւն և առաջակ հայուսութիւն կատարեաւ:

MR. ARK KALAYDJIAN REDACTION OF "SISON"  
P. O. BOX 4001 - JERUSALEM - JORDAN

«ԱԽՈՆՆԻ տարեկան բաժնեգիրք է Ամերիկայի համար՝ 5 Ցույց  
բախը այլ երեքըթերու համար՝ 1 Արևելյան

نذرها - بطرسية الارمن الارثوذكس المدير والحرر المسؤول - صاحب الباقة رئيس الاساقفة هايكازون ابراهيم  
نظم في مطلع شهر الارمن - القدس العدد ٤ - ٥  
اسباب - عام ١٩٣٩